

246

Մ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

ԳԻՏՈՒԹԵԱՆ

Դ Ա Ս Ե Ր

Զ Ո Ր Ռ Ո Ր Դ Գ Ի Ր Ք

(Միջին դպրութագի)

Գ. ՏՊԱԿՐՈՒԹԻՒՆ



Հրատ. Մ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Պէտքական, 1939

5(075)

Q-74

5(075)

Ա-74

ԿՐ

04 MAY 2010

19 MAY 2005

Մ. ԱՍԼԱՆԵԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

ԶՈՐՈՌՈԴ ԳԻՐ Ք

(ՄԻԶԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ)

Գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



5105

ՀՐԱՄԱ. Մ. ԱՍԼԱՆԵԱՆ
ՊԵՏՐՈՒՔ

14.02.2013

246

ԳԱՆԻ ՄԸ ԽՈՍՔ

Այս գիրքով կ'աւարտի Դիտութեան Դասերու Միջին
ընթացքը:

Հարկ կը զգանք խոստվանելու որ պատիկ ժեղում
մը ունեցանք կրթական ծրագրեն, քիչ մը աւելի լայն
սահմանի վրայ հաղեղով: Բայց առանց պատճառի չէ այս:
Մեր միջավայրը ունի բոլորովին մասնայատուկ պարա-
գաներ և հետեւաբար՝ պահանջներ: Նախակրթականի ա-
շակերտները մեծ մասով ստիպուած են կիսաս բողով ի-
րենց ուսումը, եւ հազիր Միջին դասընթացը աւարտած,
գործի մտնել: Կարգ մը նախակրթարաններ ալ, նոյն իսկ
Պոլսոյ նման կեդրոնի մը միջ, բարձրագոյն կարգեր չու-
նին, պիտինի անձկուրեան հետեւանենով:

Վիճակ մըն է այս, զոր չի կրնար նկատի չառնել ուրեւ
աշխատասիրող, դասազիրք պատրաստած ատեն, քանի որ
հետապնդուած նպատակն է ո՞չ քե տառացի հետեւի ծր-
ագրին, այլ աշակերտը հաղորդակից ընել գիտութեան
տարրական ծանօթութիւններուն: Առաջնորդուած այս
գործնական սկզբունքով, աշխատեցանք ամփոփ, բայց
ամբողջական պատկեր մը տալ տղուն: Ուրիշ խօսքով, նը-
կատի առինք այն դժբախտ հաւասականութիւնը, որ ա-
շակերտը առիրը չպիտի ունենալ բարձրագոյն դասընթաց-
ին հետեւելու, եւ պիտի ստիպուի եղածով գոհանալ:

Ուսուցչին կը մնայ այլեւս պէտք եղած լրացումը կա-
տարել — երեւ պէտք տեսնել — նկատի առնելով անընու-
մատնանուած պարագան:

Կ. Պոլիս, 15 Օգոստ. 1926

Մ. ԱՍԼԱՆԵԱՆ



Զ 591

47

Երկորդին յետոյ՝ ահա երրորդ տպագրութիւնը այս համարին:

Ասիկա արդէն արտակարգ յաջողութիւն մըն է դասագրի մը համար, երբ մանաւանդ վերի կարգերու յատուկ է, այսինքն ֆիշ սպառելի: Կը նշանակէ քէ Գիտութեան Դասերու մեր տարբ կրցած է իր համեստ տեղը գրաւել մեր դասագրերու կողմին:

Նոր տպագրութեան առքիւ, հարկ դատեցինք փոխել կարգ մը պատկերներ, ինչպէս նաև աւելցնել դասերու ամփոփումը եւ մասնաւոր հարցարան մը:

Յոյս ունինք որ այս ձեւով գիրքը կը դառնայ աւելի ներկայանալի ու օգտակար:

Պէյքութ, 1 Սեպտ. 1939

Մ. Ա..

Դ Ա Ա

Կ Ե Ն Դ Ա Ա Ի Ն Ե Ր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Աշխարհիս վրայ շատ տեսակ կենդանիներ կան: Անոնք որոշ կողմերով իրարու կը նմանին: Օրինակ, թուրքն ալ ունին բերան, աչք, ականջ, իրան եւն: Բայց անոնց մարմնական կազմը ամբողջովին նոյնը չէ:

Առանց այս տարբերութեան, շատ մը կենդանիներ չպիտի ապրէին, և մենք պիտի զրկուէինք բազմաթիւ առաւելութիւններէ:

Չուրի, օրինակ, պիտի խեղդուէր ջուրին մէջ, եթէ ուրիշ կենդանիներու նման թոքերով չնչէր: Կովը չպիտի կարենար ապրիւ, եթէ չունի նման միայն մէկ ստամոքս ունենար, կամ աղիքները կարճ ըլլային: Բաղը ի՞նչպէս պիտի լողար, եթէ իր ոտքերը հաւե ոտքերուն կազմն ունենային, այսինքն մաշկապատ չըլլային:

Առիւծը անօթի պիտի մնար, եթէ չունենար սուր և զօրաւոր ժանիքներ, որոնցմով կը բզքաէ իր որսը: Առանց իր երկայն և ձկուն կնճիթին, ի՞նչ պիտի ըլլար փիղին վիճակը: Ուզար չպիտի կարենար անօթի ծարաւ օրերով ձամբորդել անապատներու մէջ, առանց իր սապատին և ստամոքսին խորշերուն, ուր ջուր կը պահէ:

Թուչունները ի՞նչպէս պիտի թուչէին, եթէ անոնց ոսկորները մնամէջ չըլլային, և կամ փետուրի փոխարէն մազ ունենային:

Հիւսիսային շրջաններու կենդանիները ցուրտէն պիտի սառէին, եթէ գոմէշի նման լերկ մորթ ունենային: Սագին մարմինը չպիտի կրնար խոնաւութեանդիմանալ, եթէ ծածկուած չըլլար իւղոտ փետուրներով, որոնցմէջ ջուր ներս չանցնիր: (Գիտէք որ բաղը և սազը կտուցով իրենց պոչին տակ գտնուած իւղը կ'առնեն և փետուրներուն կը քսեն): Հաւերը չեն կրնար իրենց փետուրները իւղոտել. անոնք ջուրի մէջ չեն ապրիր, այլ ցամաքի վրայ:

Հիւսիսային երկիրներ և բեւեռային շրջաններ ապրող կենդանիներու մարմինը պատուած է ճարպի թանձր խաւով մը, սաստիկ ցուրտի դէմ իրրե պաշտպանութեան բնական միջոց: Նոյն տեղերու բնակիչներն ալ (Եսքիմացիներ) տաքնալու համար պէտք ունին ամէնէն աւելի ճարպոտ ուտելիքներու, դոր կը հայթայթեն վերը յիշուած կենդանիները:

Դարձեալ, միօտ մուր տեղիր ապրող քանի մը կենդանիներ մասամբ կամ ամբողջովին կոյր են: Կարք մը միջատներու բաղադրեալ աչքերն ալ բոլորովին յատուկ կազմութիւն ունին:


Եւ վերջապէս, կենդանիներու մէկ մասին աճումը տեղի կ'ունենայ ձուերով, ոմանց ալ՝ ձագ բերելով:

Կարելի է տակաւին շատ մը ուրիշ յատկանշական տարբերութիւններ յիշել: Բայց մինչև հիմա ըսուածներն ալ կը բաւեն հաստատելու թէ կենդանիի մը մարմնական կազմը սեր կապ ունի իր ապրելակերպին եւ միջավայրին նես:

ԽՈՒՄԲԵՐՈՒ ԲԱԺԱՆՈՒՄ

Որովհետեւ շատ գժուար պիտի ըլլար առանձին առանձին քննել բոլոր կենդանիները, մարդիկ զանոնք որոշ խումբերու բաժնած են, նկատի առնելով կարգ մը գլխաւոր նմանութիւններ: Այսպէս, կենդանիներուն մէկ մասը ոսկոր ունի, իսկ միւս մասը՝ ոչ: Զին, շունը, օձը, եւն. ոսկոր ունին, մինչդեռ մեղուին, որդին և խղունջին մարմիններուն մէջ ոսկոր չկայ:

Ոսկոր ունեցող կենդանիները ողնաւոր կը կոչուին, իսկ չունեցողները՝ անողն:



1. Ողնաւոր (ողուն) 2. Յօդուածաւոր (պիծակ)



3. Կակլամոր (որդ)



4. Թուլամոր (խղունջ)

Բայց այս երկու գլխաւոր բաժանումով չենք կրնար դիւրութեամբ քննել կենդանիները, որովհետեւ

ողնաւորներու մէջ ալ տարբերութիւններ կան : Նկատի առնենք, օրինակ, կովը, հաւը և գորտը : Երեքն ալ ողնաւոր են . բայց առաջինը ստինք ունի, իսկ միւսները՝ ո՞չ : Կովը կաթ կուտայ իր հորթին, իսկ հաւն ու գորտը կաթ չեն տար : Առաջինը ձագ կը բերէ, իսկ միւսները հաւկիթ թխսելով ձագ կը հանեն :

Տարբերութիւններ կան նաև թռչուններուն և օձերուն միջեւ : Առաջինները կը թռչին կամ կը քաշեն, իսկ օձերը կը սողան : Չուկերն ալ ո՞չ կը քաշեն, ոչ կը թռչին, այլ կը լողան :

Ուրեմն անհրաժեշտ է ողնաւորներն ալ ճիւղերու բաժնել, նկատի առնելով անոնցմէ ոմանց ընդհանուր նմանութիւնները : Այսպէս, կովին նման ստինք ունին ձին, շունը, ոչխարը եւն . բազը, սազը և ճնծուկն ալ հաւին կը նմանին, այսինքն կը թռչին եւ թխսելով ձագ կը բերեն :

Նման կենդանիներու այս բաժանումը՝ դասակարգութիւն կը կոչուի : Տրուած բաշարութիւններէն կը հետեւի թէ՝ գլխաւոր բաժանումը երկուք է . — ողնաւորներ և անողներ : Ողնաւորներն ալ իրենց կարգին բաժնուած են կարգ մը ճիւղերու :

Կենդանիներու դասակարգութիւնը լաւ ըմբռնելու համար, պէտք է աչքի առջեւ ունենալ հետեւեալ գլխաւոր կէտերը . — մարմնական կազմը, ապրելակերպը, բնակութեան տեղը, բայլուածքը, սնունդը, եւն .

Ողնաւոր, այսինքն կմախք ունեցողները ամէնէն կատարեալ կենդանիներն են : Բարձրագոյն ալ կ'ըսեն ասոնց :

ՈՂՆԱԿԻՈՐՆԵՐ

Ինչպէս ըսինք, բոլոր ողնաւորները իրարու չեն նմանիր ամբողջովին : Կան որ ստինք ունին և կաթով կը մեծցնեն իրենց ձագերը, ինչպէս կովը, կատուն, ձին եւն . : Ասոնք՝ սննաւոր կը կոչուին :

Կան ալ որ ստինք չունին և զանազան ուտելիքներով կը մեծցնեն իրենց ձագերը : Այսպէս են հաւը, գորտը եւն :

Ուրիշ տարբերութիւն մըն ալ : Կովը կենդանածին է, ձագ կը բերէ . մինչդեռ հաւը հաւկիթ կ'ածէ եւ թռւխս նստելով ձագ կը հանէ անոնցմէ :

Գորտերուն աճումն ալ տարբեր ճեւով կը կատարուի : Անոնք այնքան պաղարիւն են, որ չեն կրնար պէտք եղած տաքութիւնը տալ իրենց ճուերուն եւ ձագ հանել անոնցմէ, ինչպէս կ'ընէ հաւը : Գորտի ճուերը արեւի զերմութեան չնորհիւ կը թխսին :

Գորտի նմանող կենդանիներուն մորթը լերկ է : Փոքր եղած ժամանակ, անոնք կը չնչեն խորիներով . բայց մեծցած ատեն թոքերով կը չնչեն :

Ասոնցմէ զատ, ողնաւորներուն մէկ մասը տախրիւն է, այսինքն ամառ թէ ձմեռ կենդանական նոյն ջերմութիւնը ունի : Մինչդեռ միւս մասը, ինչպէս օձը, ձուկը և գորտը, պաղարիւն է, այսինքն եղանակին համեմատ կը փոխուի անոնց մարմնին բարեխառնութիւնը :

Այս և ուրիշ տարբերութիւններ նկատի առնելով, ողնաւորները կարգ մը ճիւղերու, ազգերու բաժնած են . — սննաւորներ, բոչուններ, սողուններ, գորտազգիներ և ձուկեր:

Կմախքէն զատ, ողնաւորները ունին ուրիշ յատկանիշ մը . անոնց արիւնը կարմիր է :

ՈՂՆԱԽՈՐՆԵՐՈՒ ՃԻՒՂԵՐԸ



5. ՍՅԲԱԼՈՐ (ձի), բռչուն, ձուկ, գորս և աղուց (օճ).

ԱՄՓՈՓՈՒՄ.— Կենդանիները բաժնուած են երկու զլիսաւոր խումբերու. — ողնաւոր եւ անողն. այսինքն տակոր ունեցող եւ ուկոր չունեցող:

Ողնաւորներուն արիւնք կարմիր է:

Ողնաւորներն ալ իրենց կարգին բաժնուած են հինգ ազգերու. — սյնաւորներ, բռչուններ, սողուններ, գորտազգիներ եւ ձուկեր:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Դոմէշը կրնա՞յ ապրիլ շատ ցուրտ երկիրներու մէջ: Բացատրեցէք:
 2. Զուկը ինչո՞ւ չի կրնար ապրիլ ջուրէն դուրս:
 3. Զուկը ջուրին մէջ չի խեղդուիր, իսկ հաւը կը խեղդուի: Ինչո՞ւ:
 4. Ստնաւոր մը եւ թուզուն մը ի՞նչ զլիսաւոր տարբերութիւններ ունին իրարմէ:
 5. Ո՞ր կենդանիները տաքարիւն կը կոչուին, եւ որո՞նք՝ պաղարիւն:
 6. Զուկերը ե՞րբ կը բազմանան, ձմե՞ռը թէ ամառը: Ինչո՞ւ:
 7. Ո՞ր կենդանիները շատ կը բազմանան, ձագ բերողնե՞րը թէ ձու ածողները:
-

ԴԱՍ 2

ՍՏՆԱԿԻՈՐՆԵՐ

Սնցեալ տարի սորվեցանք արդէն մարդկային մարմինի գլխաւոր գործարանները : Կրնանք ըսել թէ նոյն գործարանները կամ նաև բոլոր ստնաւորներուն մէջ : Արդէն մարդը պէտք է դասել ստնաւորներուն գլուխը :

Քննեցէք շունի մը կմախքը և հոն պիտի տեսնէք մարդկային կմախքին բոլոր մասերը : Ստնաւորները առաւել կամ նուազ չափով շունին կը նմանին :

Հիմնական տարբերութիւններ կան, սակայն, ըստ նաւորներու անդամներուն՝ մանաւանդ բերնի և ոտքերու ձեւին մէջ :



6. Ծ Ն 0 8 Ն Ե Ր

Մսակերի (Շուն), Խոտակերի (Ոչխար), Կրծուլի (Նապաստակ)

Ստնաւորի մը բերանը քննելով կարելի է հասկնալ թէ ի՞նչ տեսակ ուտելիքով կը սնանի : Ոմանք ունին երկար և սրածայր չնատամներ, հատու, կարող ականեր և ամուր աղօրիներ, ինչպէս շունը, կատուն եւն . Ասոնք մսակեր են :

Զիու նման կարգ մը կննդանիներ ալ միայն կը տ-

րող ակռաներ և աղօրի ունին : Իսկ կովին միայն վարի կզակին վրայ կտրիչներ կան :

Անդամներն ալ տարբեր են, ինչպէս կը տեսնէք : Մարդուն մատները եղունգներով վերջաւորած են . կատուն նիրան ունի իր թաթերուն վրայ, կովը կնդակաւոր է, իսկ ձին՝ սմբակաւոր:



7. Ա Ն Դ Ա Մ Ն Ե Ր

Մարդու, Մսակերի (Կատու), Սմբակաւորի (Ձի) կնդակաւորի (Եղ), Կապիկի

Բերնի կազմութեան հիմնական տարբերութիւնը նկատի ունենալով, ստնաւորները բաժնուած են երկու գլխաւոր խումբերու . — մսակերներ և խոտակերներ :

Կապիկ. — Ստնաւորներու գլուխը, ինչպէս ըսինք, մարդն է : Յետոյ կուգայ կապիկը, որ մարմնական կազմի տեսակէտով ամէնէն աւելի նման է մարդուն :


Կապիկները տաք երկիրներու մէջ կ'ապրին, եւ ընդհանրապէս պառւղով ու բոյսի արմատներով կը նմանին : Կան ալ որ միս կ'ուտեն : Շատ յարմարութիւն ունին ծառերն ի վեր մագլցելու :

Յաճախ չորս ձեռանի ալ կ'ըսին այս կենդանիին, որովհետեւ ոտքերն ալ շատ յարմար են առարկաներ բռնելու :

Շատ տեսակ կապիկներ կան, մեծ, փոքր, պոչառոր և առանց պոչի : Ամէնէն խելացին և մարդուն շատ նմանողը՝ Օրանկուրանն է :

31
26

Յիշենք ուրիշ տեսակներ ալ .— Կօրիլա և Շէմփան
զի, որ Ափրիկէի մէջ կ'ապրին, Մակօ՝ որ Մարոքի
Կողմերը կը գտնուի, և վերջապէս Ամերիկայի բազմատեսակ կապիկները, որոնք ահագին խումբերով կ'ալլրին անտառներու մէջ և իրենց երկար պոչերով ծառի ճիւղերէն կը կախուին :



8. Շէմփանզի


իմեն նաև կաթ, թէյ և նոյն իսկ զինի:

Մ Ս Ա Կ Ե Ր Ն Ե Ր

Մասկերներուն գլուխը պէտք է դասել կատուն, Շունը կ'ուտէ նաև հաց, գետնախնձոր և եւն . մինչդեռ կատուն միշտ միս կը փնտոէ :

Շնորհիւ իր զօրաւոր դնդերներուն, ամուր կզակներուն և սուր ճանկերուն, կատուն ամէնէն լաւ զինուած և կատաղին է մասկերներուն մէջ : Վայրագ և մանաւանդ վայրի կատուները : Արդէն ընտանիներն ալ շատ մարդու մօտիկ չեն, և չքիչ մը անեղուելուն պէս կը ճանկեն իրենց տիրոջ ձեռքը :


Մասկերները ունին շատ ամուր դնդերներ, փոքր կտրող ակռաներ և խոշոր ու զօրաւոր շնատամներ, որ



9. Կատուներ կը սպասեն մուկի բակարդի մը առջեւ

Ժանիի կը կոչուին : Բւնին նաև ճիրաններ որ ընդհանրապէս սուր կը մնան, որովհետեւ կենդանին զանոնք ներս կը քաշէ իր մատներուն մէջ, երբ պէտք չունենայ գործածելու : Գիտէք որ կատուն ալ ճանկած կամ մուկ բռնած ատեն դուրս կը հանէ ճանկերը : Որով քալած ատեն ճիրանները գետին չեն քըսուիր և միշտ սուր կը մնան :

Մական չկարծէք թէ բոլոր մասկերները կը նան ուղած ատեն ներս քաշել իրենց ճիրանները : Սյս կարդէն են առիւծը, վագրը, յովազը եւայլն, Մինչդեռ շունը, գայլը, աղուէսը, արջը եւն . չեն կրնար պահել իրենց ճիրանները : Որով անոնց ճիրանները գետնին քսուելով կը թթանան, և չեն կրնար կենդանի բզքաել :




10. Առիւծներ

Գլխաւոր մսակերներն են. — Առիւծ, վագր, յուզագ, բորենի, գայլ, արջ, աղուէս հւայլն:



11. Վագր

Վագրը մօտաւորապէս առիւծին հասակն ունի, բայց իր լերկ գլուխով, ահարկու աչքերով և արիւնի պէս կարմիր լեզուով որ յաճախ երախէն դուրս կ'իյնայ, չափազանց վայրագ տեսք մը ունի:



12. Յովագ

Չափազանց ուժով է. մէկ հարուածով գետին կը փռէ ահազին հզ մը, և քաշկատելով անտառ կը տանի,

Վագրին մուշտակը շատ յարգի է:


Հնդկաստանի մէջ կը գտնուի այս ահարկու կենդանին: Հնդկեները վիզերու վրայ հեծած կը հալածեն և կը սպաննեն զայն, բայց շատ մհծ դժուարութեամբ, և յաճախ զոհներ տալով:

Յովագը հասակով աւելի
փոքր է վագրէն, և նուազ
կատաղի, հակառակ իր ա-
հարկու տեսքին: Ասիոյ եւ
Ափրիկէի մէջ կը գտնուի:
Յարգի է մուշտակը, որ ձեր-
մակ խորքի վրայ գորշ պի-
սակներով ծածկուած է:



13. Գայլ

Բորենին շունի ազգին
պատկանող մսակեր մըն է. ամէնէն շատ կը գտնուի
Ափրիկէի հիւսիսային կողմը և կը սիրէ դիակներու-
տել: Շատ սուր
հոտառութիւն
ունի և կենդա-
նիի թէ մարդու
դիակները կը հա-
նէ թաղուած տե-
ղէն և կ'ուտէ:



14. Բորենի

Արջերը մսա-
կերներուն մէջ
առանձին ընտա-
նիք մը կը կազ-
մեն և կը կոչուին ներքանազնաց, իրենց տգեղ քալ-
ուածքին պատճառաւ զոր դիտած էք անշուշտ, երբ
գնչուները կը խաղցնեն զանոնք: Լայն, լերկ և ուռած
ներքանները (թաթ) ամրողովին կը փակին գետնին:

2591
Կ7



Գլխաւոր արջերն են՝ մեզի ծանօթ մոխրագոյն արջը
և սպիտակ կամ բեռային արջը որ
ճերմակ և թաւամազ մուշաակ մը
ունի։ Սպիտակ արջերը կը բնակին բեռային երկիրներու մէջ և կը սնանին փոկերով, ձուկերով և ուրիշ ծովային կենդանիներով։

15. Արջ

քով։ Աւելի մեծ և կատաղի են քան մեր երկիրներու արջերը։

Մեծ մսակերները կատուազզի կը կոչուին։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Սենաւորները զլխաւորաբար բաժներած են երկու ճիւղի, համաձայն իրենց ուժելիքի տեսակին։ — մսակերներ եւ խոտակերներ։

Գլխաւոր մսակերներն են կատուն, ուրիշ, առիւծը, վագրը, լովազը, բորենին, զայլը, արջը, աղուեսը։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ կապիկը չորսձեռանի կը կոչուի, իսկ օրինակ շունը՝ չորքոտանի։

2. Իրարու հետ բաղդատեցէք շունին եւ կովին ակռան երը եւ ըսէք թէ այս կենդանիներէն իւրաքանչիւրը ի՞նչ կրնայ ուտել։

3. Շունին եւ կատուին ճիրանները բաղդատեցէք իրարու հետ։

4. Սրջը ինչո՞ւ ներբանագնաց կը կոչուի։



Դ Ա Ա Յ

ՈՒՐԻՇ ՄՍԱԿԵՐՆԵՐ

Կան նաև փոքր մսակերներ, ինչպէս կուզը, աքիսը, սամոյրը, և ջրաղուէսը, որոնք բարակ և կարճ սրունքներ ունին և շատ լաւ կը վազեն։ Ասոնք շատ թշնամի են հաւնոցի թռչուններուն։ Մասնաւորապէս կուզը կատաղի է այս տեսակէտով։ հաւնոցներ կը մանէ և կը խեղդէ հաւերը, նոյն իսկ երբ փորը կուշը ըլլայ։

Ոյս կենդանիները ընդհանրապէս ցերեկները կը քնանան, իսկ գիշերները որսի կ'ելլեն։ Շատ անվախ են։ այն աստիճան որ երբեմն իրենց մէ մեծ կենդանիներու վրայ կը յարձակին։ Ասոնց մուշտակը յարգի է։



16. Աղուես


Թէեւ պղտիկ, հասարակ աքիսը շատ կատաղի ու քաջ է։ այնպէս որ կը յարձակի նոյն իսկ նապաստակներու, ճագարներու և հաւերու վրայ։ բայց ընդհանրապէս մուկը և խլուրդը կը կազմեն անոր որսը։ Մարգոց գէմալ յամառօրէն կը պաշտպանէ ինքինքը։

Գիտէք թէ աղուէսն ալ յաճախ խորամանկութեամբ կը մտնէ հաւնոցներ և կ'որսայ հոն գանուող թռչունները։ Պատկերին մէջ կը տեսնէք զայն՝ թռչուն մը բռնած բերանը։

Զրաղուէսը գետերու և ջուրերու եղերքը կ'ապրի և ձուկով կը սնանի։

ԵՐԿԱԿԵՆՑԱՂՆԵՐ

Կան մսակերներ որ թէ՛ ծովի և թէ՛ ցամաքի վրաք կ'ապրին, ինչպէս փոկը և ծովահորթը։ Այս պատճառով՝ Երկակենցաղ կը կոչուին։ Սոնց առջեւի անգամները շատ կարծ են և լողակի դեր կը կատարեն։ Որս գտնելու համար ջուրին մէջ կը սուզին, բայց երբեմն ջուրին երեսը կ'ելլին, ոդ առնելու համար։ Կէտը ձուկի նման միշտ ջուրի մէջ կ'ապրի։ 30 մէթր երկայնութեամբ հսկայ կենդանի մըն է. մանր ձուկեր կլլելով կ'ապրի։ Հակառակ իր ահազին մարմնին, կո-



17. Երկակենցաղներ եւ կիտազգիներ

Կորդը շատ նեղ է։ Ջուրի երեսէն կը լողայ, թոքերով կը չնչէ, ստինք ունի և ծնող է։

Կէտը կ'որսան իր միսին և իւղին համար, որ կ'ուտուին։ Թերնի ոսկորներն ալ, որ կիտոսկը կը կոչուին, արհեստներու մէջ կ'օգտագործեն։ Կէտը և ծովային փիղը, որոնք ստնաւորներ են, կը կոչուին կիտազգիներ։


ՊԱՐԿԱՀՈՐՆԵՐ

Ստնաւորներու մէջ յիշենք նաև ագեվազը կամ կանգուրոսը, պարկերէն եւ ցոկեղը։ Այս կենդանիներուն էզերը փորին տակ ունին պարկ մը, ուր իրենց ձագերը ծնելէ յետոյ որոշ ատեն կը մնան։

Ասկէ ալ իրենց անունը. — պարկալոր:



18. Ագեվազ



Պարկաւորները թերի ստնաւորներ կը համարուին, որովհետեւ կատարեալ չեն ծնիք ձագերը, որոնց աճումը կ'ամրողջանայ իրենց մօր որովայնին վրայ գտնուած խորշերուն մէջ։



20. Ցոկեղ

Հանրապէս կը գտնուին Հարաւային Ամերիկայի և Աստրալիոյ մէջ։ Ցոկեղը կենդանածին չէ, այլ ձուածին, բայց իր ձագերը կաթով կը կերակրէ։


19. Պարկերէ

ՄԻԶԱՏԱԿԵՐՆԵՐ

Խլուրդի և ողնիի նման կարգ մը կենդանիներ աղ միջատներ ուտելով կը սնանին :

Խլուրդը խոչոր մուկի մը չափ է : Առջեւի ոտքի ճանկերովը խոր ճամբաներ կը բանայ հողին առկ, և միջատներ ու որդեր գտնելով կ'ուտէ :

Ողնին կատուի մեծութեամբ կենդանի մըն է : Մոր-



21. Զղջիկ եւ միջատակերներ

թին վրայ ունի սրածայր փուշեր, զոր կը ցցէ, երբ պէտք ունենայ պաշտպանուելու յարձակումներու դէմ : Այս պարագային ողնին կը քաշէ գլուխը, և կը վերածուի փշաւոր գունդի մը :

Միջատակեր են նաև մինաքիսը և ջղջիկը : Մկնաքիսը մուկի կը նմանի և սուր ու երկար դունչ մը ունի :

Ջղջիկները թռչուն չեն, այլ ստնաւորներու դասին կը պատկանին :

Անոնց թեւը հովհարի ձեւ ունի և կազմուած է դուրս երկարած մաշկով մը որ իրարու կը միացնէ

բաղուկի և սրունքի ոսկորները, ինչպէս նաև ձեռքի մատները, բացի բթամատներէն :

Չեն կրնար երկար ատեն թռչիլ, ոչ ալ չատ վերերը բարձրանալ : Ցերեկները կը քնանան իրենց բուներուն մէջ, և արշալոյսին ու արեւամուտին դուրս կ'ելլեն՝ օդին մէջ միջատներ որսալու համար :



Շատ տեսակ ջղջիկներ կան :

Ոմանք մուկի չափ մեծ են, կան ալ որ կատուի մեծութիւն ու նին և վամփիր կը կոչուին : Ասոնք կատաղի կենդանիներ են և կը սիրեն ծծել եղներու և կովերու արիւնը : Այս կենդանիները Ամերիկայի մէջ կը գտնուին : Մեծ պատկերին մէջ (թիւ 21), ջղջիկին տակ՝ կը տեսնէք վամփիրի գլուխը :

Վամփիրը իր բոլորաձեւ լեզուով կը ծծէ քնացած կենդանիներու և մարդոց արիւնը, պղտիկ անվատվէրք մը պատճառելով : Զիերուն կռնակը, իսկ մարդոց ոտքերը կը վիրաւորէ : Կը սնանի նաեւ միջատներով և պատղներով :

Ջղջիկները կը սիրեն տաք երկիրները և կը սնան պտուղներով ու միջատներով : Այս վերջին տեսակը երկրագործութեան օգտակար է, քանի որ մեծ ջարդ կուտայ վնասակար միջատներուն : Ամբողջ ձմեռը թըմած կը մնան քարայրներու մէջ և կտուրներու ներքեւ :

Հնդկաստանի մէջ կան տեսակ մը ջղջիկներ որ պտուղով կը սնանին : Ցերեկը՝ ետեւի ոտքերովը գըլխիվայր կը կախուին ծառերու ճիւղերէն : Գիշերն աք հարիւրներով կը թռչին և պարտէզներ մտնելով կ'ուտեն պտուղները : Այս ձեւով վնասակար են : Այս տեսակ ջղջիկներուն միսը կ'ուտուի :

Միջատակերները օգտակար են երկրագործութեան,

որովհետեւ կը փճացնեն վեսսակար միջատներն ու որ-
դերը : Բայց խլուրդին բացած գետնափոր ուղիները
կը վեսն ցանքին :

Յիշենք նաև մրջնաբաղը, որ իր չափազանց երկար
լեզուովը արագ արագ միջատ կը հաւաքէ և կը կլլէ :

Մեծ պատկերին մէջ, ողնիին տակ կը տեսնէք կեն-
դանի մը : Այս ալ մրջնակիր է, բայց ակռայ չունի եւ
կը կլլէ բռնած միջատները :

ԱՄՓՈՓՈՒՄ.— Մսակեր են նաեւ երկակենցաղները,
կիտազգիները, պարկաւորները եւ միջատակերները:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ առիւծը մարդ կ'ուտէ, իսկ կուզը կամ
աքիսը՝ ոչ:

2. Կէտը եւ ձուկը ի՞նչ տարբերութիւններ ունին
իրարմէ:

3. Զղջիկը եւ ճնճղուկը ի՞նչ տարբերութիւն ունին
իրարմէ:

4. Խլուրդն ալ որդ կ'ուտէ, զղջիկն ալ: Ինչո՞ւ ա-
ռաջինը վնասակար է, իսկ երկրորդը՝ օգտակար:

5. Ի՞նչ ըսել է երկակենցաղ:


6. Ոզնին ի՞նչպէս կը պաշտպանուի օծին եւ ուրիշ
կենդանիներու դէմ:

Դ Ա Ս 4

Խ Ո Տ Ա Կ Ե Ր Ն Ե Ր

Գիտէք թէ խոտակեր կը կոչուին այն կենդանինե-
րը, որ խոտով և բուսեղէններով կը սնանին : Եզ, ձի,
ոչխար, ուղար, մուկ, կապիկ եւն . այս կարգէն են :

Սակայն անոնց ուտելու ձեւը տարբեր է: Կան որ
խոտը կը կարեն և լաւ մը ծամելէ յետոյ կուլ կու-
տան, ինչպէս ձին : Մէկ մասը առանց մանրելու կը
կլլէ, ինչպէս սղը : Մուկն ալ կը կրծէ :




23. Եզ

Ուտելու այս ձեւերուն համեմատ, խոտակերները
բաժնուած են զանազան ձիւղերու:

ՈՐՈՇԱՑՈՂՆԵՐ.— Վերի կղակին առջեւի կողմը
ակռայ չունին . միայն վարի կղակին առջեւի կողմը
կարիչ ակռաներ կան : Ասոր համար, որոճացողները
չեն կրնար կարել խոտը, այլ վարի կղակին և վերի
լինարին մէջ առնելով կը փրցնեն զայն :

Որոճացողներուն ստամոքսը կազմուած է չորս պար-
կերէ : Աճապարանքով կուլ տրուած կերակուրը նախ

Կ'երթայ ամենամեծ պարկը, որ քաղիրը՝ կ'ըսուի : Ան-
կէ կ'անցնի երկրորդ պարկը, որ ցանց կը կոչուի,
ցանցակերպ երակներով երես մը ունենալուն համար :



Կերակուրը ցանցին մէջ գըն-
դիկներու կը փոխուի և որ-
կորէն անցնելով կրկին բե-
րանը կուզայ : Հոն լորձունքի
հետ կը շաղախուի և կէս հե-
ղուկ վիճակի մէջ կ'անցնի
երրորդ ստամոքսը որ թերթ
թերթ ըլլալուն համար քեր-
րիկ կը կոչուի : Թերթիկէն
ալ մածանց կ'երթայ և հոն
մասամբ մարսուելով աղիք-
ներու մէջ կը լեցուի :

24. Որոնացողներու

սամոնքը

(Նետերով ցոյց տրուած է թէ՝ միսը աւելի ստամոքսի
կերակուրին ընթացքը) մէջ կը մարսուի, իսկ բու-
սեղէնները՝ աղիքներու մէջ :

Ասոր համար, մասկերները կարձ աղիք ունին, իսկ
խոտակերները՝ երկայն : Ասիւծը իր մարմնին երեք
անգամ երկարութեամբ աղիք ունի, ոչխարը՝ խանըուր
անգամ, իսկ մարդը՝ որ թէ՛ մսակեր և թէ՛ խոտակեր
է, վեց անգամ :

Ասկէ ալ կը հասկցուի թէ՝ կենդանի մը իր ապ-
րելակերպին համաձայն մարսողական և ուրիշ գոր-
ծարաններ ունի :


ՈՒՐԻՇ ՈՐՈՇԱՑՈՂՆԵՐ.— Եզէն, գոմէշէն և ոչ-
խարէն դուրս, ուրիշ որոնացողներ ալ կան, ինչպէս
ուղտ, ընձուղտ, եղջերու, այծեամ, քարայժ ևն . :

Ուղտ.— Բարձր հասակ, երկայն ու կոր վիզ, մանր
աչքեր, հաստ և վար կախուած շրթունքներ, մէջքին
մէկ կամ երկու սապատ, ահա յատկանիշներ այս տպեղ

կենդանիին, որ սակայն նախախնամական դեր կը կա-
տարէ տաք երկիրներու մէջ :

Ուղտը՝ Ալաբներու ամէնէն կարեւոր կենդանին է :
Առանց անոր անանցանելի պիտի ըլլային անապատնե-
րը, որովհետև ուրիշ
ո՞չ մէկ կենդանի կըր-
նայ դիմանալ կիզիչ
արեւին և երկարատեւ
անօթութեան ու ծա-
րաւի : Պարապ տեղը
չէ որ ուղտը «Անապա-
տի նաւ» անուանած
են :

Սակաւապէտ և չար-
քաշ է : Օրերով կրնայ
բան չուտել և ծարաւ



25. Ուղտ

մնալ : Սովորական կե-
րակուրն ալ շատ մեծ
բան մըչչէ . — քիչ մը
ջուր և փշոտ խոտ, ու
ափ մը գարի կամ ար-
մաւ : Միսը և կաթը
կ'ուտեն, մազն ալ կը
գործածեն :



26. Ընձուղտ

Ուղտի ցեղին կը
պատկանի լամա կամ
այծուղտ կոչուածը, որ
սակայն աւելի փոքր է
և առանց սապատի կը
գտնուի հարաւային
Աֆրիկէի մէջ, և իբրև
գրաստ կը գործածուի :

Ընձուղտը ցամա-

քայլին կենդանիներուն մէջ ամէնէն բարձրն է: Ուղիղ
կեցած ատեն, զլուխը գետնէն մինչև վեց մէթր բարձ-
րութիւն ունի: Միայն վիզը երկու մէթր երկար է:

Ափրիկէի գաշտերուն մէջ կ'ապրի և ծառի տերեւ-
ներով կը սնանի: Շատ խրաչող կենդանի մըն է: Այն-
քան երկար վիզ մը ունի որ, ջուր խմելու համար կը
ստիպուի առջեւի ոտներուն վրայ գետին չոքիլ:

Ե Դ Ե Ր Ո Ւ

Որոճացող են նաև եղջերուները և այծեամը: Շատ
արագաշարժ, սրբնթաց ու վախկոտ կենդանիներ են:
Խումբով կ'ապրին երրոպայի և Ասիոյ խոր անտառնե-
րուն մէջ: Կը սնանին ամէն տեսակ բանջարեղէննե-
րով և երբեմն ալ արմաթքով: Շատ կ'որսացուին ի-



27. Եղջերու



28. Այծեամի զլուխ

բենդ ժորթին, եղջիւրներուն և մանաւանդ միսին հա-
մար:

Եղջերուի ազնիւ տեսակին՝ շիկերէ ալ կ'ըլլար:
Այծեամները ունին ճիւղաւոր եղջիւրներ, որ սնա-

մէջ չեն և ամէն տարի կը թափին. բայց անմիջապէս
վերջը տեղը նոր մը կը բուսնի: Յիշեցնենք որ եղ-
ջերուին և այծեամին միայն արուները եղջիւր ունին:

Այծեամը՝ ամառը կարմիր և ձմեռը գորշ կարմիր
գոյն կը ստանայ: Էզն ու ձագը եղնիկ կը կոչուին:
Համեղ միս ունին:

Հիւսիսային երկիրներու մէջ կայ եղջերուի տեսակ
մը, որ ընտանի է և մեծ ծառայութիւններ կ'ընէ այն
տեղի մարդոց. կաթ ու միս կուտայ և անոնց բալ-
խիրները կը քաշէ:

Ա.ՄՓՈՓՈՒՄ.— Խոտակերները զանազան դասեր ու-
նին: Ոմանի, ինչպէս եզր եւ յուղը, կ'որոնան: Ոմանի ալ,
ինչպէս խոզը, չեն որոնար:

Որոճացոլները չորս ստամոքս ունին, որոնցմէ ամենին
մեծը՝ բաղլիւրը, կը ծառայէ լաւ չծամուած կերակուրը
պարունակելու:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ


1. Եզր եթէ մէկ ստամոքս ունենար, ի՞նչ կ'ըլլար:
2. Ակռաներու համածայն, ո՞ր տեսակ կենդանի-
ները որոճացող են:
3. Ի՞նչ ըսել է որոճալ: Բացատրեցէք:
4. Առ հասարակ ո՞ր կենդանիներուն աղիքը եր-
կայն կ'ըլլար:
5. Այծեամը եւ եղնիկը տարբե՞ր կենդանիներ են:
6. Ուղտը ի՞նչպէս կը բեոցնեն:

ԴԱՍ 5

Փ Ի Ղ

Խոտակերներու դասին կը պատկանին նաև փիղը, խողը և գետաձին, որոնք սակայն չեն որոճար: Գիշեք որ ձին, էշը և ջորին ալ չեն որոճար:

Փիղ.— Յամաքային ամենամեծ ստնաւոր կենդանին է: Ծանր և խոշոր մարմին մը ունի, բայց միեւ-



29. Փիղ

կարին երկու խոշոր ժանիքներ, որ փլուսկը կը կոչուին:

Փիղը իր պատիճը ամէն բանի կը գործածէ: — շընչելու, կերակուր և ուրիշ բանեւ, բռնելու, խմելու, ինչպէս նաև ինքզինքը պաշտպանելու: Կրնայ պատիճը երկարել, կարծցնել, զալարել և ամէն կողմ գարձնել:

Կենդանին արտակարգ ճարպիկութեամբ կը գործածէ իր պատիճը: գետնէն ամենապղտիկ ուտելիքները հաւաքելով բերանը կը դնէ, խոտ և պտուղ կը քաղէ, մէկիկ մէկիկ փրցնելով զանոնք:

Հնդիկները շատ մը աշխատանքներ կատարել կուտան փիղերուն: Օրինակի համար անոնցնկը սորվեցնեն իրենց պատիճով պարաներու հանդոյցը արձակել, բանալին զարձնելով դուռներ բանալ, կտրուած փայտեր կարգով իրարու վրայ զիղել, եւայլն: Կը գործածուին նաև վագր և վայրի փիղեր որսալու:

Պատիճը, ուրեմն, նուրբ և ճկուն ճեռք մըն է: բայց միեւնոյն ատեն զօրաւոր բազուկի մը գերը կը կատարէ: Փիղը կրնայ պատիճի մէկ հարուածով գետին տապալել առիւծ մը կամ վագր մը, ինչպէս նաև ծառեր արմատախիլ ընել:

Հին ատենները պատերազմի մէջ ալ կը գործածուէր:

Ասիոյ և Ափրիկէի մէջ կ'ապրի: Շատ օգտակար կենդանի մըն է: գիւրաւ կ'ընտանենայ և բեռ կրելու կը վարժուի: Ժանիքներէն սանտր, կոճակ և գաւազ զանի կոթ կը շինեն:

Կը սնանի խոտով, պտուղներով և տերեւով: Զափաղանց շատակեր է, օրական մինչեւ հարիւր քիլօ խոտ կրնայ ուտել: Ասոր համար վայրի փիղերը շատ վասակար են ցանքերու համար: մանաւանդ որ իրենց պէտք եղածէն շատ աւելի խոտ և արմատք կը փրցնեն:

ՈՆԳԵՂՋԻՒԹ.— Փիղի նման թանձրամորթ կենդանի մըն է, ահազին մարմնով, և քիթի ոսկորին վերը բարձրացած հաստ ու սրածայր եղջիւրով մը: Մորթը ծալք ծալք է:

Կ'ապրի Հնդկաստանի ճախճախուտ վայրերուն մէջ, և գլխաւորաբար տերեւներով կը սնանի: Հաստ կաշիչն՝ մտրակ, փոկ, եւայլն կը շինեն, իսկ եղջիւրէն՝ ջուրի աման: Ափրիկէի մէջ կան անգեղջիւրներ որոնք մէկի տեղ երկու եղջիւր ունին:

Խ Ո Զ

Բնտանի խողը գանդաղաշարժ է : Կռնակի սուր խոշանները երկայն ու կարծը ևն : Ոտքը ունի չորս մատաներ (կճղակ) որոնք պատուած են եղջերային պատեանով մը : Բայց խողը միջին երկու մատներուն վրայ կը քալէ :

Ծնատամները առջեւի կողմը ծոած են և բերնէն գուրս ցցուած : Ունի նաև կարող և աղօրի ակռաներ :



30. Խողը իր ձագերուն նես

Բնտանի խողը շատ օգտակար կենդանի մըն է : Միւսը ճարպոտ է և յարգի . անով կը շինեն երշիկ (սալամ), ապուխտ (ձամպօն) և ուրիշ պատրաստ ուտելիքներ, որ շատ գործածական են եւրոպայի և մանաւանդ Գերմանիոյ մէջ :

Խողը ամենակեր է, արսինքն ամէն բան կ'ուտէ . — խոտ, բանջարեղէն, միս եւայլն : Որով կարելի է առանց մեծ ծախքի խող պահել : Կերակուրի աւելցուքները, ինչպէս նաև բանջարեղէններու անպէտք մասերը կը բաւեն զայն կերակրելու : Յետոյ ինքն ալ իրեն համար կեր կը ճարէ : Կնճիքը աղքի և տիղմերու մէ

խօթելով ուտելիք կը գտնէ . յաճախ հող ալ կը փորէ, գետնի տակէն որդեր և բոյսի արմատներ հանելու համար :

Կարգ մը երկիրներու մէջ, ինչպէս Եռկօսլաւիա և Պուլկարիա, մեծ քանակութեամբ խող կը բուծանեն, ճիշդ ոչխարի հօտերու նման :

Բնտանի կենդանի -

ներու մէջ ամէնէն բազմածինն է . տարին երկու երեք անդամ ձագ կը բերէ, իւրաքանչիւր անգամուն 6—12 հատ :

Երբեմն մինչեւ 20 ձագ

մէկ անգամէն կը բերէ :


Սակին քները սովորաբար

8—14 հատ կ'ըլլան, և փորին տակ երկու կարգի վրայ շարուած :

Վայրի խողերը շատ վնասակար են ցանքերու համար : Գիշերները խումբով դաշտ կ'իջնեն և կը սկսին փորել արտերը, ուտելիք գտնելու համար : Վայրի խողի արուն վարագ կը կոչուի, էկը՝ կինն, ձագը՝ խոնկոր: Գետաջի . —



31. Խող



32. Գետաձի

Հսկայ կենդանի մըն է, քառակուսի մեծ գլուխով, պըզտիկ աչքերով և ականջներով : Մորթը այնքան հաստ է, որ երեմներացանի գըն-

Դակէն իսկ չի ծակուիր:

Կ'ապրի Ավրիկէի մեծ գետերու մէջ, և գլխաւուրաբար ջրային տունկերով կը սնանի: Կ'որսան մասնաւորաբար իր հաստ մորթին համար, որմէ մարակ կը շինուի: Ժանիքներն ալ օդակար են:

Այս կենդանին նեղոսի ձի ալ կոչուած է, բայց այլեւս չի գտնուիր այդ գետին մէջ: Դրեթէ միշտ ջուրի մէջ կը բնակի, կամ եղէզնուտ ափեր: Շատ համեղ է միսը:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Փիլը, խոզը եւ գետաձին խոտակեր են բայց չեն որոնար: Խոզը միս ալ կ'ուտէ:

Վայրի խոզին վարագ կ'ըսեն:

Գետաձին կ'ապրի Ավրիկէի մեծ գետերուն մէջ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Փիլը ո՞ր կլիմաներու յատուկ կենդանի մըն է: Բացատրեցէք:

2. Խոզն ալ կճղակ ունի, եզն ալ: Բաղդատեցէք երկուքին ոտքերը:

3. Խոզը ինչու չորոնար կովի նման:

4. Ինչո՞ւ խոզ պահելը դիւրին եւ շահաւոր է:

5. Խոզի միսէն ի՞նչ պահածոներ կը շիննի:

Դ Ա Ս 6


Կ Ր Ծ Ո Ղ Ն Ե Ր

Նապաստակը, ճագարը, սկիւռը, կուղը, մուկը եւն. խոտակեր կենդանիներ են. բայց խոտը վրցնելով կամ կտրելով չեն ուտեր, այլ կը սղոցեն, կը կրծեն:

Պատճառը փնտուցէք նորէն իրենց ակուներուն կազմութեան մէջ: Իւրաքանչիւր կզակի վրայ ունին երկու կիսաբոլոր, զօրաւոր և գուրի նման կտրիչներ: Վերի կզակը ան.

շարժ է, իսկ վարի կզակը ետեւ առջեւ կուգայ կ'երթայ:

Այս շարժման շնորհիւ, ուտեւ լիքը կտրիչներու միջեւ մնալով կը սղոցուի: Թէեւ շիումով կը մաշին ակուները, բայց շուտով ալ կ'ամին:



33. Նապաստակ կրծողները շնատամ չունին, այլ միայն կտրող եւ աղօրի ակուներ:

Ինչպէս գիտէք, նապաստակին առջեւի ոտքերը աւելի կարծ են ետեւիններէն, և ասոր համար կենդանին չի կրնար լաւ քալել բաց դաշտից վրայ, այլ կը ցատկուտէ:

Ականջները գլուխէն աւելի երկայն են. բաց աչքով կը քնանայ, որովհետեւ կոպերը կարճ ըլլալով չեն կրնար ամբողջ աչքը զոցել: Բայց չկարծէք որ կենդանին քնացած ատեն կը տեսնէ:



34. Ճագարներ

Նապաստակը շատ վախկոտ է, որովհետեւ պաշտպանուելու միջոց չունի: Միակ գէնքը՝ իր դիւրաշարժութիւնն է. շատ լաւ կը վազէ, մանաւանդ զառիվեր տեղերը:

Իր մուշտակին և միսին համար, նապաստակը որսորդներու գլխաւոր որսն է:

Ճագարը նապաստակին կը նմանի. միայն աւելի փոքր է և մասնաւորապէս անտառներու մէջ կ'ապրի: Նապաստակը աւելի դաշտերը կը սիրէ: Կան ընտանի և վայրի ճագարներ: Ընտանիներուն միսը այնքան համեղ չէ:

Սկիխի:— Փոքր կատուի մեծութեամբ կենդանիներ են, սուր դունչով, մեծ աչքերով և երկայն պոչով:

Անտառներու մէջ կ'ապրին, և կապիկի նման ծառերն ի վեր կը մազլցին: Գլխաւոր ուտելիքներն են ծառի պտուղներ և հունտեր:

Սկիւռը կ'որսան իր մուշտակին համար:

ԿՈՒՂԲ.— Սկիւռէն աւելի մեծ կենդանիներ են: Կ'ապրին Եւրոպայի, Ասիոյ և Հիւսիսային Ամերիկայի մէջ, գետերու և լիճերու քովեր: Ծառի միւզերով ի-




35. Սկիւռ.

Չենց համար հանգստաւէտ և ամուր բնակարաններ կը շինեն: Մի զարմանաք երբ ըստնք թէ երբեմն քար, ցեխ և եղէգ ալ կը զործածեն իրենց տուներու շինութեանց մէջ, ու թումբ կը կանգնեն, որպէս զի ջուրի հոսանքէն չքշուին անոնք:

Կուղբը շատ կ'որսան իր յարգի մուշտակին համար: Ասկէ զատ անոր մարմնէն կը հանեն հեղուկ մը, որ իբրև գեղ կը գործածուի:

Կրծողներու դասին կը պատկանին նսեւ տան մուկերը: Այս վիասակար և աղտօտ կենդանիները տարին 3—4 անգամ ձագ կը բերեն, և իւրաքանչիւր անգամին 4—8 հատ: Որով անտանելի պիտի դառնային տուներու մէջ, եթէ կատուները չփացնէին զանոնք:

Դաշտամուկերն ալ ցանքերուն մեծ վնաս կը հաս-
ցնեն :



36. Մուկեր

Մուկի տեսակ մըն ալ կայ որ ընդհանրապէս նա-
ւերու մէջ կը բնակի, և շատ վնասակար է, հիւան-
դութիւնները երկիլ է երկիր փոխանցելու տեսակէ-
տով։ Համաճարակներու ատեն շոգենաւերու մէջ մու-
կերը բնաջնջելու կը ձեռնարկեն։

Ա.ՄՓՈՓՈՒՄ.— Կրծողները շնատամ չունին եւ իրենց
կտրիչները անդադար կ'անին։

Կրծող են՝ նապատակը, նագարը, սկիւոր, կուլյը,
մուկը, եւն։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Կրծողներուն ակուաները քանի որ կ'երկարին-
անդադար, ի՞նչպէս կ'ըլլայ որ չն գոցեր իրենց բե-
րանը։

2. Նապատակը ո՞ւր լաւ կը վազէ։ Բացատրեցէք։

3. Կուլյը ի՞նչ տեսակ տեղեր կ'ապրի։

4. Մուկերը ինչո՞վ վնասակար են։

Դ Ա Ս 7

Թ Ռ Զ ՈՒ Ն Ն Ե Ր

Ողնաւորներու երկրորդ դասը թոչունները կը կազ-
մեն։

Թոչուններու մարմինը փետուրներով ծածկուած է։
միայն թէ բոլոր փետուրները իրարու չեն նմանիր։
Առնենք հաւ մը, օրինակ, և քննենք։ կը տեսնենք որ
թեւերուն փետուրները երկար են և հաստ։ Ընդհա-
կառակն կոնակի, կուրծքի և գլուխի վրայի փետուր-
ները մանր են ու բարակ։

Երկար փետուրներուն չնորհիւ, թռչունը կը թոչի։
Մանր փետուրներն ալ հագուստի գեր կը կատարեն,
կենդանին ցուրտէն և սաստիկ տաքէն պահպանիլով։

Կարգ մը թոչուններ, ինչպէս բագ և սագ, որ ջու-
րի մէջ կ'ապրին, մանր փետուրներուն մէջ ունին ա-
ւելի բարակ փետուրներ։ Ասոնց աղուամազ կ'ըսեն։

Հաւի փետուր մը առնենք և 'քննենք։ Մէջտեղը
կայ ցօղուն մը, որուն վարի մասը, փողը, սնամէջ է
և լերկ։ Յօղունի վերի մասին վրայ շարուած են վետ-
րամազերը։

Հաւի գլխուն վրայ կայ շիտակ և սղոցաձեւ միսի
կտոր մը, որ կամ բբուկ կը կոչուի։ Պղախի
բբուկ մըն ալ կտուցին տակ կայ։ Արու հաւուն՝ ա-
քաղաղ կամ աքլոր կ'ըսեն։ Աքաղաղը աւելի մեծ է։
վիայլուն փետուրներ և բարձր կատար ունի։


Թոչունները երկու ոտքի վրայ կը քալեն։ Թեւերն
ալ վերի անդամներն են։

Ասկէ զատ, թոչունները ուրիշ կողմերով կը տար-
բերին ստնաւոր ողնաւորներէն։ Նախ ակույ չունին։

և կերը առանց ծամելու կը կլեն։ Յետոյ երկու ստամոքս ունին։ Գիտէք որ կարգ մը թոչուններ ալ հունտերով կը սնանին։ Հունտը կոկորդէն վար երթաւով կը հաւաքուի պարկի մը մէջ, որ խածի կը կոչուի։ Մնունդը հոս կը կակուղնայ և կ'անցնի բուն ստամոքսին, իարհիկին մէջ։ Քարճիկը հաստ պատեր ունի և կծկումներով կը մանրէ, կը մարսէ կերը։

Ուրեմն կրնանք ըսել թէ քարճիկը ակույի դեր կը կատարէ թոչուններու մօտ։

Կը յիշէք, անշուշտ, որ թըռչունները ուրիշ կարեւոր տարբերութիւն մըն ալ ունին ըստնաւորներէն։ Անոնք կենդանածին չեն, այլ ձուածին, այսինքն թխսելով ձագ կը բերեն։ Թըռչուններու ներքին բարեխառնութիւնը մինչև 40 աստիճանի կը հասնի։ (Գիտէք որ մարդուն բնական տաքութիւնը 36—37 զործարանը չնորհիւ, հաւկիթները բաւարար, պահպանական աստիճանն է)։ Այս ջերմութեան (ա՝ խածի, բ-գ՝ իարհիկ, կան ատեն յետոյ կը թխսին կ' կուրաղի, եւն.) լին։




Ուրեմն թոչունին պաշտօնն է որոշ աստիճանի տաքութիւն տալ։ Եթէ մենք ալ ուեւէ ձեւով ատ-սովենք այդքան տաքութիւն, կրնանք առանց հաւի ալ հաւկիթէն ձագ հանել։ Ներկայիս թուխսի համար ելեկտրական մեքենաներ կան։ բայց այս ձեւով առաջ եկած հաւերուն ձուերը չեն թխսիր։

ՀԱԼԻԿԻԹ. — Եփած հաւկիթ մը եթէ կոտրենք, կը տեսնենք որ երկու մասերէ կազմուած է։ Ճերմկուց և գեղնուց։ Հում հաւկիթի մէջ, ճերմկուցը անգոյն և կպչուն հեղուկ մըն է։ տաքնալով կը կարծրանայ և կը ճերմկի։ Ճերմկուցը մեծ քանակութեամբ բորակածին (ազօթ) կը պարունակէ։

Դեղնուցին մէջ կլոր կէտ մը կայ։ սաղմն է, որ թխսուած պտեն կը մեծնայ և երեք շաբաթէն ճուտի կը փոխուի։

Հում հաւկիթը ամբողջովին ճերմկուցով և գեղնուցով լեցուած չէ։ Կլոր կողմը, կեղեւին տակ, կայ մաս մը որ օդով լեցուն է։ Թուխսի ժամանակ, սաղմը իբրեւ սնունդ կ'ուտէ գեղնուցը եւ ճերմկուց։ Երբ այս սնունդը սպառի, ճուտը արդէն իսկ մեծցած կ'ըլլայ, և կտուցով հաւկիթին կեղեւը (կը-հեսպ) կոտրելով դուրս կ'ելլէ։

Օդի խուց Դեղնուց



38. Հաւկիթին կազմուրիւնը

ԹՐՉՈՒՆՆԵՐՈՒՆ ՈՏՔԵՐՆ ՈՒ ԿՏՈՒՑՆԵՐԸ

Հաղար տեսակ թոչուններ կան, որոնք շատ մը կողմերով տարբեր են իրարմէ։ Անոնց ապրելակերպն ալ նոյնը չէ, քանի որ գիտէք թէ ապրելու ձեւը սերտ կապ ունի կենդանիի մը մարմնական կազմին հետ։

Թոչունի մը ոտքերուն և կտուցին նայելով, կարեցի է գաղափար մը կազմել անոր ապրելակերպի մասին։

ՈՏՔԵՐ.— Ճնճղուկին և ծիծեռնակին ոտքերը քաշելու յարմար չեն, այլ բառելու: Դիտած էք, ճնճղուկը գետնի վրայ չի քալեր, այլ կը ցատկուաէ: Թառած ատեն, ոտքերուն մատները կը գոցուին և լուսը կը գրկեն ծառի ճիւղը: Եթէ հաւի ոտք մը առնէք քաշէք վերի կողմը գտնուող ճերմակ ջիղը, պիտի տեսնէք որ մատները կը դոցուին: Թառած ատեն ալ միեւնոյն բանը կը կատարուի: — Թուչունը երբ նստիլ ուզէ ճիւղի մը վրայ, ծունկը կը ծալէ: Այս ճեւով ճերմակ ջիղը կը քաշուի և մատներն ալ կը գոցուին:

Հաւին ոտքն ալ թառելու յարմար է, բայց աւելի շատ քալելու համար շինուած է: Ասկէ զատ, ունի բութ և ուժով մագիլներ, որ կը ծառայեն հողը փռելու, որդեր ու ճիններ գտնելու համար:

Անգամ մըն ալ բաղին ոտքերուն նայեցէք: Մատները մաշկով մը իրարու միացած են: Բաղը իր այդ ոտքերով չի կրնար ծառի ճիւղերու վրայ թառիլ, բայց շատ լու կը լողայ ջուրի մէջ: Դիտած էք. բաղը,



39. ՈՏՔԵՐ ԵՒ ԿՏՈՒՑԵՆԵՐ

ԳԻՇԱՏԻՉ
(Արծիւ)

ԼՈՂԱՅՈՂ
(Բաղ)

ՄԱԳԻՑՅԱ
(Թուրակ)

սագը չեն կրնար լու քալել ցամաքի վրայ, այլ կաղնիկաղ կ'երթան: Պատճառը ոտքերու կազմութեան մէջ փնտուցէք:

Թութակն ալ այսպէս կը կաղայ քալած ատեն, բայց շատ լու կը մազլի ծառերն ի վեր վենոր մատներուն երկուքը առաջ դարձած են, երկուքն ալ ետին:

Արծիւին ոտքն ալ տարբեր ձեւ ունի: Մատներուն երկուքը առաջ դարձած են, իսկ մէկը ետին: Յետոյ մագիլները հաւի մագիլին նման բութ չեն, այլ երկայն, սուր և կոր: Հաւը իր հաստ և բութ մագիլներով կովը կողը կը փորէ, կեր գտնելու համար: Արծիւն ալ իր սուր և զօրաւոր մագիլներով կը բգֆէ բոնած ուրը եւ կ'ուտք:

Ահա թէ ինչո՞ւ արծիւը զիշատիչ է, իսկ հաւը ոչ:

Կ Տ Ո Ւ Ց Ն Ե Ր

Մանաւորներու մէջ, ակռաներու և ոտքերու ձեւն է որ ցոյց կուտայ կենդանիի մը ապրելու եղանակը: Թուչուններու մէջ, ոտքերէն և կտուցներէն կարելի է հասկնալ թէ կենդանին ի՞նչպէս կը սնանի, և ինչո՞վ:

Աչք մը պտացուցէք պատկերին մէջ ցոյց տրուած կտուցներուն վրայ, և անմիջապէս պիտի համոզուիք որ զանոնք կրող թուչունները տարբեր կերպով կը սնանին:



40. ԿՏՈՒՑԵՆԵՐ

Անգղի և արծիւի նման մսակեր թուչունները՝ կոր, սուր և ուժեղ կտուց ունին. իրենց բոնած որսը բը զըքտելու համար:

Հնտակերներու (Ճնճղուկ) կտուցը կարծր և ամուր է, հունաեր կոտրելու համար: Միջատակերները չունին սուր կտուց մը, որ լայնօրէն կը բացուի:

Բաղին տափակ և կակուղ կտուցը կը յարմարի

Չուրի մէջ որդեր գտնելոււ կտուցը բացուած առեն,
աղտոտ ջուրը բերնին մէջ կ'երթայ: Թետոյ երբ բե-
րանը գոցուի, ջուրը լեզուին և կտուցին բացուածք-
ներէն գուրս կ'ելլէ, իսկ որդերը կը մնան:

Սակայն բոլոր թոչունները տարբեր չեն իրարմէ.
Կան որ իրարու կը նմանին, այսինքն նոյն ձեւով ոտք
և կտուց ունին: Հետեւաբար թոչունները բաժնած են
խումբերու, դիւրացնելու համար անոնց քննութիւնը:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Թոչունները կը կազմեն ողնաւորնե-
րու երկրորդ դասը: Մածկուած են փետուրներով եւ ձուա-
ծին են:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Թոչունին եւ օրինակ կովին ոսկորները ի՞նչ
տարբերութիւն ունին:
2. Ճնճղուկի մը թեւերը կտրենք: Կրնա՞յ թոչիլ:
3. Քարճիկը ի՞նչ գեր կը կատարէ թոչուններու
մէջ:
4. Իրարու հետ բաղդատեցէք հաւին, բաղին եւ
արծիւին ոտքերն ու կտուցները:
5. Հաւը քանի՞ ստամոքս ունի:
6. Թոչունի բերան տեսա՞ծ էք. ակույ ունի՞:

Դ Ա Ա 8

Գ Ի Շ Ա Տ Ի Զ Ն Ե Ր

ԱՐԾԻԻ.— Գիշատիչներուն գլուխը յիշենք արծի-
ւը: Հնդկահաւաէն խոշոր է. շատ բարձրէն կը թռի,
անվախ և զօրաւոր է: Ամայի վայրեր կ'ապրի և շատ-
բարձր տեղերու ու ծառերու վրայ բոյն կը չինէ:

Այնքան զօրաւոր է, որ կրնայ իր մագիլներով ճա-
գար մը եւ նոյն

իսկ գառնուկ մը

վերցնել: Արծիւը

իր սուր եւ կո-

րացած մագիլ-

ն երը որսին

մարմին մէջ կը

միէ, և սրունք-

ներով բռնելով

զայն վեր կը

բարձրացնէ: Իր

բոյնին մէջ կամ

ամայի տեղ մը

կը դնէ որսը, եւ

կտոր կտոր ը-

նելով կ'ուտէ:




41. Արծիւ

ԱՆԳՂ.— Գիշատիչ է նաեւ անգղը: Արծիւէն աւե-
լի մեծ է, բայց ոչ անոր չափ քաջ ու ահարկու: Շա-
տակեր է և գրեթէ միայն կենդանիներու զիակներ
կ'ուտէ: Որով օգտակար կենդանի մըն է, քանի որ
սատակները նեխելով կ'ապականեն մթնոլորտը:

Տեսակ մը անգղ կայ, որ կը յարձակի նոյն իսկ

ոչխարի նման մեծ կենդանիներու վրայ, Երբեմն կը փորձէ որսորդներու վրայ ալ յարձակիլ և զանոնք գետին տապալել:

ԲԱ.ԶԵ. — Ունի երկար և սրածայր թեւեր, որոնց շնորհիւ կրնայ շատ թռչիլ: Աչքերը հաստատուած են



42. Բազեն՝ բոչուն մը շարած միջոցին

գլխուն երկու կողմերը և կրնան շատ հեռուն տեսնել:

Բազէն երբ կըյարձակի որսին վրայ, շատ բարձրէն կ'իյնայ եւ այնքան մեծ արագութեամբ, որ աչքով կարելի չէ հետեւիլ իրեն:

Բազէն միայն ողջ որսերով կը սնանի: Շատ քաջ և զօրաւոր է. մինչեւ սագի մե-

ծութեամբ թռչուններու վրայ կը յարձակի:

ԲՈՒ. — Ծանօթ թռչուն մըն է, մանաւանդ իր լալ կան և տխուր ձայնին համար, որ գիշերները շատ գէշ տպաւորութիւն կը գործէ լսողին վրայ: Տգէտ գիւղացիները չարագուշակ կը համարին բուրին վայրինը:

Երկու տեսակ են. — բու և բուեն: Առաջինը աւելի փոքր է մարմնով. ունի մեծ և թուխ աչքեր, բարակ և ճերմակ փետրամազերով շրջանակուած:

Բուէճը ունի շատ հաստ գլուխ և մարմին: Ականջներէն վեր երկայն փետուրներու փունջեր կան:

Բուերը կը սնանին մանը կենդանիներով. — որդ, մուկ, դաշտամուկ, գորտ, եւայլն: Բուէճը աւելի մեծ կենդանիներու և նոյն իսկ երէներու վրայ կը յարձակի: Գիշերները որսի կ'ելլեն, որովհետեւ ցերեկին չեն տեսներ: Օգտակար գիշատիչներ են, դաշտամուկներու թշնամի ըլլալով:

Ճ Ն Ճ Ն Ա Զ Գ Ի Ն Ե Ր

Բոլորդ ալ ճնճղուկ տեսած էք: Պղտիկ, սիրուն թռչուն մըն է, կարճ թեւերով և ոտքերով: Ունի կարճ, կոնաձեւ և զօրաւոր կառւց մը:

Առաստարակ ճռուղիլով կ'անցընէ ժամանակը: Երբեմն կը թռչի, երբեմն ալ գետնին վրայ կ'ոստոսէ: Դարնան միջատ կ'ուտէ, և այսպէս օգտակար կ'ըլլայ երկրագործին: Ամրան, սակայն, վնաս կը պատճառէ, որովհետեւ ցորենի հատիկներ կ'ուտէ:

Ճնճղուկի ընտանիքին կը պատկանին սոխակը, սարեկը, ցախսարիկը, եկքանիկը, արտոյաը, աղուաւը, եւն:

Սոխակը գլխաւորաբար կ'ապրի սաղարթախիտ ծառերու և մացառներու մէջ: Շատ քաղցր ձայն մը ունի: Սոխակի երգին դայլայլիկ կ'ըսեն: Առաստարակ առառուները կ'երգէ, բայց միայն աղատ եղած ատեն, մասնաւորապէս գարնան: Վանդակի մէջ նեղուած կը զգայ ինքզինքը, և շատ չի դայլայլեր:

Երգեցիկ թռչուն մըն է նաև ցախսարիկը: Մացառներու, ցախսերու մէջ կը բնակի: Շատ ճարպիկ է եւ ամենափոքր վտանգի պահուն անմիջապէս կը սողոսկի մացառներու մէջ, ու ապահով տեղ մը կը պահուըի:



Ճնճղուկներու գասին կը պատկանի նաեւ աղուաւը, որդ ձայնը ծանօթ է ամէնուն: կ'ուտէ Ամենակեր թռչուն մըն է. կ'ուտէ որդ, միջատ, գորտ, բանջարեղէն, եւայլն:

Անձեղ կամ կաշաղակը աղուաւի մեծութեամբ թռչուն մըն է, ոստոսուն և մանաւանդ շատախօս:




44. Վերեն սկսեալ՝ ձախէն աշ եւ վերեն վար
Յոպոյ կամ բուրու, Եկանիկ, Ցախսարիկ, Դեղնուկ,
Տեներեւ. Եղնակ (Խածկիկ), Մոխրիկ, Սարեակ
Մեջտի քոչուններն ալ նենդուկներ են

Անախորժ է նաև իր սուը կանչը։ Ագռաւի պէս ամեւ-
նակեր է։

Յիշենք նաև ծիծեռնակը,
որ տուներու մօտիկ բոյն կը
շինէ, և սիրելի թռչուն մըն
է։ Աշնան տաք երկիրներ
կ'երթայ, իսկ գարնան զը
վերադառնայ։ Ասոր համար
ծանօթ է իբրև գարնան աւեւ-
տաբեր թռչուն։



45. Անձեղ



46. Ծիծեռնակ

Գաղրող կը կոչուին այն
թռչունները, որ ծիծեռնակի
նման աշնան տաք երկիրներ
կ'երթան և գարնան կը վերա-
դառնան։

Արագիլն ալ գաղթող թըռ-
չուն մըն է ծիծեռնակին պէս։

Եկանիկը ունի գարդարուն և գոյնզգոյն փետուր-
ներ, կռնակը մոխրագոյն գորչ է, փորը՝ ձերմակ, ճա-
կատը՝ կարմիր, պոչն ու թեւերուն փետուրները՝ սեւ,
իսկ ծայրերը ձերմակ։ Թեւերուն վրայ կայ դեղին եր-
կար չերտ մը։

Սարեակը կամ սարեկը ծանօթ թռչուն մըն է։ Կըու-
նակը կանաչ է, փորը՝ դեղին։ Թեւերուն վրայ ունի
քանի մը հատ սեւ չերտեր։

Այս բոլոր ճնճղուկի նման թռչուններեւ նննղազզի
կը կոչուին։ ասոնց միջեւ գտնուած միակ գլխաւոր
տարբերութիւնը իրենց կտուցներն են։ ոմանք ունին
կոնաձեւ ամուր կտուց և կը կոչուին հնաւկեր, իսկ
միւսները՝ սրածայր ու լայն բացուղ կտուց, եւ կը
կոչուին միջաւակեր։

ՄԱԳԼՅՈՂՆԵՐ

Թուրակ.— Զուարձալի թռչուն մըն է, և քիչ մը զարժուելով կրնայ կրկնել իր սորված բառերը:

Կտուցը կարծ, հաստ և կեռ է: Լեզուն տարբեր է միւս թռչուններու լեզուէն, և միսէ կազմուած է: Ասոր համար կը յարմարի մարդկային ձայն հանելու և բառեր կրկնելու:



Դիտէք արգէն թութակի ոտքին ձեւը:— մատներուն երկուքը առջեւ, երկուքն ալ ետեւ դարձած են: Ասոր համար ան կրնայ իր մագիլներով ծառերն ի վեր մաղլցիլ: Ուրեմն թութակը մագլցող:

47. Թուրակ թռչուն է:

Մագլցող են նաեւ փայտփորը և կկուն:

Փայտփորը ունի երկայն, ուղիղ, կարծը և սրածայր կտուց մը, որով կը ծակէ ծառերու կեղեւները, անոնց մէջէն միջատներ պրալու համար:

Կկուն վախկոտ թռչուն մըն է, բայց միեւնոյն ատեն ալ ճարպիկ: Եզր մանր թռչուններու բոյ:



48. Փայտփոր



49. Կիռ

Կու-կո՛ւ, կու-կո՛ւ...:

նին մէջ կ'ածէ, որպէս զի այդ թըռչունները իր հաւաքիթները թիսսեն: Նշանաւոր է կը կուին միօրինակ եւ երկու հնչիւնէ կազմուած կանչը. —

Կկուն կ'ապրի ձմիներով և մանաւանդ որդերով, եւ նետեւաբար օգտակար թռչուն մըն է: Շատ վախկոտ է: ծառերու ձիւղերուն մէջ կը պահուըտի և դիւրութեամբ չի տեսնուիր:

Շատ տեսակ կկուներ կան: Հոլանտական Հնդկաստանի մէջ կայ տեսակ մը, որուն պոչի փետուրները ձիւց քնարի մը ձեւը կը կազմեն:

Մագլցող թռչունները բունակալ են, այսինքն իրենց բոյնին մէջ կը մնան: Այսպէս են նաեւ գիշատիչ թռչունները, մնձղագգիները և աղաւնիները: Իսկ գիտէք թէ հաւը բոյնին մէջ չի մնար, շուտով կը հեռանայ:

Մագլցողները ունին մագլցելու յարմար ոտքեր, այսինքն մատներուն երկուքը առջեւ, երկուքն ալ ետեւ դարձած են: Անոնք իրարմէ կը տարբերին փետուրներուն ձեւովը և սրունքներուն կազմութեամբը: Շատ օգտակար են: Ումանք կը գտնուին Եւրոպա եւ Ասիա, իսկ մեծ մասը՝ Ամերիկա:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Թռչունները բամեռւած են կարգ մը դասերու, ինչպէս գիշատիչներ, նենդազգիներ, մագլցողներ եւն:

Գլխաւոր գիշատիչներն են արծիւր, անգոլը, բազեն, բուն, եւն:

Գլխաւոր նենդազգիներն են նենդուկը, բուրուն, եկանիկը, ցախսարիկը, սարեկը, անծեղը, ծիծեռնակը, եւն:

Մագլցողներն են բուրակը, փայտփորը եւ կկուն:


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- Գիշատիչները ի՞նչ կազմ ունին:
- Բուն օգտակա՞ր թէ վնասակար է:
- Բաղին եւ թութակին ոտքերը բաղդատեցէք:
- Ի՞նչ ըսել է «գաղթող թռչուն»:

ԴԱՍԱԳԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Կարգ մը թռչուններ, ինչպէս հնդկահաւ, սիրածարգ, փասիան, խայտահաւ, կաքաւ, եւայլն հաւին կազմն ունին, և ասոր համար հաւազգի կը կոչուին:

Սառնց մէկ մասին՝ հաւնոցի թռչուններ ալ կ'ըսեն ինչպէս զիտէք:



50. Ավաղաղ

Կտուցին տակն ալ՝ զիրինէն պղտիկ բրուկ մը: Հաւը կրնայ տարեկան 100 հաւկիթածել: Թուխս սի կը նստի հաւկիթներու վրայ: Երեք շաբաթէն, ձագեր դուրս կ'ելլեն, հաւկիթին կեղեւը կոտրելով: Հաւկի ձագին՝ նուտ կամ նիս կ'ըսեն օձուտէն քիչ մը մեծն ալ վառել կը կոչուի:

Հաւաղիները
ցամաքային ծան-
րաշարժ թռչուն-
ներ են և թռչելէ
աւելի քայլել կը
սիրեն: Ունին զօ-
րաւոր մագիլներ,
հողը փորելու հա-
մար: Թ եւ երը
կարծ ու կլոր են:
Կտուցը կարծ ու
զօրաւոր:

ՀԱԻ.— Գըլ-
խուն վրայ ունի
սոլցաձեւ մի սի
կտոր մը, բբուկը.

Ա.քաղաղը մարմնով աւելի մեծ է հաւէն: Բքուկը
կամ կատարն ալ՝ աւելի բարձր: Ետեւի մատին վե-
րեւը կը գտնուի բիտ կոչուած սուր եղունգ մը:

Ա.քաղաղին ալոր ալ կ'ըսեն:

ՀԵՂԿԱՀԱԻ.— Հաւնոցի ծանօթ թռչուններէն մէկն

է:

Կառւցին

արմատին քո-

վէն միսի խո-

պոպ մը վար

կախուած է:

Եղը կարմիր

մոխրագոյն է,

իսկ արուն


գորչ կապոյտ:

Կան նաև ճեր-

մակ հնդկա-

հաւեր, որոնց

փետուրը յարգի է:



51. Հնդկահաւ

Հնդկահաւը երբեմն կ'ուռեցնէ ինքզինքը, թեւերը
բանալով: Արուն ալ կրնայ անիւի նման կլոր բանալ
իր պոչին լայն փետուրները:


Այս թռչունը կը բուծանեն իր համեզ միսին հա-
մար: Կան հնդկահաւեր որ մինչեւ 10 քիլոկրամ կը
կշռեն: Փետուրները կը գործածեն հովհար շինելու եւ
բարձ ու բազմոց լեցնելու:

ԽՈՅՏԾԱՀԱԻ.— Հաւի մեծութեամբ մոխրագոյն թըռ-
չուն մըն է, ճերմակ պիսակներով: Լաւ հաւկիթ կ'ա-
ծէ: Յարգի է միսը: Հաւնոցներու մէջ կը պահուի:

ՓԱՄԻՍՆ.— Հաւու չափ մեծ է, բայց աւելի բա-
րակ և երկայն մարմնով: Պոչին վրայ կան երկար եւ
վար գարձած փետուրներ: Փասիաններու փետուրները
զանազան գոյնով կ'ըլլան:— ոսկեզոյն, գորչ և սպի-
տակ: Փասիանները պարտէղներու զարդ կ'ըլլան ի-

ըենց գեղեցիկ վետուրներով ունին նաև համեղ միսմը
որուն համար կը բու-
ծանեն զանոնք մեծ
բաղմութեամբ:

ՍիրԱՄԱՐԴԻ. — Գե-
ղեցիկ թռչուն մըն է,
որ հիմա պարտէզներու
մէջ կը պահուի իբրեւ
դարդ: Ունի պոչ մը,
կաղմուած երկար եւ
փայլուն վետուրներէ:
որոնցմով հովհար կը
շինեն:




52. Փախան

Սիրամարզը կըր-
նայ անիւի մը ձեւ
տալ իր վետուրնե-
րուն, որոնց մէջահ-
դերը աչքի ձեւ կա-
պոյտ բիծեր կան:

ԿԱՅԱՀԻ. — Շատ
սիրուն թռչուն մըն
է. Կ'ապրի դաշտերու
և լեռներու մէջ: Ա-
րուն կուրծքին վրայ
գորշկեկ մեծ բիծ մը
ունի:

Նշանաւոր է կա-
քաւին քալուածքը,
որ շօրոց կը կոչուի:
Կաքաւները խումբով
կ'ապրին, և արեւ-



53. Սիրամարզ

մուտին լեռներէն դաշտ կ'իջնէն, կեր և ջուր զտնելու
համար: Իր համեղ միսին համար շատ կ'որսան: Եր-
բեմն ալ ձագ վիճակի մէջ բոնելով կ'ընտանեցնեն:

ՈՐՍՈՐԴՈՒԹԻՒՆԸ

կը կատարուի հրա-
ցանով, ցանցերով
և մանաւանդ ըն-
տանի կաքաւնե-
րով: Որսորդը դաշ-
տին մէկ կողմը կը
գնէ կաքաւը, չմոռ-
նալով անոր շուրջը
ցանց մը հիւսել:


Երբ ընտանի կաքա-
ւը երգել սկսի, վայրի կաքաւները խումբով կուգան,
և կ'աշխատին ազատել իրենց գերի ընկերը: Բայց մեծ
մասը ցանցերու մէջ կ'իյնայ ու կը բռնուի:

ԼՈՐ. — Լորը կամ լորամարզին կաքաւէն աւելի
փոքր թռչուն մըն է, և կ'որսացուի իր ախորժելի
միսին համար: Գաղթող թռչուն է: Երբեմն այնքան
կը պարարտանայ, որ չի կրնար թռչիլ: Անձրեւ տե-
ղացած ատեն, շատ անգամ յոզնած կ'իյնան դաշտերու
մէջ, ու ձեռքով կը բռնուին:

ԱՂԱՀԻՆԻ. — Հաւազգիներուն շատ կը նմանին նաեւ
աղաւնին և տատրակը: Միայն թէ աւելի երկայն թեւ
ունին և հետեւաբար լաւ կը թռչին:

Աղաւնիները միշտ զոյգ զոյգ կ'ապրին, և սուր յի-
շողութիւն ունին: Ուր ալ տարուին, միշտ կը վերա-
զառնան հոն, ուր ձագ հանած են: Ասոր համար իբրեւ
թղթատար կը գործածուին:

Հնտակեր թռչուն մըն է: Էզը կաթի նման հեղուկ
մը կը հանէ բերնէն և անով կը կերակրէ իր ձագե-
րը: Գիտէք որ հաւի ճուտերը, հաղիւ ձուէն դուրս
ելած, արդէն իսկ կրնան կուտ ուտել:



54. Կաքաւներ

Աղաւնին մարդու մօտիկ թռչուն մըն է . շատ անանգամ աւերակ առուներու պատերուն մէջ բոյն կը շինէ : Գրեթէ չեն որսար զայն . մանաւանդ այն վայրերու մէջ ուր որսի ուրիշ թռչուններ կան : Կարգ մը երկիրներու մէջ նոյն իսկ մեղք կը համարին աղաւնի սպաննելը :

Տատրակը աղաւնիին մէկ տեսակն է . ունի գեղեցիկ փետուրներ :

Հիւսիսային Ամերիկայի գաղթող աղաւնիները երբեմն միլիոններով կը հաւաքուին և թռած ատեն կարծես կը խաւարեցնեն արեւը : Հարիւրներով կը թափին ծառի ոստերուն վրայ , որոնք կը կոտրին շատ անգամ :

Ժողովուրդը այնչափ շատ կը մեռցնէ , որ երբեմն խոզերուն ալ կը կերցնէ :

ԱՄՓՈՓՈՒՄ. — Հաւին նմանող թռչունները հաւազզի կը կոչուին: Ասոնք ցամաքային ծանրաշարժ թռչուններ են եւ ունին զօրաւոր մազիլներ՝ հողը փորելու համար , ինչպէս նաև կարեն ու ամուր կտուց:

Գլխաւորներն են՝ հաւը , հնդկահաւը , խայտահաւը , փասիան , կաբաւը , սիրամարզը , եւն .

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ


1. Հաւազզիները զլսաւորաբար ի՞նչ տարբերութիւն ունին միւս թռչուններէն:
2. Հաւը ի՞նչո՞ւ կը վախնայ թրջուելէ , իսկ բաղը՝ ոչ:
3. Հաւը ի՞նչպէս կը կերակրէ իր ճուտերը: Աղաւնի՞ն:
4. Ի՞նչո՞ւ աղաւնին կը գործածեն իբրեւ թղթատար:

Դ. Ա. Ս 10


ԼՈՂԱՑՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Այս դասին կը պատկանին բաղը , սագը , կարապը եւն . որոնք թիի ձեւով մաշկապատ ոտքեր ունին և անոնց շնորհիւ լաւ կը լողան ջուրին մէջ :

* Փնտոռուած որսի թռչուն մըն վայրի բաղը ո՞ր իր գոյնզգոյն փետուրներովնեւ , ու 'թշու չելու կարողութեամբ կը տարբերի ընտանի բաղէն :



55. Բաղ



56. Վայրի բաղեր

Մեծ խումբերով կը թափառին հիւսիսային և բարեխառն երկիրներու մէջ , գետերու և լիճերու շրջակայ-

Քը! Մեծ քանակութեամբ կ'որսացուին իրենց համեղ
միսին համար:

Կարապը սագէն աւելի խոչոր է և ձիւնի պէս ձեր-
մակ փետուրներ ունի, ինչպէս նաեւ երկար վիզ մը:
Սազերը և բադերը գրեթէ միշտ կը կոկոան, իսկ կա-
րապը քիչ անգամ ձայն կը հանէ:

Լողացող թռչունները, իրենց ոտքի ձեւին համար,
մաւկուսանի կը կոչուին:

Լողացող է նաեւ արօրը, որ կաքաւի մեծութեամբ
թռչուն մըն է, սիրուն տեսքով և ոսկեպոյն վառ փե-
տուրներով: Վանայ լիճին մէջ շառ կը դառնուի:

ՎԱԶՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Այս թռչունները ունին ուժեղ սրունքներ և շատ
շուտ կը վաղեն ցամա-
քի վրայ: Իրենց կաք
թեւերուն համար չեն
կրնար թռչիլ:

Վազող է ջայլամը:
Խոշոր թռչուն մըն է
ասիկա, մարդէն աւելի
բարձր հասակով: Կ'ապ-
րի Ասիրիկէի ու Ամե-
րիկայի մէջ, կ'որսան
զայն իր զեղեցիկ փե-
տուրներուն համար, ու-
րոնք կը գործածուին
իրրեւ գլխարկի զարդ:
Երկայն սրունք ու-
նին նաեւ արագին ու
կոռւնկը: Ասոնք զաղ-
թող թռչուններ են: Ա-



57. Զայլամ

րագիլը շատ կը սիրէ բոյն շինել զիւղերու մօտիկը,
զլիսաւորաբար ծառերու և տանիքներու վրայ: Երբեմն
ժամերով մէկ ոտքի վրայ կը կենայ: Երկայնասրունք
թռչունները ունին նաեւ երկար վիզ և կտուց:

Երկայնասրունք

թռչունները զլիս-
որաբար կը գտնը-
ւին գետերու և ձահ-
ճային տեղերու շըր-
ջակայքը: Իրենց եր-
կար ու մերկ սը-
րունքներուն վստա-
հելով՝ կ'առաջանան
ջուրին և ձահիճի
ցեխին մէջ ուր մը-
խրճելով իրենց եր-
կար կտուցն ու վի-
զը, կ'որսան գորտ,
որդեր և շատ անգամ
ալ ձուկ:

Երկայնասրունք

ներու գասին կը պատկանի նաեւ Եղիշիւրիկը, "որ գոյ-
նզգոյն փետուրներով գեղեցիկ թռչուն մըն է:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Լողացող թռչունները ջրւրին մէջ
կ'ապրին ընդհանրապէս: Վազողները՝ ցամաքին վրայ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչ ըսել է մաշկոտանի: Ո՞ր թռչունները այս-
պէս են:

2. Արագիլին եւ սագին ոտքերը բաղդատեցէք:

3. Երկայնասրունք թռչունները ո՞ւր կ'ապրին ընդ-
հանրապէս:



58. Արագիլներ իրենց բոյնին մէջ

ԴԱՍ

ՍՈՂՈՒՆՆԵՐ

Սողուն կամ զեղուն կը կոչուին օձի, մողէսի, եւ կրիայի նման կարգ մը կենդանիներ, որ չեն կրնար քալել, այլ գալարուելով կամ քաշկռուելով կ'առաջանան, կը սողան։ Ոմանք ոտք ունին (կրիան), ու մանք ալ՝ ոչ (օձը)։

Սողուններն ալ, ստնաւորներու և թուչուններու նման, կարմիր արիւն ունին և թուքերով կը չնչեն։ Սակայն անոնց արիւնը միշտ նոյն բարեխսառնութեան վրայ չի մնար, այլ եղանակին համեմատ կը փոխուի։ Ասոր համար պաղարիւն կը կոչուին։

Սողունները ստնաւորներու նման կենդանածին չեն, այլ ձուածին։ Անոնց ածած ձուերը արեւին չերժուած տեսն տակ կը թխսին։

Օձ.— Օձերուն մարմինը երկար է և եղջերային թեփով ծածկուած։ Որովայնին վրայի խոշոր թեփերը ստքի գեր կը կատարեն։ Շատ արագ կը սողայ գետնին վրայ, կրնայ մեծ հեռաւորութենէ քատկել, ծառերն ի վեր մագլցիլ և նոյն իսկ ջուրի մէջ լողալ։

Երկու կզակներուն վրայ կան մանր և սուր ակուններ, որոնք կը ծառայեն սակայն ոչ թէ ծամելու, այլ որսը բռնելու։ Օձը առանց ծամելու կը կլէ իր բռնած կենդանիները։ Գորտ, մողէս, թուչուն, եւն։ Կրնայ շատ լայն բանալ բերանը, և մինչեւ իսկ իր մեծութեամբ կենդանի կլել։ որովհետեւ թէ՛ վարի և թէ՛ վերի կզակները շարժական են։ Գիտէք որ միւս կենդանիներուն միայն վարի կզակը կը շարժի։ Օձը պաղարիւն են և իրենց կերածը դիւրութեամբ չեն չ ըսկը։

Օձը ունի երկճիւղ և փափուկ լեզու մը, որ սառ կայն թունաւոր չէ։ Երկութեսակ օձ կայ։ — թունաւոր և անթոյն թունաւորները, սովորական մանր ակուններէն զատ, վերի կզակին վրայ ունին երկու հաստ երկար, կոր եւ սնամէջ ակուններ։ Երբ



59. Թունաւոր օձ (Իծ)



60. Անթոյն օձ (Քարփ)

օձը խայթէ, այս ակուններէն թոյն կը վազէ վէրքին մէջ։ Թունաւոր է իծը, որ ամէն երկրի մէջ կը գրանուի և ամայի ու քարոտ տեղեր կը բնակի։ Պղտիկ



61. Թունաւոր օձի
ակուններ



62. Օձի զլուխներ
(Քարփ եւ Իծ)

մատի չափ հաստ և մօտաւորապէս կէս մէթը երկարութեամբ սողուն մըն է։ Մարմինը ծածկուած է սեղորչ բիծերու շարքով մը։ Փորին կողմն ալ սեւ և ճերմակ բիծեր կան։ Կանաչ, գորշ կամ կարմրորակ գոյն

աւնի: Իժը մսակեր է, և թոշուններ որսալով կ'ապրի: Որսը տեսածին պէս, անձայն կը մօտենայ եւ վրան յարձակելով կը խայթէ: Մահը գրեթէ վայրկենական կ'ըլլայ: Իժը յետոյ կը կլլէ մեռած կենդանին:

Իժին խայթուածքը մարդուն համար մահացու չէ, բայց վտանգաւոր է: Արդէն ամէն թունաւոր օձ հաւասարապէս վտանգաւոր չէ: Փոքր և տարիքոտ օձերուն թոյնը շատ վլսու չի պատճառեր, երբ մանաւանդ քիչ քանակութեամբ հոսի վէրքին մէջ:

Կան աւելի մեծեր, ինչպէս բոժոժաւոր և ակնոցաւոր օձերը, որոնց խայթուածքը գրեթէ անբուժելի է: Առաջինները բոժոժաւոր կը կոչուին, որովհետեւ երբ իրենց պոչը շարժեն, մարմին թոյլ ոսկորները բոժոժի ձայն կը հանեն: Այս օձերը Ամերիկայի մէջ կ'ապրին:

Ակնոցակոր օձերն ալ Հնդկաստանի մէջ կը գտնըւին: Իրենց վիզին վրայ ակնոցի նման նշան մը ունին: Սակէ՛ իրենց անունը:

Շատ վտանգաւոր կենդանի մըն է. ցատկելով կը բռնէ որսը: Հնդիկները երաժշտութեամբ կը հրապուրեն այս կենդանին և թունաւոր ակունները կը հանեն, զայն անվլաս դարձնելու համար: Յետոյ զանազան ձարտարութիւններ կը սորվեցնեն օձին:

Գիտէք արդէն որ Հնդիկները փիզերուն ալ զանազան ձարտարութիւններ ընել կուտան:

ԹՈՅՆԻ ԴԻՄ ՄԻԶՈՅՆԵՐ.— Երբ թեթեւ ըլլայ օձին խայթուածքը, կը բաւէ վէրքը լոււալ անուշազրի (ամօնիան) և կամ ուրիշ ազգու չուրով:

Սակայն երբ վէրքը խորունկ է, պէտք է արիւնել, որպէս զի մէջի թոյնը դուրս ելլէ: Աւելի լաւ է հրաշէկ երկաթով խարել վէրքը. բայց այս արդէն բժիշկի գործ է: Իսկ մինչեւ բժիշկին գալը, վէրքին երկու կողմերը ամուր կապերով կապելու է, որպէս զի թոյնը չկարենայ արիւնին խառնուիլ:

ԱՆԹՈՅՆ ՕԶԵՐ.— Այս տեսակները թոյնի ակոաներ չունին, և հետեւաբար վլասակար չեն: Սովորական տեսակն է խարփը, որ ամէն երկրի մէջ կայ, եւ կան առաջ կ'ապրի: Թինչեւ իսկ պարտէզներու և տուներու մէջ կ'ապրի:

Ափրիկէի մէջ կան մեծ օձեր, պօա անունով, որ մինչեւ 10 մէթը երկար են և կրնան ամբողջ ոչխար մը կլլել:

ՄՈՂԻՍ.— Պղտիկ կենդանիներ են, բարակ և երկայն մարմնով: Ունին չորս ուսքեր, ո թ ո ն ք մարմնին քովկերը կը գտնուին: Ասոր համար մողէսն ալ չի կը նար քալել եւ

63. Մողես

օձի պէս կը սովորի:

Վախկոտ և անվլաս կենդանի մըն է. փոքր շշուկ առնելուն պէս արագորէն կը փախչի և մացառնեմը առնելուն պէս արագորէն կը փախչի և մացառնեմը



64. Զուրի կրիայ



65. Ցամաքի կրիայ

րու մէջ կը ծածկուի: Եթէ յարձակման ենթարկուատեն պոչը վրայ տայ, նորէն հոդ չըներ, որովհետ եշուավ նոր մը կը բռւսնի:

Հասարակ մողէսին՝ խիզ ալ կ'ըսեն:

ԿՐԻՍՅ.— Մարմինը ծածկուած է կարծր և խիստ

դիմացկուն պատեանով մը: Դուրսը կը մնան միայն գլուխը և չորս ոտքերը: Բայց կենդանին ի հարկին ասոնք ալ ներս կը քաշէ: Զուրի և ցամաքի կրիաներ կան:

Ծատ չար քաշ կենդանիներ են և կրնան շաբաթներով անօթի մնալ: Խոս և զանս զան միջատներ ուտեղով կ'ապրին: Կարգ մը երկիրներու մէջ կրիայի միսը կ'ուտեն:

Ցամաքային կրիաները երբեմն իրարու հետ կը կռուին: Գլուխը պատեաններու մէջ քաշած, կը սկսին արագ և ուժեղ հարուածներ տալ իրարու:

ԿՈՂՈՐԴԻԼՈՍ.— Մողէսի ձեռով և վեց մէթրէ աշելի երկարութեամբ ահազին կենդանի մըն է: Կ'ապրի նեղոսի և ուրիշ մեծ գետերու մէջ: Ցամաքի վրայ



66. Կոկորդիլոս

ընդհանրապէս կը քնանայ. իսկ գիշերները գանգան կենդանիներ որսալու կ'ելլէ:

ՍՈԼԱՄԱՆՏՐ.— Գորտերու դասին կը պատկանի սալամանտրը: Գլուխը գորտի կը նմանի, իսկ մարմինը՝ մողէսի: Անտառներու մէջ կ'ապրի, խոնաւ եւ քարոտ տեղեր: Սալամանտրը գորտերու դասին կը պատկանի, որովհետեւ ձագերը գորտերու նման կը մեծան:

Հին ատենները գանգան առասպելներ կային այս կենդանին չուրջ, և այնպէս կը կարծուէր թէ կրակի մէջ չայրիր: Աւելորդ է շեշտել թէ ո՛չ մէկ հիմ ունի այս կարծիքը, և պարզ նախապաշարում մըն է:

Առղուններու դասին կը պատկանի նաեւ զիտնառիւծ (բամելիօն) կոչուած կենդանին, որ կը գտնուի Ափրիւկէ և Սպանիա: Հինգ մատներով ոտքերը յարմար են մազլցելու, իսկ պոչը կը յարմարի փաթթելու:

Այս կենդանին զարմանալի յատկութիւններ ունի: Նախ կը փոխէ գոյնը, և ասոր համար փոփոխամիտ մարդոց բամելիօն կ'ըսեն: Երկրորդ, մեծ աշքերէն իւրաքանչիւրը կրնայ շարժել զատ զատ:

Առղուններէն ոմանք ոտք ունին, ոմանք ալ չունին: Անոնց սիրտը թէեւ երկու խորշ ունի, բայց խորշերը կատարեալ բաժանում չունին:

Մեծ մասով այլանգակ կենդանիներ են և կակուդ պատեաններով չոր ձուեր կ'ածեն:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Օձի, մողեսի, կրիայի եւ կոկորդիլոսի նման կարգ մը կենդանիներ սողուն կը կոչուին: Կան բունաւոր եւ անբոյն օձեր:

Թունաւոր օձերը վերի կզակին վրայ ունին երկու կոր եւ սնամէջ ակռաններ, որոնցմէ բոյն կը վագէ: Անբոյնները չունին այս ակռանները:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Մողունները ինչո՞ւ պաղարիւն կը կոչուին:
2. Մողունները ինչո՞վ կը շնչեն:
3. Օձը ի՞նչպէս կրնայ այնքան լայն բանալ բերանը:
4. Կոկորդիլոսը ո՞ր կենդանիին կը նմանի եւ ո՞ւր կ'ապրի:

ԴԱՍԱՀԱՅՈՒԹԻՒՆ

ԳՈՐԾ

Վախկոտ և տձեւ կենդանի մըն է։ Ճահիճներու, գետերու և առուներու եղերքը կ'ապրի ընդհանրապէս։ Ունի շատ անախորժ ձայն մը, որ կրկոց կը կոչուի։

Գորտին գլուխը տափակ է, բերանը լայն և աչքերը շիլ։ Ետեւի ոտքերը երկայն են, մաշկապատ և հինգ մատներով վերջաւորուած, իսկ առջեւինները աւելի կարճ, և միայն չորս մատներով։

Ասկէ կը հետեւի թէ գորտը չի կրնար կատուի պէս քալել, այլ նապաստակի նման կը ցատկէ ։ Ետեւի մաշկապատ ոտքերուն շնորհիւ ալ, բաղի նման լաւ կը լողայ ջուրի մէջ։

Զմրան՝ գորտերը ջուրին յատակը, տիղմին մէջ կը թաղուին և հոն ձու կ'ածեն։ Գարնան, այս ձուերը ջուրին երեսը կ'ելլին և արեւին տաքութենէն կը թխսին։ Գորտը կը շնչէ թէ՛ թոքերով, թէ՛ լերկ մարմնովը։



67. Գորտ

Դոգու կը կոչուի հասարակ գորտը, որ քարերու տակ և խոնաւ ու շուք տեղերու մէջ կ'ապրի։ Վնասակար չէ, բայց շատ գէշ հոտ մը ունի. ասոր համար մարդիկ կը զշուին այս կենդանիէն։ Զմոռնանք սակայն, որ գորտերը օգտակար են, որովհետեւ զանազան վնասակար միջատներ ու որդեր կ'ուտան։ Դոգուը մաշկ չունի ետեւի ոտքերուն վրայ և հետեւաբար չի կրնար լողալ։

Գորտի նմանող կենդանիները երկավենցալ կը կոչուին, որովհետեւ թէ՛ ցամաքի և թէ՛ ջուրի վրայ կ'ապրին։

ԳՈՐՏԻ ԶԱԴՔԵՍ ԿԲ ՄԵԾՆԱՅՑ. — Հաւի ճուռը, հաւկիթէն գուրս ելած ատեն, արդէն իսկ ունի մը, կատարեալ մարմին։ Պլուխ, բերան, աչք, եւայլն։

Այսպէս չէ գորտին ձագը, որ շերեփուկ կը կոչուի։ Զուէն գուրս ելած ատեն, գրեթէ ձուկի կը նմանի։ Ուոք չունի, այս երկայն պոչ մը զոր։ Ղեկի պէս կը շարժէ։ Գլխուն երկու կողմը կան ականջները՝ խոխկներ, որոնցմով շունչ կ'առնէ, ճիշդ ձուկերու պէս։ Ենթէ ջուրին գուրս հանուի, կը մեռնի, որովհետեւ տակաւին թոք չունի։

Աւելի ուշ շերեփուկը ոտքերը կ'ունենայ, թոքերը կը կազմուին, խոխկները կը զարգանան, պոչը կ'իյնայ, և կը վերածուի կատարեալ գորտի մը։

ԿԵՆԴԱՆԻԻ ՆԵՐԱՆ ալ կարեւոր փոփոխութիւններ կը կատարուին. այնպէս որ գորտի կերպարանավոլութիւնը տը շատ մը կողմերով կը տար- թերի իր ձագէն։ Օրինակ՝ շերեփուկը խոխկներով կը բնչէ, իսկ գորտը՝ թոքերով. շերեփուկը միայն մամուռ շնչէ, իսկ գորտը մսակեր է։ Վերջապէս շերեփուկը կ'ուտէ, իսկ գորտը մսակեր է։ Վերջապէս շերեփուկը չի կրնար օդին մէջ ապրիլ, մինչդեռ գորտը կը մեռնի չի կրնար օդին մէջ մնայ. այս պատճառու շանթէ շարունակ ջուրի մէջ մնայ. այս պատճառու շանթէ շարունակ ջուրին երեսը կ'ելլէ, օդ առնելու համար։



68. Գորտին

Գորտի ձագին այսպէս մեծնալուն՝ կերպարանափոխութիւն կ'ըսեն։ Գիտէք որ շերամն ալ չատ կերպարանափոխութիւններ կը կրէ, մինչեւ որ թրթուր վիճակէն թիթեռնիկի փոխութիւն։

Չուերէն ելած ձագերը, մինչեւ կերպարանափոխութեան լրացումը, իրենց մօր կոնակին վրայ կը մնան և միասին կ'երթան հոս հոն։

Ցիշեցէք որ պարկաւորներու ձագերն ալ իրենց մօր որովայնին վրայ կը մնան, մինչեւ որ ամբողջանայ իրենց աճումը։

Կը կարծուի թէ գորտերու կոկորդը ընդհանրապէս անձրեւի նշան է։ Ասոր համար, երբեմն ապակիէ ամաններու մէջ կը պահեն իրրեւ աօդ գուշակող» եւ ճանձերով կը կերակրեն։

ԱՄՓՈՓՈՒՄ.— Գորտը ձուածին կենդանի մըն է։ Կը շնչէ թէ բութով եւ թէ մարմնով։

Գորտին ձագը շարք մը կերպարանափոխութիւններու կ'ենթակուի, իր վերջնական կազմը գտնելու համար։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Գորտը ինչո՞ւ չի քալեր, այլ կը ցատկուտէ։
2. Գորտն ալ ծուածին է, հաւն ալ։ Բացատրեցէք տարրերութիւնը։
3. Գորտը օդին մէջ կ'ապրի, իսկ շերեփուկը՝ ոչ։ Ի՞նչ է պատճառը։
4. Գորտը ի՞նչ օգտակարութիւն ունի։

Դ Ա Ս Ա 13

Զ Ո Ւ Կ Ե Ր

Չուկը ջրային ողնաւոր մըն է, և կը մնանի, ևթէ ջուրէն դուրս հանուի։ Մորթը թեփով ծածկուած է։ Սնդամներու տեղ կան լողակներ, որոնց չնորհիւ կենանին կը լողայ։ Պոչն ալ լողակի դեր կը կատարէ։

Շնչառութիւնը ոչ թէ թոքերով կը կատարուի, այլ խորիներով։ Խորիները գլխուն անմիջապէս ետեն են, եւկազմուած կարմիր թերթիկներէ, սանտրի ձեւով իրարու քով շարուած։ Չուկ առած առեն, գնորդները խորիներուն կը նային. եթէ կարմիր ըլլան, կը

69. Զ ուկի խորիներ



նշանակէ թէ
ձումիը թարմ
է։




70. Շանաձուկ

Շունչ առ
առած առեն,
ձուկերը կը
բանան կը գուց
են իրենց
բերանը. այն
առեն ջուրը

ներս կը մտնէ բերնէն, խորիները կը լուայ, յետոյ
խորիներու ծակերէն դուրս կ'ելլէ։

Գիտէք որ ջուրին մէջ ալ օդ կայ: Մասնաւորապէս շատ օդ կը պարունակեն այն ջուրերը, որ միշտ կը շարժին, տակն ու վրայ կ'ըլլան: Մարդիկ յատուկ գործիքներով տակն ու վրայ կ'ընեն ջրամբարներու



71. Օձաձուկ

պարունակած օդը կ'առնեն և այսպէս կը չնչեն: ԱՄի- այն թէ այս ձեւով շատ քիչ օդ կ'առնեն, որով իրենց մարմինը շատ չի տաքն ար:

Ցիւցնենք որ չնչառութեան միջոցաւ թթուածին նիրս կ'անցնի մարմնէն, և այրում առաջնէ կը բերէ: Եւ որքան արագ ըլլայ չնչառութիւնը, այնքան շատ կենա գանական ջերմութիւն առաջ կուգայ: Ասոր համար է որ օդին մէջ ապրող կենդանիները, — ստնաւոր, թըռու չուն եւայլն, — սաբարիւն են, իսկ ընդհակառակն սու զունները, գորտազգիները՝ ձուկերը՝ պաղարիւն:

ԶՈՒԿԸ Ի՞ՆՉՊԵՍ ԿԸ ՀՈՂԱՅ. — Քանի որ ձուկը ստիպուած է միշտ ջուրի մէջ ապրիլ, հետեւաբար պէտք է ունենայ համապատասխան կազմ մը, այսինքն պէտք է կարենայ արագօրէն դառնալ այս կամ այն կողմը, լաւ լողալ և սուզիլ կամ ջուրին երեսը ելլել:

Այսպէս ալ է, արգարեւ: Նախ մարմին ձեւը. — Երկու ձայրերը սուր են, իսկ մէջտեղը՝ լայն:

Ջուրը, որպէս
զի մէջը օդ
երթաւ զջու-
կերը բերնէն
ջուր կ'առնեն
և երկու կող-
մի խորկնե-
րէն դուրս
կուտան: Սա-
կայն այսումի-
ջոցին՝ ջուրին

նաւակի նման, ըսէք թերեւս. ո՛չ, մարդիկն է որ ձու-
կի մարմնին ձեւը ընդօրինակած են՝ նաւ շինած ա-
տեն, ինչպէս որ սաւառնակներն ալ թուզունի ձեւին
յարմարցուցած են:


Ձուկը չպիտի կարենար դիւրութեամբ ձեղքել ջու-
րը, եթէ իր մարմնին առջեւի մասը լայն ըլլար: Դի-
տա՞ծ էք որ հրացանի գնդակներն ալ սրածայր կը չի-
նեն, որպէս զի անոնք կարենան դիւրութեամբ ձեղ-
քել օդը:

Յետոյ, ողնայարը մասնաւոր ձեւ մը ունի, և ու-
կորները շատ գիւրութեամբ կը շարժին իրարու վրայ:

Ասոր շնորհիւ, կենդանին կրնայ շատ արագօրէն
գանալ ջուրին մէջ, և զանազան ուղղութեամբ առա-
ջանալ:

Լողակներն ալ անդամներու գերը կը կատարեն.
պոչովն ալ՝ ձուկը կրնայ ուղած ուղղութիւնը տալ
մարմնին: Ուրեմն պոչը զեկի գեր կը կատարէ:

Կու բծքին երկու կողմերուն վրայ, խորկներուն ե-
տին մէկ մէկ
լողակ կայ: Ա-
սոնցմէ քի չ
մը վար կ ը
գտնուին վո-
րի երկու լո-
ղակները: Պո-
չին մօտ, փո-
րին մէջտեղը
կայ առանձին (Կոնակի, 1. կուրծի, 2. փորի, 3. վարի, 4. պաչի)
լողակ մը, որ
վարի լողակ կը կոչուի: Կոնակին ձիչտ մէջտեղն ալ
կռնակի լողակը կայ: Ձուկին պոչն ալ կարեւոր լողակ
մըն է:



72. ՏԱՐԵԼԻ ԼՈՎԱԿՆԵՐԸ

Զուրին մէջ սուզած ատեն, ձուկերը կը դոցեն իշրենց լողակները. վեր ելած ատեն ալ կը բանան։ Կարգ մը ձուկեր ալ իրենց մարմնին մէջ օդով լեցուն փամփուշտներ ունին։ Այս փամփուշտները պարպելով և լեցնելով, ձուկերը վար կ'իջնեն և վեր կ'ելլեն։

Այս օդալից փամփուշտները, որոնք լողապարկեր ալ կը կոչուին, կարեւոր գեր մը կը խաղան ձուկին լողացած միջոցին։ Անոնց չնորհիւ է որ ձուկը կրնայ ուզած խորութեան մէջ մնալ կամ լողալ։ Այն ձուկերը որոնք լողապարկ չունին, ծովին յատակը կը մնան միշտ։ Ինչպէս տափաձուկը, վահանաձուկը, եւն։

ԶՈՒԿԵՐՈՒԻ ՏԵՍՍԿՆԵՐ. — Հազար տեսակ ձուկեր



73. Ծածան

74. Թիւճիկ

կան. բայց անոնք կը բաժնուին երկու գլխաւոր մասի. — անուշ ջուրի և լեղի, ջուրի ձուկեր։



75. Թինկա

76. Գալլաձուկ

Առաջին մասին կը պատկանին կարմրախայտը, ծածանը, օձաձուկը, գայլաձուկը, պերկին եւն։ Ասոնք գետերու, գետակներու և առուներու մէջ կ'ապրին։

Աղի ջուրի գլխաւոր ձուկերն են. — տառեխ, իշխանաձուկ, արքայաձուկ (պարպունիա), թիւնիկ (ըլլումբու), թիւնոս (փալամուս), վահանաձուկ (գալգան),

թրածուկ (գըլլին), փրփուկ եւն. : Իշխանաձուկը յարդի է։ Կը գանուի Սեւանայ լիճին մէջ (Հայաստան)։ Էսատին ծովու ձուկ է, բայց գարնան գետերը կ'երթայ, ձու ածելու համար։ Օձաձուկը, ընդհակառակն գետերէն ծով կ'երթայ, և հոն ձու կ'ածէ։

Տառեխը տափակ և մանր ձուկ մըն է. համեղ միս ունի։ Եւրոպայի ծովերուն մէջ մեծ քանակութեամբ կայ և չափազանց չատ կ'որսացուի։ Որսի լաւազոյն կայ և չափազանց չատ կ'որսացուի։ Երբ տառեխները մեծ խումբերով դէպի հիւսիսային ծովեր կ'երթան։

Տառեխի կայ նաև վանի լիճին մէջ։ Այս ձուկերը կ'ուտեն թարմ, ինչպէս նաև աղած վիճակի մէջ։ Խոհկներն ու փորոտիքը հանելէ յետոյ, ձուկերը կը լուսան ծովու ջուրով և աղելով տակառներու մէջ կը շարեն։



77. Կատուաձուկ



78. Վահանաձուկ


Տառեխին մանր տեսակները կան, որ անձրուկ (անձառլին) և հրձուկ կամ աղիեր (սարտելա) կը կոչուին։ Աղած ատեն, անձուկներու զլուխները կը կարեն։ Իսկ աղկերները թիթեղէ օդազուրկ տուփեթիթեղէ մէջ և ձէթով կը պահուին։ Եթէ տուփերու մէջ օդ գանուի, ձուկը չուտառվ կ'աւրուի։ Փրփուկը հիւսիսային ծովերու մէջ կ'ապրի։ Անոր



79. Գալլաձուկ

լեարդէն կը հանեն ձկան իւղը, որ շատ կը դործած-
ուի բժշկութեան մէջ, իբրեւ ուժի զեղ:

Թառափի ձուկը ամէնէն աւելի Ծուսիոյ գետերուն
մէջ կը գտնուի. Աեւ և կասպից ծովերու մէջ աէ կայ:
Անոր հաւկիթներէն սեւ ձկնկիթ (խալիար) կը շինեն:
Թառափներ կան որ մինչեւ 1500 քէլո կը կշռեն և 400
քէլո ձու ունին իբրեւ վիորին մէջ: Ասկէ զատ, այդ ձու-
կերու լողապաշկներէն ընտիր սօսինձ կը պատրաստեն:



80 Փրիրուկ

Եւրոպայի և Ամերիկայի մէջ կայ այս զարհուրելի
ձուկը, որ ծովային գաղան կը կոչուի: Երբեմն օրերով
կը հալածէ նաւերը: Երկաթէ սուր կեռերով կ'որսան
գայն: Միայն կարծր մորթը և իւղոս լեարդը կ'օգտա-
գործուին:

Կան ձուկեր որոնք կրնան թոչիւ, չնորհիւ իրենց
կուրծքի լողակներուն: Մեծ ձուկերէն հալածուած ժաւ-
մանակ, քանի մը մէթր բարձրէն կը թոչին, բայց
շուտով նորէն ծով կ'իյնան

Այսպէս է ծիծեռնաձուկ (կրրլանդըն) կոչուած յար-
զի ձուկ մը որ շատ կը գտնուի Եւրոպայի եղերը
Երկայն լողակներուն չնորհիւ, կրնայ քիչ մը վեր-
բարձրանալ ջուրէն:

Պէտք է զիտնալ թէ նոյն տեսակի ձուկերը ամէն
տեղ նոյն համը չունին: Նշանաւոր են վոսփորի ձու-
կերը, իբրեւ համեղ:

Բոլոր ձուկերը ձոււածին են, այսինքն անոնց ձա-
գերը հաւկիթներէ դուրս կ'ելլեն: Մէկ ձուկի փորին
մէջ անհամար թիւով ձու (հաւկիթ) կայ: Կարգ մը
ձուկերու հաւկիթները ջուրին երեսը կը մնան և ա-
րեւուն առաջութենէն կը թիսին: Ուրիշ ձուկեր ալ ո-
րոշ եղանակներու դէպի գետեր կը ճամբորդեն եւ
ծանծաղուտ տեղերու մէջ հաւկիթ կ'ածեն:

Ձուկերը ընդհանրապէս իրարմով կը սնանին: Մե-
ծերը կը յարձակին փոքրերու վրայ և զանոնք կը
կլեն: Փոքրերն ալ որդով, ջրային միջատով և ու-
կութելիքներով կ'ապրին: Կան ձուկեր ալ որ կրի-
րիշ ուտելիքներով կ'ապրին: Կան ձուկեր ալ որ կ'որսան:
այ, օձ, մուկ և նոյն իսկ բաղ և սագ կ'որսան:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Զուկը խորիկներով կը շնչի եւ միայն
ջուրին մէջ կրնայ ապրիլ: Նաև տեսակ ձուկեր կան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Զուկը ինչո՞ւ պաղարիւն է: Առհասարակ ո՞ր
կենդանիները տաքարիւն կ'ըլլան:
2. Նկարագրեցէք ձուկին մարմինը եւ ըսէք թէ ին-
ցո՞ւ լաւ կը լողայ:
3. Զուկերը ինչո՞վ կը սնանին:
4. Զուկի պահածոն ի՞նչպէս կը պատրաստեն:
5. Ինչո՞ւ նոյն տեսակ ձուկերը նոյն համը են ու-
նենար ամէն տեղ:
6. Թուղող ձուկերը ինչո՞ւ չեն կրնար շատ բնալ օ-
դին մէջ:

ԴԱՍԱԿԱՐՏ

ԱՆՈՂՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Մինչեւ հիմտ մեր քննած կենդանիները ողնաւոր էին, այսինքն ոսկոր ունէին: Ինչպէս գիտէք, կան նաեւ անողն կենդանիներ: Ասոնք ալ ողնաւորներուն ման գասերու բաժնուած են: Առնենք, օրինակ, երեք անողներ.— մեզու, որդ և խղունջ: Երեքն ալ ոսկոր չունին, բայց մարմնական կազմի տեսակէտով կը տարբերին իրարմէ:

Մեղուն թռչող անողն մըն է, ոսկոր չունի բայց մարմինը պատուած է կարծր պատեանով մը և օղակներէ կազմուած: Որդը կակուղ մարմնով սողուն մըն է: անդամներ չունի: Խղունջը նոյնպէս որդի նման անդամներէ զուրկ է և կակուղ մարմին մը ունի, բայց անկէ կը տարբերի իր կրային պատեանով:

Անողն կենդանիները այս տարբերութեանց համաձայն բաժնուած են երեք գլխաւոր գասերու: — Յօդաւորներ, որդեւ և բոլամորքներ:

ՅՈՒԱԼՈՐՆԵՐ.— Այս խումբին պատկանող կենդանիներուն անդամները յօդուածներէ կազմուած են: Մարմիններն ալ օղակներէ բազկացած են, և ասոր համար օղակաւոր ալ կը կոչուին այս կարգի կենդանիները:

Ամէնէն գլխաւորները միջաներն են, ինչպէս մեղու, ճանձ, պիծակ, թիթեռնիկ, եւայլն: Միջատ կը կոչուին, որովհետեւ անոնց կուրծքին և փորին իրարմիացած անզը (մէջքը) նեղ է, գրեթէ կտրուածի պէս: Քննենք միջատի մը մարմինը:

Տիսէ՛ք, երեք գլխաւոր մասեր կան: — Գլուխը,

լանջքը և որովայնը: Ասոնք շատ նեղ մասերով իրաւու. փակած են: Գլուխին վրայ կան երկու եղջեւու ներ, որ բողիուկ կը կոչուին և շատ շարժական են: Անոնք կը ծառային իբր շօշափելիք և հոտոտեւ լիք:

Մեղուին աչքերը բուրովին տարբեր կազմ ունին. անոնց վրայ կան բազմաթիւ փոքր երեսներ, ճիշդ յկուած աւգամանդի պէս: Շնորհիւայս փայլուն երեսներուն, մեղուն կրնայ

81. Միջատի մը մարմնին երեխ մասերը թեամբ: — Կուէն, առաջ կողերէն:

Մարմնական այս տեսակ կազմ ունին նաեւ միւս ջեւէնէն:

Միջատները: Միայն թէ ոտքերու եւ բերնին ձեւը միջատները: Միայն թէ ոտքերու եւ բերնին ձեւը միջատի ապրետարբեր է, համաձայն իւրաքանչիւր միջատի ապրետարբերին: Ոմանց բերնը ծամելու յարմար է, ոմանց լակերպին: Ոմանց բերնը ծամելու յարմար է, ոմանց լզելու, ուրիշներունը՝ ծծելու կամ խայրելու: Բնացը՝ լզելու, ուրիշներունը՝ ծծելու կամ փոխուի այս չորս գորկանարար բերնին կազմը կը փոխուի այս չորս գործողութեանց համեմատ:

Միջատներուն մեծ մասը չորս թեւ ունի: ոմանք միայն երկու թեւ ունին, ինչպէս ճանձն ու մեղու: կան ալ որ բնաւ թեւ չունին, ինչպէս լուն:

Միջատները վեց ոտք ունին, իւրաքանչիւր կողմին վրայ երեք հատ: Մակայն ոտքերու ձեւը կը փոխուի միջատէ միջատ: Այսպէս, մարախը զօրաւոր եւ ուի միջատէ միջատ: Այսպէս, մարախը զօրաւոր միջատներայն ոտքեր ունի, որովհետեւ ցատկուաղ միջատներին վագային ափերն են, ծաղիկներէն քածած հիւթը պարունակելու համար:



Միջատները թոքով չեն շնչեր, այլ իրենց մորթով, որ բազմաթիւ ծակտիկներ ունի: Կան շատ բառակ խողովակներ, որ մարմնին ամէն կողմը տարածուած են և մորթին տակ կը վերջաւորին: Օդը մորթին վրայ գտնուող ծակտիկներէն ներս կ'անցնի, իւ խողովակներուն միջոցաւ մարմնին ամէն կողմը տառածուելէ յետոյ, դարձեալ ծակտիկներէն դուրս կ'ելլէ:

ՄԻԶԱՏՆԵՐՈՒ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

Միջատներն ու գորտերու պէս կերպարանափոխութիւններ կը կրեն, մեծնալու տաեն:

Անոնց մանր ձուերէն նախ առաջ կուգան որդի նման բրբուրներ: Չափազանց գիւրաշարժ և շատակեր են թրթուրները և շուտ ալ կը մեծնան. ոմանք քանի մը օրէն, ուրիշներ քանի մը շաբաթէն:

Ահա թէ ինչո՞ւ երբեմն կը փճացնեն բանջարեղէնները, հունձքը և որթատունկերը: Շատակեր թըրթուրները խոմքերով կը յարձակին տունկերու վրայ և կը ծծեն անոնց հիւթը:

Թրթուրները, քանի տաեն անցնի, այնքան կը մեծնան: Կուգայ տաեն մը որ մորթը նեղ կուգայ եւ կը պատոի. երբեմն 5—6 անգամ մորթ կը փոխեն:

Յետոյ տաեն մը կուգայ, երբ թրթուրը այլեւս կը գագրի ուտելէ, և բաւական ժամանակ անշարժ կը մնայ: Ոմանք ծառերու կեղեւներու կամ խոռոչներու մէջ կը կծկուին: Ուրիշներ ալ, ինչպէս շերամը, իրենց բերնէն բարակ թելեր հանելով խողակ կը հիւսեն եւ մէջը կը բանտարկուին: Թրթուրը հարսնուկի փոխուածէ այլեւս: Հարսնուկը, տաեն մը իր պատեանին մէջ մնալով, աստիճանաբար կատարեալ միջատի կը փոխուի, և օր մըն ալ պատեանը ծակելով դուրս կ'ելլէ: Ասկէ յետոյ, ոչ կը փոխուի, ոչ ալ կը մեծնայ:

Շատ երկար չէ միջատներու կեանքը: Մայր միջատները ապահով տեղ ձու կ'ածեն և շատ չանցած կը մեռնին: Արուներն ալ շատ չեն ապրիր:

Կարգ մը միջատներ, ինչպէս մարախը, կերպարանափոխութեան չեն ենթարկուիր: Անոնց ձագերը, ձուէն դուրս ելած տաեն, միայն թեւ չունին:

Միջատներէն ոմանք խոտակեր են, ոմանք մսակեր և մէկ մասն ալ ամեւ-

նակեր: Խոտակերները

վնասակար են երկա-

գործութեան:

Մարախները մանա-
ւանդ, սարսափելի են
այս տեսակէտով: Թա-
փառական կոչուած մա-
րախի տեսակ մը կայ,
որ երբեմն կեր չի կը-


ներ իր գանուած տեղը,

և ահագին թիւով ուրիշ շրջաններ կը խուժէ: Մարա-
խի շարքերը երբեմն ժամերով կ'անցնին և գեռ վերջ
չեն գաներ: Այնքան խիտ կ'ըլլան, որ արեւը կը խա-
ւարեն: Քանի մը ժամ կը բաւէ, որպէս զի այս ան-
թիւ մարախները փճացնեն շրջանի մը ամբողջ բերքը:

Մսակերներէն ոմանք ընդհակառակն օգտակար են,
որովհետեւ փոքր միջատներ և որդեր ուտելով կը սնա-
նին: Այսպէս, ընենիակոր կոչուած միջատը ճանճ եւ
ուրիշ միջատներ կ'ուտէ: Պիծակի մէկ տեսակը, որ
աւազուտ տեղեր կը բնակի, շատ վնասակար թրթուր-
ներ կը սատկեցնէ: Մէկ տեսակն ալ որդեր կ'ուտէ:

Գիշէք որ այս տեսակէտով օգտակար են նաեւ
կարգ մը ողնաւորներ, ինչպէս ողնին, մկնաքիսը,
գորտը, մողէսը, ջղջիկը, եւն:

Զորեակ.— Այս միջատը շատ վնասակար է պտղա-



82. Մարախ

տու ծառերուն։ Ապրիլի վերջերը կամ Մայիսի սկիզբը
կ'երեւի և կը կրծէ ծառերու տերեւները, ծաղիկները
և պտուղի կոկոնները։

Ցիշենք նաև ոսկի եղնակը (զինա), զոր տղաքը կը
բռնեն և իրրեւ խաղալիք կը գործածեն։ Զորեակէն
պղտիկ է, ոսկեղոյն կանաչ մարմնով և պղնձաղոյն
փորով։

Սւելի կը սիրէ վարդենիներու վրայ թառիլ եւ
վարդեր ուտել։

Այլ միջամբեր.— Մեղուին մէկ տեսակը կայ որ ի-
ւամելու կը կոչուի։ Սովորական մեղուէն աւելի մեծ
է և անոր նման մեղը կը շինէ։ բայց շինածը բանի մը
չի ծառայեր։

Ծանօթ միջատ մըն է նաև պիծակը, ողորկ մարմ-
նով, սեւ գոյնով և կուրծքին վրայ դեղին զիծերով։
Տեսակ մը կայ որ շատ գէշ կը խայթէ ձիերը և մար-
դիկը։

Ա.Մ.ՓՈՓՈՒՄ.— Անողն կը կոչուին այն կենդանիները
որ ոսկոր չունին, ինչպէս մեղուն, որը եւն։

Անողները եւել դասի կը բաժնուին։— յօդաւորներ,
որդեր եւ բուլամուրներ։

Յօդաւորներուն ամենէն զիխաւորները միջամբերն են
(մէջտեղին կտրուած), ինչպէս մեղուն, նաևնը, պիծակը,
եւալն։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Մեղուն եւ ճանճը ինչո՞ւ միջատ կը կոչուին;
2. Միջատները ինչո՞վ կը շնչեն;
3. Ո՞ր միջատները օգտակար են երկրագործու-
թեան, եւ որո՞նք լինասակար։
4. Մարախ տեսա՞ծ էք: Ի՞նչ կ'ուտէ այս կենդանին։

Դ Ա. Ա 15

Մ Ր Ձ Ի Ի Ն

Մրջիւններն ալ մեղուներու նման բազմութեամբ
կ'ապրին, և հետաքրքրական կեանք մը ունին։ Ծառե-
րու խսորչներուն մէջ և հողին տակ բլրածեւ բոյներ կը
շինեն։ Ասոր համար, տերեւ, շիւղ, հողի կտոր եւ
ուրիշ թեթեւ նիւթեր հաւաքելով իրարու վրայ կը
դիզեն։

Բոյներէն ծսկսեալ մասնաւոր ճամբաններ կան, որոնց
վրայ անդադար կ'երթեւեկեն մրջիւններու կարաւան-
ները, ուտելիք եւն։ փոխադրելով։

Երեք տեսակ մրջիւններ կան։— արու, էգ և աշ-
խատաւոր։ Առաջինները թեւաւոր են, իսկ աշխատա-
ւորները՝ անթեւ։ Աշխատաւորները ամէնէն շատ են,
և զիւրաւէկը ճանչցուին իրենց մեծ զլուխով, ինչպէս
նաեւ խածնելու յարմար բերնովը։ Խայթոց չունին,
բայց գրգռուած ատեն սաստիկ կծու հիւթ մը դուրս
կուտան։

Չմրան, մրջիւնները աւելի խորունկ կ'իջնեն հո-
ղին տակ և թմրած կը մնան Հոն։

Մրջիւնի տեսակ մը կայ որ բնակարաններու մէջ
կը մտնէ և ուտելիքները կ'աղտոտէ։

Այս միջատները ճանչցուած են իրը տիպար աշխա-
տասիրութեան, համերաշխութեան, ինչպէս նաև հո-
գածութեան՝ իրենց պղտիկներուն հանդէպ։ Բայց եւ
այնպէս թերութիւններ ալ ունին։ Երբեմն մրջնոցէ
մրջնոց կատաղի պայքար կը մղուի։ Յետոյ յաղթա-

Կան բանակը պարտուած մրջիւնները իր բոյնը կը
տանի և գերիի պէս կ'աշխատցնէ :

Կան նաև կարմիր և զորշ գեղնազոյն մրջիւններ,
որ աւելի մեծ բազմութեամբ կ'ապրին : Ասոնք ունին
թոյնի բարակ խայթոցներ :

Թ Ի Թ Ե Ռ Ն Ի Կ

Միջատներուն մէջ ամէնէն գեղեցիկը՝ թիթեռնիկ-
ներն են :

Գեղեցիկ են մանաւանդ անոնց թեւերը, ծածկուած
գոյնզգոյն և շատ նուրբ թեփերով :

Գլխուն վրայ, առջեւի կողմը, կայ պղտիկ և գա-
լարուած կնձիթ մը, որ կը ծառայէ ծաղիկներէ հիւթ
ծծելու :

Շատ տեսակ թիթեռնիկներ կան, և բոլորը վլա-
սակար են, բացի չերամի թի-
թեռնիկէն, որ մեզի շերամի
ձուեր կուսայ : Բայց բուն թի-
թեռնիկները չեն որ վլաս կը
հասցնեն, այլ անոնց թրթուր-
ները, որ չափազանց շատակեր
և բազմաթիւ ըլլալով, կը փը-
ճացնեն ծառերու տերեւններն ու

պտուղները : Շատ անզամ որդնոտած կը գտնէք բան-
ջարեղէնները և պտուղները, թիթեռնիկներն են որ
իրենց ձուերով ծնունդ տուած են այդ որդերուն : Ա-
ւելցնենք որ իւրաքանչիւր տունկ իրեն յատուկ որդն
ունի, և օրինակի համար խնձորի որդը ընկոյզ կամ
տանձ չուտեր : Գիտէք արդէն, որ չերամի որդն ալ
միայն ճերմակ թթենիի տերեւ կ'ուտէ, և անօթի կը
մեռնի, եթէ ուրիշ տերեւններու վրայ դրուի :

Կան թիթեռնիկներ որ ուռիի, շոմիի և ուրիշ ծառ-

ուերու բունները կը փորեն և հոն բոյն կը հաստատեն :

Մանր թիթեռներ են նաեւ ցեցերը, որոնք այնքան
վլաս կը հասցնեն ցորենի հատիկներուն և մեր զգեստ-
ներուն :

Հանգերձի ցեցերը ամառ իրիկունները տուններու
մէջ կը թոչախն և շատ անզամ վառ ճրագի շուրջը կը
դառնան : Ցերեկները հանգարատ կը կենան մութ տե-
ղերու և հանգերձներու պահարաններու մէջ : Անոնց
թրթուրները երկար ճամբաններ կը բանան զգեստեղէն-
ներու վրայ և երբեմն ալ կը ծակեն : Հաղուստները
ցեցէ զերծ պահելու համար, պէտք է երբեմն երբեմն
թօթուել և լաւ խոզանակել : Ցեցերու գէմ ազգու գեղ
է նաեւ նափթալինը, որ սաստիկ հոտ մը ունի :

Ճ Ա Ն Ճ Ե Ր

Նեղացուցիչ միջատներ են : Ամէն տեղ, տուններու
մէջ թէ դուրսը, կը թառին մարզոց և կենդանիներու
վրայ և կը նեղեն զանոնք : Առարկաներ և կերակուր-
ներ ալ կ'աղատուեն :

Ճանճերու ոտքերը յարմար են մագլցելու հարթ
տեղերու վրայ, որովհետեւ կպչուն գնդիկներով վեր-
ջաւորուած են :

Զափաղանց բազմածին են, և զոյդ մը ճանճ կրնայ
հազարներով ձու ածել : Մեծ մասը ճմրան կը սաստի,
և միայն քիչերը կը յաջողին ապահով տեղեր կծկուած
մնալ :

Ճանճերը ծանօթ են իբրեւ հիւանդութեանց մանրէ-
ներու փոխագրիչ, որովհետեւ աղտոտ տեղեր և նեխած
զիակներու վրայ կը թառին :

Կան մեծ ճանճեր որ գորեխ կը կոչուին, և չափա-
զանց նեղութիւն կուտան եղներուն, կովերուն և ձիե-
րուն : Անասուններու վրայ կը թառին և կը ծծեն ա-
րուն :

Նոնց արիւնը : Երբեմն այնքան մհծ վէրքեր կը բանան իրենց խայթոցով , որ արիւն կը վազէ կենդանիէն :

Մոծակները աւելի զարհուրելի են , հակառակ իրենց շատ պատիկ մարմնին : Այնքան սաստիկ և շատ կը խայթեն , որ երբեմն ձի և խոզ կը սատկեցնեն : Առ հասարակ կենդանիներու աչքին անկիւնները և բերնին ու քիթին ծակերուն մէջ կը նստին ու կը սկսին արիւն ծծել :

Յիշենք նաեւ մժեղը կամ մժղովկը , որ ամառ ատեն այնքան կը նեղէ մեզ : Սաստիկ կը խայթեն և ցաւ կը պատճառեն : Միայն էգերը արիւն կը ծծեն , իսկ առուները առնելով կ'ապրին :

Մժեղները գլխաւոր պատճառն են ջերմ (մալարիա) կոչուած վտանգաւոր հիւանդութեան : Անոնք են որ այդ հիւանդութեան մանրէները կը խառնեն մեր արիւնին , խայթելու ատեն : Մժեղները իրենց ձուերը կ'ածեն լճացած ջուրերու և ճահիճներու մէջ . այս պատճառաւ մալարիան ամէնէն աւելի տարածուած կ'ըլլայ ճահիճներու շրջակայքը գտնուող գիւղերու ու քաղաքներու մէջ :

Նեղացուցիչ է նաեւ մլուկը կամ փայտոջիլը , որ մութին մարդուն վրայ կուգայ և կը ծծէ անոր արիւնը : Ցերեկները հանգարտ կը քնանայ , և կրնայ ամիսներով անօթութեան և ցուրտի դիմանալ : Զափազանց շատ կը բազմանան , և միայն յաճախակի մաքրութեամբ կրնան բնաջնջուիւն : Միջատասպան փոշիները մհծ ազգեցութիւն չեն ըներ ասոնց վրայ :

Մլուկին կ'ըսեն նաեւ փայտոջիլ , զանազանելու համար հասարակ ոջիլէն որ աւելի փոքր է եւ կեղտոտ մարդոց զգեստներուն և անկողնին վրայ կը գտնուի : Ոջիլի՞ ածածքները՝ անիծ կը կոչուին :

Ոջիլը շատ դանդաղաշարժ է և գլխուն վրայ կայ կնճիթ մը , որով մարդուն արիւնը կը ծծէ : Շատ բազմածին է :

Ոջիլն ալ գլխաւոր փոխադրիչն է բծաւոր ժանտաշենդ կոչուած մահացու հիւանդութեան : Կը վարակէ միշտ մժեղին նման՝ խայթելու միջոցին : Միայն մաքրութեամբ կարելի է ազատիլ այս աղտոտ և զզուելի կենդանիէն :

Ոջիլին հետ յիշենք լուն , որ ցատկուաող միջատմըն է : Թեւ չունի . գլխուն վրայ կայ արիւն ծծելու գատուկ բարակ կնճիթ մը : Սաստիկ կը խայթէ :

Այս միջատաին ձագերն ալ կերպարանափոխութիւն կը կրեն : Տասնըմէկ օրէն թրթուրը կը բանտարկուի բոժժութին մէջ և անկէ 10 օր յետոյ կատարեալ միջատ կը դառնայ : Ամբողջ կերպարանափոխութիւնը մէկ ամիս կը անեւէ :

Միջատաներու կարգին յիշենք նաև նպուը : Գոյնը գորշ գեղին է , իսկ կռնակը՝ խեւ : Ունի շատ դուրս ցցուած աչքեր : Արուն փորի տակի կողմը ունի երգելու գործարան մը , էգը՝ ձու ածելու խողովակ մը :

Ամառը ընդհանրապէս կ'երգէ , ծառերու ճիւղերուն վրայ նստած :

ԱՄՓՈՓՈՒՄ. — Մրջիւնը , թիթեռնիկը եւ նաենն ալ միջատ են : Թիթեռնիկները ընդհանրապէս վնասակար են :

Միջատ են նաեւ մժեղը , մլուկը , ոչիլը եւ նպուը :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- Պատմեցէք մրջիւնին կեանքը եւ յատկանիշները :
- Թիթեռնիկի ծագը ի՞նչպէս կը մեծնայ :
- Ճանճը ի՞նչ վնասներ ունի :
- Մժեղը եւ ոջիլը ո՞ր հիւանդութիւնները կը փոխադրեն :

ԴԱՍ 16


ՈՒՐԻՇ ՅՈԴԱԿՈՐՆԵՐ

Միջատներէն դուրս ուրիշ յօդաւորներ ալ կան. — սարդ, խեցգետին, խղունջ և լուն. :

ՍԱՐԴ. — Սարդին մարմինը երկու մասէ կը բաղանայ. գլուխն ու լանջքը մէկ մաս կը կազմեն. Ունի չորս գոյգ ոտքեր :

Սարդի որովայնին տակ կան այտուցներ, որոնցմէ կպչուն հիւթ մը կը հոսի. Այս հիւթը օդին մէջ կարծրանալով թել կ'ըլլայ. Սարդը այս թելերով ոստայն կը շինէ ճիւղերու մէջտեղ և հոնչկը բնակի. Ետեւի սանտրածեւ ոտքերն են որ կը մանեն թելերը և յետոյ կը հիւսեն :

Զարմանալի ճարտարութեամբ բնակարան կը հիւ-



84. Սարդը, ոստայնը և ոսքին ծայրը բնակարանը կը փակցնէ :

Ոստայնը հիւսելէ յետոյ, սարդը կը քաշուի իր բնակարանը և հոն անշարժ նստելով որսի կը սպասէ :

Փոքր միջատները երբ անզգուշութեամբ ցանցին. մէջ իշնան, այլեւս աղատում չունին. Սարդը անմիջապէս կը յարձակի որսին վրայ և սպաննելէ յետոյ կ'ու-

սէ : Նախ ճիւղէ ճիւղ կ'երթեւեկէ և երկայնքի թելեր ։ Կը հաստատէ : Յետոյ շըրջանակածեւ թելերով կը միացնէ երկայնքի թելերը և ; հեղուկով

տէ զայն : Եթէ որսը իրմէ աւելի մեծ ճանճ մըն է, նախ զգուշական միջոցներ ձեռք կ'առնէ, որպէս զի չփախչի. Ասոր համար թելերով կը փաթթէ անոր թեւերն ու մարմինը : Ճանճը, չկարենալով շարժիլ, վերջի վերջոյ կը մեռնի և կեր կ'ըլլայ սարդին :

Ընտանի սարդը, որ մամուկ ալ կը կոչուի, տուներու, ախոռներու և ամբարներու անկիւնները ոստայն կը շինէ : Վնասակար կենդանի չէ, բայց կը հալածուի, որովհետեւ իր ոստայնները բնակարաններ կ'աղատուին :

Սարդի աւելի մեծ տեսակներ կան, որ թռչուններու և մողէսներու վրայ յարձակելով կը ծծեն անոնց արիւնը :

Սարդը ձմեռող կենդանի չէ, այսինքն ամբողջ ձմեռ քնացած կը մնայ իր բնակարանին մէջ : Կերպարանափոխութիւն չունի. Ճուէն երած ճագերը արդէն իսկ կազմաւորուած են, և մեծցած ատեն միայն մորթ կը փոխեն քանի մը անգամ :

Աւելցնենք նոյնպէս որ սարդը միջատ չէ, թև չունի և թոքերով չնշառութիւն կը կատարէ : Կզակի փոխարէն ունի երկու պարապ չօշափելիքներ, որոնց մէջ թոյնի խողովակներ կան : Գլխուն վրայ հաստատուած են կէտի նման ութը պարզ աչքեր :

ԿԱՐԻԾ. — Սարդազգի կենդանի մըն է : Գլխուն երկու քովերէն կ'երկարին երկու բազուկներ, որոնց ծայրերը մկրատի ձեւ ունին և որս բռնելու կը ծառային : Պոչին ծայրն ալ կայ սուր խայթոցը, որ թոյնով լեցուած է :

Կարիծը ցերեկները կը քնանայ պատերու ծակերուն և նոյն իսկ տուներու մէջ, անկողիններու տակ : Գիշերը որս փնտուելու կ'ելլէ : Իր մկրատներով կը բռնէ հանդիպած 85. Կարին միջատը և խայթոցով ալ կը մեռցնէ :



Եթէ գրգոռուի, մարդ ալ կը խայթէ։ Խայթուածքը թէեւ շատ վտանգաւոր չէ, բայց ցաւ կը պատճառէ, և պէտք է միշտ դարձանել։

ԲԱՂՄՈՏԱՆԻՆԵՐ. — Այս տեսակէն է օձասանցը, որ բազմաթիւ ոտքեր ունի, իւրաքանչիւր օղակին վրայ երկու հատ։ Մութ եւ խոնաւ տեղեր կ'ապրի։ Վնասակար չէ։ Կայ սակայն մեծ տեսակ մը, որ կարինի պէս սաստիկ կը խայթէ։

Բազմոտանիներ կան որ մինչեւ 90 դուգ ոտք ունին։ Քարերու տակ կ'ապրին սատկած միջատներով։ Երբ գաչիս իրենց գեղնագոյն գէշ հոտ մը դուրս կուտան։

ԽԵՑԵՄՈՐԹՆԵՐ

Այսպէս կը կոչուին կարդ մը յօդաւորներ, որոնց մարմինը եղջիւրային պատեանով մը, խեցով ծածկուած է։ Ծուցած ջուրի մէջ, ասոնց պատեանը կարմիր գոյն կը ստանայ։

Այս կենդանիները ջուրի մէջ կ'ապրին և ձուկերու նման խորիներով կը շնչին։

Այս դասին կը պատկանի խեցգետինը, որ գետե-



86. Խեչափառ

Խեցգետին

Բազմոտանի

րու, առուներու և ծովերու մէջ կ'ապրի։ Գետային խեցգետինը ցերեկը եղերքներու մօտ կը պահուըտի, իսկ գիշերը ջուրի մէջ լողալով մանր կենդանիներ կ'որայ։ Նշանաւոր է ծովային խեցգետինը որ ասդակոս (սթաֆու) կը կոչուի, և շատ կայ վոսփորի մէջ։ Գ'որան իր համեղ ծուծին համար։

Եւրոպայի շատ մը գետերու մէջ մասնաւոր կերպով կը բուծանեն խեցգետինը, որ փնտուած ուտելիք մըն է։ Ուրիշ տեղեր ալ մասնաւոր միջոցներով բաւական երկար կը պահեն որսացուած խեցգետինը։

Ասդակոսը թարմ կ'ուտեն, կամ շատ շատ ծովուեղերքը ջուրի մէջ կը պահեն օր մը։ Երբեմն 5 — 6 քիլո կը կշռէ։

Յիշենք նաեւ խեչափառը, որ գետերու մէջ շատ կը գտնուի և կարիգոսը, որ ծովուն ամէնէն համեղ խեցեմորթներէն մէկն է։

Խեչափառը շատ լաւ կը լողայ։ Շատ կը գտնուի Ադրիականի մէջ և վաճառքի կարեւոր նիւթ մըն է վենետիկ քաղաքին համար։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Սարդը յօդաւորներու դասին կը պահանի։ Անոր նմանող կենդանիները, ինչպէս կարինը, սարդազգի կը կոչուին։

Խեցգետինը, խեչափառը եւ նման կենդանիները խեցեմորթ կը կոչուին։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ


1. Սարդը ի՞նչպէս միջատ կ'որսայ։
2. Ի՞նչ ըսել է ձմերող։ Այսպէս ուրիշ կենդանի մըն ալ կրնա՞ք յիշել։
3. Կարին տեսած էք։ Ի՞նչ տեսակ կենդանի մըն է։
4. Խեցեմորթները ո՞ւր կ'ապրին։

Պ Ա Ա 17

Ո Ր Դ

Թոյլ մարմինով օղակաւորներ են և ոտք չունին։ Ոմանք հողի մէջ կ'ապրին եւ օձի նման սողալով կը յառաջնան։ Ուրիշներ ջուրի մէջ կը գտնուին եւ կը լողան։ Կան ալ որ մարդու եւ ուրիշ կենդանիներու մարմի մէջ բոյն կը դնեն։

Վերջին տեսակէն է Երիզորդը, որ ճերմակ, տափակ և երիզի նման երկար է։ Մարտղական գործարանին մէջ կը հաստատուի, և կը սպառէ մարդուն առած սնուն-դը։ Ինքնին կամ դեղով դիւրութեամբ գուրս կը թափի։



87. Տղրուկ

մանաւանդ գերմանիոյ մէջ, ուր շատ խողի երշիկ և ապուխտ

Տեսակ մը որդ կայ որ
ընդերանի կը կոչուի, եւ
աղիքներու մէջ կ'ապրի։
(Աղիքին՝ ընդեր ալ կ'ըսեն)։
Խողի միսին մէջ շատ կան
այս ճճիներէն։ Ասոր հա-
մար պէտք է լաւ եփել
խողի միսը, ուտելէ առաջ։

Սակայն գիտէք որ խո-
ղի հում միսէն երշիկ և
ապուխտ կը շինեն, և ո-
րով կարելի չէ միշտ զգու-
շանալ այդ ճճիներէն։ Ասոր
համար ընդերաճճիի հիւան-
դութիւնը բաւական տա-
րածուած է եւրոպայի և

Զմոռնանք յիշել նաեւ տղրուկը, որ ջուրի մէջ
ապրող որդ մըն է և շատ կը գործածուի բժշկութեան
մէջ, մարդկային մարմնին աւելորդ արիւնը առնելու
համար։ Իր սուր և խայթոցաւոր լեզուով, ազրուկը
կը փակի մարմնին և արիւն կը ծծէ։ Ատեն մը կու-
գայ որ այնքան կ'ուռենայ, որ ինքնիրեն վար կ'իյնայ
մարմնի վրայէն։

Թ Ո Ւ Լ Ա Մ Ո Ր Թ Ն Ե Ր

Այս դասին կը պատկանին խղունջը, սարէն, ու-
լականջը, եւլն։

Այս կենդանիները ո՛չ ոսկոր ունին, ոչ ալ օղակ։
Սնոնց մարմինը թոյլ զանգուած մըն է և ասոր համար
քուլամորք կոչուած են։



88. Խղունջ



89. Ուսրէ

Խղունջը փոքր կենդանի մըն է, կոնաձեւ ոլորուած
կարծր պատեանով մը։ Կենդանին իր մարմնին առջե-
ւի մասը գուրս կը հանէ պատեանէն, բուսելէններ
ուտելու համար։ Որով երկրագործութեան համար վը-
նասակար կենդանի մըն է։

Խղունջի գլխուն վրայ կան չորս բողկուկներ, եր-
կուքը երկայն և միւսները կարճ։ Առաջիններուն վը-
րայ մէկ մէկ աչք կայ, իսկ կարճ բողկուկները իրը
չօշափելիք կը ծառայեն։ Քալած ատեն, բերնէն լոր-
ձունքի նման հետք մը կը թողու իր ճամբուն վրայ։

Կ'ապրի շուք տեղեր, անտառներու, պարտէզներու եւ այգիներու մէջ։ Երեկոյեան դուրս կ'ելլէ, կեր փնտռելու համար։

Խղունջի տեսակներ կան որ կ'ուտուին։

Ոստրէն ալ թուլամորթ է. միայն թէ մէկի տեղ երկու պատեան ունի։ Հնդկաց ովկիանոսին մէջ ալ կայ տեսակ մը ոստրէ, որուն պատեանին մէջ մարգարիտի հատիկներ կան։ Կարգ մը ոստրէներու պատեաններն ալ իբր սատափ կը զործածուին։

90. Ուլականց



Թուլամորթ է նաեւ ուլականցը, որ ծովու մէջ կ'ապրի, ժայռերուն փակած։ Պատեանները բանալով գոցելով, ջուրէն սնունդ կ'առնէ։ Միսը համեղ է։

ԲՈՒՒՏ ԵՒ ՍՊՈՒՆԳ

Մեր սորվածներէն դուրս կան կենդանիներ, որ ծովուն յատակը կ'ապրին։ Ասոնք ալ կը սնանին և կ'ածին, բայց դուրկ են ներքին կանոնաւոր գործարաններէ։ Ոմանք իրենց արտաքին ձեւով բոյսի կը նըմանին, և ասոր համար կենդանաբոյս անունը արուածէ իրենց։

Այս կարգի կենդանի մըն է ձեր գիտցած սպունդը, որ մաքրութեան յատուկ կարեւոր առարկայ մըն է։ Այս կենդանին կ'ապրի ծովերու յատակը, ժայռերուն փակած։ Կազմուած է կենդանական մասէ մը, որ զգայուն է և իր շուրջը գիմացկուն, առաձգական և ծաշկոտէն պատեան մը կը շինէ։


Զուրը այս պատեանին ծակափկներէն մտնելով ելլելով, սնունդ կուտայ կենդանին։

Մարդիկ մասնաւոր գործիքներով կամ ձեռքով կը փրցնեն այս կենդանին, մէջի կենդանական մասը կը զատեն, և կմախքը մաքրելով կը գործածեն իբրև մաքրութեան սպունդ։

Միջերկրականի մէջ մեծ քանակութեամբ սպունդ կ'որսան։

Բուսան ալ սպունդի նման ծովուն յատակը, ժայռուն փակած կ'ապրի։ Բուսաի կա ծր պատեանէն զարգեղէններ կը շինեն։

Կենդանաբոյս են նաև ծովամալը և ծովաստղը։



91. Կենդանաբոյսեր։ — (Վերի երկուքը՝ սպունդ եւ բուսականները՝ ծովողնի, ծովաստղ եւ ծովամալը)

Ասոնք նամանչաւոր ալ կը կոչուին, որովհետեւ իրենց ջղերը արեւի ճառագայթներու պէս ցրուած են մարմնին մէջ։ Մարմնին վրայ ունին երկու կարգ շարժական փուշեր։

Ծովամալը շատ կայ իզմիրի բացերը (Միջերկրական)։ Երբեմն տասնեակ հազարներով կը գտնուին եւ կը ծածկեն ծովածոցը. այնպէս որ նաւակները գժուարութեամբ կ'առաջանան։

Կը պատահի նաև որ մանր ձուկեր ձռւ ածեն և աճին
ծովամայրի մարմնին վրայ, առանց ուտուելու անկէ:

Ծովամայրերէն ոմանք սաստիկ բորբոքում կը
պատճառեն, երբ դպչիք իրենց: Այս պատճառաւ, լու-
ղացողները կը զգուշանան ձեռքով չօշափելէ իրենց
աչքերը:

Այս գեղեցիկ կենդանին օդին մէջ չի դիմանար եւ
կը հալի. այնպէս որ ծովէն գուրս հանուելէ և չորնալէ
յետոյ, երբեմն հազիւ մէկ հարիւրորդին չափ կը մնայ:

Կենդանաբոյսերը զգայուն են և երբ դպչիք անոնց,
կը կծկեն իրենց պատեանը:

Ցիշենք նաև ծովողնին, որ ողնիի նման սուր փու-
շերով ծածկուած է: Փուշերուն տակ կայ ամուր պատ-
եան մը: Կենդանին, չնորհիւ իր շարժական փուշերուն
և բաղմաթիւ ոտքերուն, կրնայ դիւրութեամբ սողալ
ծովուն յատակը:

Ծովողնին շատ կ'որսան. ուտելի կենդանի է:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Զանազան տեսակ որդեր կան: Երի-
գորդը կը հաստատով մարդոց մարսողական գործարանին
մէջ եւ կ'ուտէ առնուած սնունդը:

Խղունջը, ուստին եւ ուլականջը բուլամորը կը կոչուին:

Բուստը եւ սպունջը տեսակ մը կենդանիներ են, բայց
կանոնաւոր գործարաններ չունին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ «տպուկ» կ'ըսեն այն մարդոց, որոնք
ուրիշներու իրաւունքը կը յափշտակեն:

2. Պոտողները որդ կ'ունենա՞ն:

3. Թուլամորթներուն ո՞ր մասը կակուլ է:

4. Սպունջը ի՞նչպէս կ'ապրի ծովին մէջ:

ԴԱՍԱՎԱՐ

Բ Ո Յ Ս Ե Ր


Բոյսերն ալ կենդանիներու նման կը սնանին, կը
չնչեն և կ'ածին: Բայց անոնց միջև հիմնական տար-
բերութիւն մը կայ: — բոյսերը որոշ տեղի մը վրայ սը-
նունդ կ'առնեն հողէն, այսինքն անեարձ են. մինչդեռ
կենդանիները չու հոն. Կ'երթան, կեր վնառելու համար:

Կայ նաև ուրիշ տարբերութիւն մը. բոյսերը ընդ-
հանրապէս չեն զգար, իսկ կենդանիները զգայուն են:
Սակայն այս կանոնը բացարձակ չէ, և կան բոյսեր,
ինչպէս զգայնիկը, որ կը շարժին ու կը դգան: Ճանձորս
տունկն ալ կրնայ բռնել և մարսել փոքր միջատները
և ասոր համար մսակեր կոչուած է: Երբ ճանձ մը
թառի այդ տունկին վրայ, լայն տերեւները կը գոց-
ուին և կը բռնեն զայն: Ճանձը յետոյ կը մարսուի
տերեւներուն միջոցաւ, ինչպէս միսի կաոր մը կը
մարսուի մեր ստամոքսին մէջ:

ԲՈՅՍԵՐՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ. — Քանի որ բոյսերը
կը սնանին, կը չնչեն և կ'ածին, ուրեմն ունին նաև
համապատասխան գործարաններ: Այս գործարանները
լաւ մը ճանչնալու համար, ամանի մը մէջ մամուռ կամ
խոնաւ աւազ լեցնենք և մէջը լուրիայի հատիկ մը թա-
ղինք: Ամանը քանի մը օր դնենք սենեակի մը մէջ,
սովորական բարեխսառութեան տակ: Պիտի տեսնենք
որ լուրիայի հատիկը կը սկսի ծլիլ: Քննենք այս ծլիլ
և վրան պիտի տեսնենք երեք կարեւոր մասեր: — ար-
մատ, ցողուն և տերեւ: Ասոնք կենսական գործարաններ կը


կոչուին, և կը ծառայեն մանաւանդ սնունդ հայթայշ-
թելու տունկին:

Աւելի յետոյ ծա-
ղիկները կը բացուին և
պառզի կը փոխուին:
Պառզներու մէջ ալ կը
կազմուին հունեցր, ո-
րոնք իրենց կարգին
կրնան նոր տունկի մը
ծնունդ տալ: Ուրեմն
ծաղիկներն ալ բոյսի մը
բեղմնաւորման գործա-
րաններն են:




92. Տունկի մը մասերը

Երեք զլիաւոր մաս կը տեսնենք.—
ծայրը կարծր ուռեցք մը կայ. մէջտե-
ղի մասը ծածկուած է շատ բարակ մա-
զերով, իսկ վերի մասը լերկ է, մազ
չունի:



Արմատի մէջտեղի մազմզուկները
ծծող յատկութիւն ունին. անոնք հողէն
ջուր և սնունդ կ'առնեն և կ'ապրեցնեն
բոյսը: Ծայրի ուռեցքն ալ արմատը կը
պաշտպանէ հողին մէջ գտնուող քարե-
րէն: Շնորհիւ այս պաշտպանութեան, 93. Արմատին
տունկերու արմատները կրնան աւագե-
րու և քարերու մէջէն ճամբայ բանալ
և առաջանալ:



93. Արմատին մասերը

Որոշ ատեն մը յետոյ, արմատը կը բաժնուի ճիւ-
ղերու, երկրորդական արմատներու, որոնք իրենց
կարգին մազմզուկներ կ'ունենան և հողէն սնունդ կը
քաղեն:

Բոլոր տունկերու արմատները նոյն ձեւը չունին ու
Ոմանց գլխաւոր արմատը աւելի
շատ կը մեծնայ, քան երկրորդա-
կան արմատները: Այսպէս են ծա-
սերու և թուփերու արմատները:

Ցորենի բոլոր արմատները գը-
րեթէ նոյն հաստութիւնը և ձեւը
ունին, եւ տեսակ մը խուրձ կը 94. Խուրձարմա-
կազմեն: Այս կարգի արմատները (ցորեն)


բուն խուրձարմաս կ'ըսեն:

Ստեղղինի արմատն ալ, ինչպէս գի-
տէք, կը բաղկանայ ուռուցիկ մասէ մը,
որուն վրայ բաւական թելեր կան: Այս
տեսակ արմատներն ալ ուռուցիկ արմա-
տը կոչուին:

Պէտք է զիտնալ որ
զլիաւոր արմատը միշտ
վերէն վար և չխտակ


95. Ուռուցիկ կը մխուի հողին մէջ.

արմաս երկրորդականները այս-
պէս չեն, և շեղակի կը տարածուին: Առնենք բոյս մը և գըլ-
խիվայր հաստատենք ամանի մը վը-
րայ: Արմատը թէկ վեր ուղղուած է,
բայց չուտով կը ծոփ և վար կը դառ-
նալ: Յօղունը, ընդհակառակն, վար 96. Արմատը միշ-
գարձած չի մնար և ծայրը դէպ ի վեր վար կ'ուղղուի,
կ'ուղղուի:



ԱՐՄԱՏԻՆ. ԴԵՐԸ. — Արմատը տունկի մը ամէնէն քական մասն է և եթէ կտրուի կամ չորնայ, բոյսը այլեւս չի կրնար ապրիլ, մինչդեռ եթէ ծառի մը ճիւզերը և բունը կտրէք, արմատը կրնայ նոր ծիլ արձակել և աճի:

Արմատին պաշտօնն է տունկը ամուր պահել հողին մէջ, և մանաւանդ սնունդ հայթայթել անոր: Արմատին մազմզուկներն են որ հողէն կը ծծեն պէտք եղած սնունդը: Պարզ փորձով մը կրնանք հաստատել այս պարագան:



97. Ա.

Բ.

Գ.

Մազմզուկներն են որ սնունդ կը ծծեն միայն մազմզուկները, այնպէս որ ուռեցքը դուրս մնացած է: Եւ որպէս զի ջուրը չողիանայ և չողի վիճակի մէջ չծծուի բոյսէն, վրան ձէթ կը լեցնենք:

Քանի մը ժամէն պիտի տեսնենք որ առաջին և երրորդ տունկերը չեն թոռմիր. մինչդեռ երկրորդը, որուն մազմզուկները ջուրին դուրս կը գտնուին, կը թոռմի եւ կերջոյ կը չորնայ:

Պարզ է, ուրեմն, որ արմատին միայն մազմզուկներն են որ սնունդ կը քաղեն:

Մազմզուկները կրնան հաստատուն մարմիններն իսկ ծծել, ինչպէս կիր և լուսածին, զանոնք լուծելով:

Խոնաւ աւագով ծածկուած մարմարի վրայ լուրիացի հատիկներ ցանեցէք. պիտի տեսնէք որ հատիկները պիտի ծլին և անոնց արձակած արմատները պիտի մաշեցնեն մարմարը: Պատճառը այն է որ, մազմզուկները կ'արտադրեն հեղուկ մը, որ քիչ մը կը յիշեցնէ մեր ստամոքսին արտադրած մարսողական հիւթը: Այս հեղուկն է որ կը լուծէ հողին պարունակած նիւթերը, ծծելի սնունդ հայթայթելով արմատին:

Արմատին ծծած սնունդը՝ ալիս կը կոչուի: Ինչպէս որ քարիւղը լամբարի պատրոյգէն ծծուելով վեր կ'ելլէ, նոյնպէս ալ աւիշը ցողունին միջոցաւ կը բարձրանայ և տերեւներուն կ'երթայ:

Փորձով կարելի է հասկնալ թէ աւիշը ինչ ուժով կը բարձրանայ: Գարնան, որթատունկի ցողունը ճիշդ յատակէն կարեցէք, և բարակ խողովակ մը անցուցէք արմատին վրայ: Պիտի տեսնէք որ աւիշը կաթիլ կաթիլ պիտի հոսի և բաւական շատ բարձր պիտի ելլէ խողովակին մէջ:

Գետնախնձորի նման կարգ մը տունկերու արմատները իրենց սնունդը կ'ամբարեն, փոխանակ զանոնք ամբողջովին տերեւներուն զրկելու: Այնպէս որ առաջին տարին ծաղիկ չեն բանար. երկուրդ տարին է որ տունկը ծաղիկ կը բանայ, և արմատն ալ պարպուելով կը չորնայ:

ԱՐՄԱՏԻՆ ԱՃՈՒՄԻԾԸ. — Հասկնալու համար թէ արմատը ի՞նչպէս կ'երկարի, ծայրի ուռեցքէն սկսեալ քաշենք գիծեր, իրարմէ մէկ սանթիմէթր հեռաւորութեամբ: Ատեն մը վերջ պիտի տեսնենք որ միայն ամենեն վարի սանթիմէթրը երկարած է:

Այս սանթիմէթրը միլիմէթրերու բաժնենք: Ատեն մը վերջ կը տեսնենք որ ուռեցքի քովի միլիմէթրը չերկարիր, իսկ միւսները և մասնաւորաբար երկրորդը և երրորդը կ'երկարին:

Ասկէ կը հետեի թէ արմատին աճումը տեղի կ'ունինայ սահմանափակ տարածութեան մը վրայ։ Այնպէս որ կը բաւէ կտրել արմատի մը ուռեցքը, արդիւելու համար անոր աճումը։

ԱՄՓՈՓՈՒՄ.— Բոյսերն ալ կենդանիներու նման կը սմանին, կը շնչեն ու կ'անին։ Ընդհանրապէս չեն զգաց։

Բոյսի մը կարեւոր գործարաններն են արմատը, զօդունը եւ տերեւը։

Արմատը բոյսի մը բերանն է։ Գլխաւոր արմատը միշտ վերեն վար եւ շիտակ կը մխուի հողին մէջ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Բոյսի մը եւ կենդանիի մը տարբերութիւնները լիշեցէք։

2. Առանց ցողունի կ'ապրի բոյս մը։ Առանց արմատի։

3. Արմատ մը առէք եւ ցոյց տուէք երեք զիսաւոր մասերը։

4. Աւիշը ի՞նչպէս վեր կ'ելլէ արմատէն։ Օրինակով մը բացատրեցէք։

5. Ստեղղինի արմատին կէտը կտրեցէք եւ ծայրը դրէք մելանի մէջ։ Քանի մը վայրկեան յետոյ երկայնքին կտրեցէք ստեղղինը։

Հսէք ձեր տեսածը եւ անով բացատրեցէք աւիշին բարձրացումը։

Դ. Ա. Ա 19

Յ Ո Ղ Ո Ւ Ն

Յօղունը ընդհանրապէս վարէն վեր կ'ուղղուի եւ նեցուկի գեր կը կատարէ տերեւներուն, ծաղիկներուն և պտուղներուն։ Կան ցօղուններ, սակայն, որ չեն կրնար չիփ չիտակ կենալ, և յենարաններու պէտք ունին։ Այսպէս է լուրփային ցօղունը։ Ոմանք ալ հողին վրայ կը տարածուին, ինչպէս եղակենին։ Իսկ ուրիշներ ստորերկրեայ են, գետնախննդորի և սոխի ցողուններուն նման։

Արմատէն եկած աւիշը ցօղունին միշոցաւ է որ տերեւններուն կ'երթայ։ Հոն ուր տերեւնները միացած են ցօղունին, կան ողղոփիկ ուռեցքներ, պտուկներ։ Սակայն բոլոր պտուկները նոյն ձեւը չունին. մէկ մասը ձուաձեւ է, միւսն ալ բոլորաձեւ։ Առաջինները ճիւղերու ծընունգ կուտան, իսկ վերջինները՝ ծաղիկի և պտուղի։

Աշնան տերեւնները կ'ինան, բայց պտուկները կը մնան։ Ասոնք, չնորհիւ իրենց պատեանին, կրնան ցուրտին դժմանալ։ Գարնան, պտուկները կը բաց- 98. Տանձենիի ուին և ոստեր կ'աշճակեն։ Միայն թէ պտուկներ ոմանք կը չորնան և չեն բացուիր։ այ. 1. Ծաղիկի լապէս տերեւններու թիւին չափ ճիւղեր 2. Ճիւղի առաջ պիտի գային։

Հսինք թէ ցօղունը ընդհանրապէս դէպի վեր կ'ուղղուի։ Եթէ ծաղկաման մը գլխիվայր պահէք որոշ ա-



տեն, պիտի տեսնէք որ ճիւղերուն ծայրերը կը դառնան և նորէն վեր կ'ուզզուին։ Նոյնպէս, սենեակի մը պատուհանին մէջ դրուած ծաղիկին ցօղունը միշտ լոյսին կողմը կ'երկարի։

Յ Օ Ղ ՈՒ Ն Ի Ն Կ Ա Զ Մ Ը

Ցօղունները երկու տեսակ են։ — խոտակերպ և փայտին։ Առաջին տեսակին են միամեայ և երկամեայ տունկերուն ցօղունները։ Թուփերու և ծառերու ցօղուններն ալ փայտային են։ Ծառերու ցօղունին բուն

կ'ըսուի, և առ հասարակ շատ մը ճիւղեր կ'ունենայ։ Ցորենին ցօղունը ճիւղչունի և սնամէջ է։


Եթէ կաղնիի կտրուած բուն մը քննենք, անոր վրայ երեք գլխաւոր մաս կը տեսնենք։ — 1.

Դուրսի մասը՝ կեղեւը, զոր գարնան դիւ-

99. 11 տարեկան կաղնիի հատուած բութեամբ կարելի է հանել։ 2. Փայտը,

որ կեղեւին տակ կը գտնուի և բունին ամենամեծ մասը կը կազմէ։ 3. Ծուծը, որ բունին կկըրոնը կը գըտնուի, կակուղ և աստղաձեւ։ Ծուծէն գէպի փայտ երկարած են գիծեր, որոնք նոյնպէս շատ կարծր չեն։ Փայտահատները այս գիծերու ուղղութեամբ կը դարնեն կացինը, դիւրութեամբ ճեղքելու համար փայտը։ Այս գիծերը ծուծի նառազայրներ կը կոչուին։

Պատկերին մէջ ցոյց տրուած կտրուածին նայեցէք.



բազմաթիւ շրջանակներ կան, որոնք յաջորդաբար զիւրար կը բոլորին, և կեղբոնէն սկսեալ հետզհետէ աւելի մեծ են։ Համբեցէք շրջանակները։ — տասնըմէկ հատ են։ Եթէ աւելի մեծ ծառի մը բունը քննենք, պիտի տեսնենք որ շրջանակներուն թիւը տասնըմէկէն աւելի է։ Փոքր բունի մը շրջանակներն ալ աւելի քիչ են։

Ասկէ կը հետեւի թէ շրջանակներուն թիւը կապունի ծառի մը մեծութեան, այսինքն տարիքին չետ։ Ամէնտարի նոր շրջանակ մը կ'աւելնայ կեղեւին տակ, և նախորդ շրջանակին վրայ։ Այնպէս որ կրնանք ըսել թէ պատկերին մէջ ցոյց տրուած բունը տասնըմէկ տարեկան կաղնիի մը կը պատկանի։

Հիմա ալ կաղնիի կտրուածին գոյնը դիտենք։ Կը տեսնենք որ ամբողջ փայտը նոյն գոյնը չունի։ մէջտեղի մասը, հին փայտը, աւելի մութ գոյն է, իսկ դուրսի մասը՝ բաց գոյն։ Մէջտեղի մասը, որ կարծր է, սիրս կամ կարծրափայտ կը կոչուի։ Իսկ դուրսի մա-



100. Զանազան ծառերու կտրուածներ
կաղամախի կաղնի Շոնի

սը՝ սպիտակ փայտ կամ բերափայտ։ Փայտերու մէջ ամէնէն գործածական և պիտանի մասը՝ սիրտն է։

Ծառը քանի մեծնայ, այնքան շատ խաւ կ'ունենայ։ Դուրսի խաւերը կը ճնշեն ներսիններուն վրայ և կը կարծրացնեն զանոնք։ Ատեն մը կուգայ որ, այլեւու աւիշ չանցնիր այս կարծր մասէն ընդհակառակն դուրսի մասէն առատօրէն աւիշ կ'անցնի։ Երբեմն ալ սիր-

տը կը փտի, և սակայն ծառը նորէն կանգուն կը մը-
նայ, որովհետեւ աւիշը ճամբայ ունի իրեն առջեւ:

Տարիներու ընթացքին, բունին ծուծը հետզհետէ
կը պղտիկնայ և վերջապէս կ'անհետանայ:

Գործածութեան տեսակէտով, ծառերու բուները
գլխաւորաբար երեք տեսակի բաժնուած են.— 1. ձեր-
մակ փայտ, ինչպէս կաղամալի, ուսի եւայլն: Ասոնք
թեթեւ և կակուզ են: 2. Կարծր փայտ, ինչպէս կաղնի
և ընկուզենի, որ կարծր և դիմացկուն են: 3. Խեծոս
փայտ, ինչպէս եղեւինը և չոճին: Այս փայտերը չու-
տով չեն փտիր:

Պ Ա Տ Ո Ւ Ա Ս

Երկրագործ ամէն տարի ցանք կ'ընէ, նոր և ա-
ւելի մեծ քանակութեամբ բերք ունենալու համար:
Ցանուած իւրաքանչիւր հատիկը ծնունդ պիտի տայ
տունկի մը, որ պիտի ունենայ ցորենով լեցուն հասկեր:

Միամեայ տունկերը այսպէս կը բազմացնեն: Բայց
երկամեայ և մանաւանդ բազմամեայ տունկերուն հա-
մար տարբեր միջոցի մը կը զիմեն: Գետնախնձորի
հունտէն նոր գետնախնձոր ունենալու համար, պէտք
է երկու տարի սպասել. իսկ պտղատու ծառերու հա-
մար՝ բազմաբիւ տարիներ: Այս պատճառաւ բազմամ-
եայ տունկերը ուրիշ կերպով կը բազմացնեն: Գլխա-
ռոր ձեւերն են — ջաջ, աղուրայ և պատւաս:

ԶՈՉ.— Հողի մէջ տնկուած ճիւղ մը չաչ կը կոչ-
ուի: Ուրբեմ տունկ մը այս կերպով բազմացնելու հա-
մար, կը բաւէ անոր մէկ ճիւղը կտրել և յարմար հո-
ղի մէջ տնկել:


Գետնախնձորի բազմացումը այսպէս կը կատար-
ուի: Փարնան, երկրագործ գետնախնձորներ կը թա-
զէ հողին մէջ: Այս գետնախնձորները յետոյ կը ծլին,
արմատ, ցօղուն կ'ունենան և պտուղ կուտան:

Ծառերու ճիւղերն ալ հողին մէջ տնկուելով կրնան
արմատ արձակել և ածիլ, եթէ պէտք եղած խնամքը
վայելեն:

Ա.Դ.ՈՒՐԱՅ. — Սակայն չաչը ամէն ատեն չի յաջո-
ղիր: Երբեմն, տակաւին ար-
մատ չարձակած, ճիւղը կը
սպառէ իր պաշարը և կը չոր-
նայ:

Ասոր համար աղուրայի մի-
ջոցին կը զիմեն: Երկայն ճիւղի
մը մէջտեղի կերեւը կը ճեղ-
քեն, և ճիւղը ծուելով ճեղքուած
մասը հողին մէջ բերեւով կը
տնկեն: Այս ձեւով ճիւղը մէկ
կողմէն սնունդ կ'առնէ մայր
տունկէն և միւս կողմէ ճեղքը-
ւած մասէն արմատ կ'արձակէ:

Երբ արմատը բաւական զօրանայ, մայր տունկէն կը
բաժնեն ճիւղը, որ այլեւս կը սկսի ածիլ և նորէն
տունկ գառնալ:



101. Աղուրայ




102. Բնական աղուրայ (Ելակենի)

Ելակենին բը-
նականէն այս-
պէս կը բազմա-
նայ: Անոր գըլ-
խաւոր արմատէն
առաջ կուզան
սոզուն: Ճիւղեր
որոնք իրենց
կարգին արմատ կ'արձակեն հողին մէջ և պտուղ կու-
տան:

Որթատունկերն ալ շատ անգամ այսպէս կը բազ-
մացնեն:

Աւելորդ է ըսել թէ ծառերու համար կարելի չէ այս միջոցին դիմել, որովհետեւ ճիւղերը շատ բարձր կը դանուին:

ՊԱՏՈՒՄԱՅՏ. — Պաղատու ծառերն ալ կը պատուաստեն: Ասոր համար ճիւղ մը կը կարեն, և ուրիշ ծառի մը հաստ ճիւղին վրայ ալ ճեղք մը կը բանան: Յետոյ կարուած ճիւղը կը դնեն ճեղքին մէջ և կը կա-



103. Պտուկով պատուասի երկու ձեւ

պեն: Պայման է որ երկու ճիւղերուն կեղեւները դէմ դիմաց գան, որպէսզի աւիշը կարենայ շրջան ընել: Պատուաստուելիք ճիւղին ալ ծայրը շեղակի կը կըտրեն: Իսկ ճեղքը կը գոցեն մածիկով (մանուն):


Երբեմն ալ, ճիւղի փոխարէն պտուկ կը պատուաստեն: Մասի մը բունին վրայ բաւական խոր ճեղք մը կը բանան, և կարուած պտուկը հոն դնելով կը կապեն:

Երկու պարագային ալ, պատուաստի ճիւղը կամ պտուկը ծառէն սնունդ կ'առնէ, և քանի մը շաբաթէն կը միանայ ծառին, իբրեւ անոր մէկ մասը:

Սակայն պատուաստը այն ատեն կը յաջողի երբ երկու ծառերը մօտիկ ընտանիքէ են: Այսպէս, խընձորենիի ճիւղը չի պատուաստուիր կեռասենիին վրայ, մինչդեռ պատուաստը կը յաջողի, եթէ խնձորենիի տեղ դեղձիի ճիւղ առնենք:

Պատուաստի գլխաւոր օգուտներն են:

1. Պատուաստուած ճիւղերը աւելի շուտ ծաղիկ եւ պառուղ կուտան, որովհետեւ կ'օգտուին ծառին հասուն վիճակէն:



104. Պատուաս (պատրոյ)

2. Այս ձեւով կարելի է այլազան պառուղ ունենալ և ազնուաքնել պտուղին տեսակը:

3. Ծառերու ճիւղերուն ուզուծ ձեւը կուտան, զանոնք կարգ կարգ շարելով:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Յօղունը արմատեն իկած աւիօը կը բաժնէ եւրեւներուն: Երկու տեսակ յօղուն կայ: — խոտակերպ եւ փայտային:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Յօղունին վրայ բանի տեսակ պտուկ կայ, եւ ի՞նչ է իւրաքանչիւրին դերը:

2. Յօղունը ընդհանրապէս դէպի ո՞ւր կ'ուղղուի:

3. Բոլոր յօղունները կընա՞ն շիտակ կանգնիլ:

4. Երբ ծառ մը կտրէք, մէջէն հեղուկ մը կը վազէ: Ի՞նչ է այդ:

Դ Ա Ա 20

Տ Ե Ր Ե Ւ

Գիտէք արդէն որ տերեւ մը երկու մասէ կը բաղ . կանայ . — սկաւառակ և կորուն : Սկաւառակը լայն , կանաչ մասն է : Կոթունն ալ տերեւին պոչն է և զայն ձիւղին կը միացնէ :

Կոթունին ստորոտը կապ կը կոչուի : Կապին վրայ , կոթունին քովը , միշտ պտուկ մը կը գտնուի : Այս պտուկներուն մէկ մասը կը չորնայ , մէկ մասն ալ ձիւղ կը բանայ :

Տերեւ մը կ'ըլլայ պարզ կամ բաղադրեալ : Պարզ կը կոչուի , երբ մէկ կոթունի վրայ միայն մէկ սկաւառակ գտնուի : Այս պէս տերեւ ունին խնձորենին , տանձենին եւայլն : Բաղադրեալ կը կոչուի տերեւ մը , երբ մէկ կոթունին վրայ մէկէ աւելի սկաւառակներ գտնուին : Վարդենին , ելակենին , աքանային տերեւները բաղադրեալ են :

Թերեւս առարկէք թէ բաղադրեալները մէկ տերեւէ բաղկացած չեն , այլ շատ մը տերեւներէ : Սակայն նկատի առէք որ ամէն տերեւ միօս պտուկ մը կ'ունենայ իր կորունին բով : Արդ , վարդենին մէկ կոթունին վրայ շարուած սկաւառակները միայն մէկ պտուկ ունին . ուրեմն անոնց ամբողջութիւնն է որ տերեւ մը կը կազմէ :




105. Պարզ եւ բաղադրեալ տերեւ

ՏԵՐԵՒՆԵՐՈՒՆ ԶԵԽԸ . — Զանազան ձեւով տերեւներ կան : Այս զանազանութիւնը արդիւնք է ո՛չ թէ կոթունին , այլ սկաւառակին ձեւին և կտրուածքին :

Պարզ տերեւներու մէջ , սկաւառակը կրնայ զանազան ձեւեր ունենալ :

Ամբողջական կ'ըսուի , եթէ սկաւառակին եղերքները կարուած չեն , կամ սղոցի նման ակուներ չունին : Այսպէս է եղրեւանիին (Եկլաք) տերեւը :




110. Պարզ տերեւներու սկաւառակներ

Տերեւը սղոցաձեւ կը կոչուի , եթէ սկաւառակը ատամներ ունի , ինչպէս է կնձնենիին , վարդենիին և թթենիին տերեւը : Տերեւը բլրակաւոր է , եթէ կտրուածները բաւական խորունկ են և սկաւառակը բլթակներու կը բաժնուի , ինչպէս է կաղնիին տերեւը :




111. Փոփու ստեղղինի տերեւ խաղիր ւը : Բնդհանրապէս տերեւներու միայն եղերքները կտրուած կ'ըլլան , բայց երբեմն նառագայրաձեւ սկաւառակը և կոթունն ալ այս պէս կ'ըլլան : Այս կտրուածներու խորութեան չափին համաձայն , տերեւը ձեռքի կամ մատի ձեւ կ'ունենայ : Սովորաբար տերեւի ջիղերու կտրուածքն ալ կապ



112. Հակաղիր եւ նառագայրաձեւ

ունի տերեւներու կտրուածքին հետ։ Զուգահեռական
կամ կոր ջիղ ունեցող տերեւները ամբողջ կ'ըլլան։
Գալով ընդհանուր ձեւին, տերեւներէն ոմանք կլոր
են, ոմանք ձուածեւ, ուրիշներ ալ սիրտի, երիկա-
մունքի կամ նետի ձեւ ունին։

Բոլոր ծառերու տերեւները նոյն դիրքը չունին.
բայց չկարծէք թէ տերեւները խառն ի խուռն և ա-
մէն տեղ կը բուսնին։ Ո՛չ. անոնց դիրքը կանոնաւոր
է, և այնպէս մը յարմարցուած, որ բոլոր տերեւները
կարենան օդ և լոյս առնել։ Տերեւները առանձին կը
բուսնին, կամ երկերկու, հինգ հինգ և կամ փունջի
ձեւով քովէ քով կը խմբուին։ Առանձին տերեւները
պտուտակածեւ գիծի մը ուղղութեամբ բուսած են ցո-
զունին վրայ, և անոր նկատմամբ փոփոխակի դիրք



113. Բաղադրեալ տերեւի զանազան ձեւեր

ունին։ Այսինքն տերեւներուն մէկ մասը ցօղունին
աջ կողմը և միւսը ձախ կողմը հաստատուած է։ Շը-
նորհիւ այս դիրքին, մէկ կողմի տերեւներուն մէջտե-
ղերը միջոց կայ, և անոնք կրնան առատ լոյս եւ օդ
առնել։

Այս տեսակ դիրք ունեցող տերեւները փոփոխադիր
կը կոչուին։ Այսպէս են, օրինակ, առանձենիին տե-
րեւները։

Հակադիր կ'ըսուին, եթէ դէմ դիմաց երկու տերեւ-
ներ բուսնին։ իսկ նառագայրաձեւ՝ երբ երեք կամ
աւելի տերեւներ նոյն բարձրութեան վրայ կը կենան
ցօղունին շուրջը։

Տերեւներն Տերեւներն Ուիթիինը. — Այս տեսակէ-
տով, տերեւները երկու տեսակ են, մօսադար և
ամառնային։

Առաջինները, ինչպէս անունէն կը հասկցուի, տա-
րիներով կը դիմանան։ Երկրորդները միայն մէկ ա-
մառ կը դիմանան և աշնան կը թափին։

Տունկեր ալ կան որոնց տերեւները չին թափիր
աշնան, այլ ցողունին վրայ կը թոռմին ու կը չորնան։

Տերեւները իրարմէ կը տարբերին նաև իրենց ար-
տաքին տեսքով։ Այսպէս, ոմանք ողորկ եւ փայլուն
են. ոմանք ալ ծածկուած են մազանման նիւթերով,
ինչպէս եղիճը որ խայթող մազեր ունի։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Տերեւը երկու մասէ կը բաղկանայ,
սկաւառակ եւ կորուն։ Տերեւներ զանազան ձեւ ունին,
եւ կ'ըլլան պարզ կամ բաղադրեալ։

Ցօղունին վրայ, տերեւները զանազան դիրքերով հաս-
տաժուած են. — Փոփոխադիր, հակադիր եւ նառագայ-
րաձեւ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ո՞ր տերեւները պարզ կը կոչուին։
2. Տանձենին եւ վարդենին տերեւները բաղդա-
տեցէք իրարու հետ։
3. Ամէն տերեւ ի՞նչ կ'ունենայ կոթունին քով։
4. Թթենիի տերեւը ի՞նչ ձեւ ունի։


ԴԱՍ 21

ՏԵՐԵՒԻՆ ՊԱՇՏՈՆԸ

Եթէ պտղատու ծառի մը, օրինակ խնձորենիին տերեւը քննենք, կը տեսնենք որ սկաւառակը ծածակուած է շատ մը բարակ թելերով։ Այս թելերը տերեւին զիղերեն։

Կաջիղերը չարունակութիւնը կը կազմեն ցողունին փոքր խողովակներուն, և կը ծառայեն վարէն եկած աւիշը սկաւառակին ամէն կողմը տարածելու։

Ասկէ զատ, սկաւառակին և մանաւանդ անոր վարի երեսին վրայ կան բազմաթիւ փոքր ծակտիկներ, որ տնչափակ կը կոչուին։ Այս ծակտիկները պարզ աչքով տեսանելի չեն, բայց մանրադեռով որոշակի կը տեսնըւին։




115. Ծողիացում

Տերեւը երեք գլխաւոր պաշտօն ունի. — ողիացում, իւրացում և տնչառութիւն։

ՇՈԴԻԱՅՈՒՄ. — Երբ ափը արմատէն տերեւ կուտայ, անոր պարունակած ջուներէն դուրս կ'ելլէ։ Փորձերով կարելի է հաստատել

բարագանաբար կը շոգիանայ և տերեւին ծակտիկայ պարագան։



114. Տերեւերու զիղերը

Ծաղիկ մը գնենք զանգապակիի մը տակ, ինչպէս ցոյց տրուած է պատկերին մէջ։ Ծատ չանցած, պիտի տեսնենք որ զանգապակիին ներքին երեսը ջուրի մանր կաթիլներով կը ծածկուի։ Կասկած չկայ թէ տերեւներէն դուրս ելած ջրաշոգին էր որ պաղեցաւ ապակիին վրայ և հեղուկի վերածուեցաւ։

Ուրիշ փորձ մը։ Կշխոքի մէկ նժարին մէջ ծաղիկ մը գնենք, և միւսին մէջ ալ ծանրութիւններ, մինչեւ որ հաւասարակշռութիւնը հաստատուի։ Ծատ չանցած պիտի տեսնենք որ հաւասարակշռութիւնը կը խանգարուի, և ծաղիկը կրող նժարը վեր կը բարձրանայ։ Պատճառը պարզ է —

Ծողիացումի հետեւանքով,

տունկը որոշ քանակու-

թեամբ ջրաշոգի կորսնցուց և թեթեւցաւ։

Կաղնիի տերեւմը, ամսու ատեն օրական մօտաւորա-

պէս մէկ կրամ ծանրութեամբ ջրաշոգի դուրս կուտայ։

Ահա թէ ինչո՞ւ տունկերու տերեւնները ամրան-

շուտով կը թոռմին, եթէ արմատին ջուր չտրուի։

ԻՒՐԱՅՈՒԽՄ. — Արմատէն եկած աւիշը կրնանք նմանցնել մեր ուտելիքներուն. թէեւ աննդարար նիւթեր կը պարունակէ, բայց այդ վիճակին մէջ չի կը ընար տունկը սնուցանել, պէտք է մարսուի։ Տերեւն է որ կը կատարէ մարսողութիւնը, չնորհիւ իր պարունակած կանաչ նիւթին, իւրօքիլիին։

Տերեւ, լոյսին աղղեցութեան տակ, երկու մասի կը բաժնէ առած բնածխային կազզ. — բբուածինի եւ



116. Ծողիացում

Քնածուխիք: Առաջինը դուրս կուտայ, իսկ բնածուխը կը խառնէ աւիշին և զայն սնունդի կը վերածէ: Բը-նածուխով հարստացած աւիշը տերեւներէն կ'անցնի ցօղունին և տունկին բոլոր մասերուն մէջ տարածուելով սնունդ կը հայթայթէ անոնց: Ուրեմն աւիշը տեսակ մը արիւն է, ո՛ւ շրջան կ'ընէ բոյսի մը բոլոր մասերուն մէջ:

Տերեւին կատարած այս գործողութիւնը իւրացում կը կոչուի, և գրեթէ միայն ցերեկ ատեն տեղի կ'ունենայ: Յետոյ պայման է որ տերեւը կանաչ ըլլայ, այսինքն լուսակի պարունակէ, և կամ լոյսին դրուած ըլլայ: Մութին մէջ դրուած տունկերը չեն կրնար օդին բնածխային կազը տարրալուծել, եւ հետեւաբար լւա սնունդ առնել: Բացառութիւն կը կազմեն կարգ մը ծաղիկներ, որ մութին մէջ աւելի լաւ կ'աճին:

Ուրեմն տունկերը լոյսին տակ բնածխային կազ կը ծծեն և թթուածին դուրս կուտան: Ասոր համար է որ ծառոտ տեղերու օդը մաքուր կ'ըլլայ:

ՇՆՉԱՐԻԹԻՒԻՆ.— Բոյսերն ալ կը շնչեն մարդոց և կենդանիներուն ման, թթուածինը առնելով և բը-նածխային կազը դուրս տալով:

Կարելի է պարզ փորձով մը հաստատել այս պարագան: Մութ տեղ մը և զանգապակի մը տակ դնենք ծաղիկ մը և կրաշուր պա-րունակող աման մը: Պիտի տես-նենք որ կրաջուրը կը պղտորի: Ուրեմն ծաղիկը, շնչած ատեն, բնածխային կազ դուրս կուտայ:

Տունկերու շնչառութիւնը կը կատարուի ցերեկ թէ զիօն: Սխալ է կարծել որ բոյսերը ցերեկ ատեն բը-նածխային կազ դուրս չեն տար: Տարբերութիւնը մի-



117. Բոյսերը կը շնչեն

այն սա է որ, զիշեր ատեն գրեթէ իւրացում տեղի չունենար. մինչդեռ ցերեկը, լոյսին տակ, իւրացումը շատ է: Իւրացումին այս շատութեան հետեւանքով է որ տունկերու արտաշնչած բնածխային կազը կը սպա-ռի, և շուրջի օդը մաքուր կը մնայ: Գիշերը, ընդ-հակառակն, արտաշնչուած բնածխային կազը չի սպա-ռիր գրեթէ, որովհետեւ իւրացում չկայ: Ասոր համար է որ զիշեր ատեն ծաղիկ չեն պահեր ննջասենեակնե-րու մէջ:

Ուրեմն տերեւները բոյսի մը մարսողական և շնչա-ռական գործարաններն են: Զմոռնանք, սպակայն, որ բոյս մը կը շնչէ նաև իր արմատին և ցօղունին միջոցաւ:

Տերեւները տունկերուն ման երկար ատեն չեն ապ-րիր. մեծ մասը գարնան կը բացուին և աշնան կը չորնան ու կը թափին: Կարգ մը ծառեր ալ, ինչպէս շոճին և եղեւինը, երեք չորս տարի կը պահեն իրենց տերեւները: Այս տեսակ ծառերուն մօտադարձ կ'ըսեն:

Տերեւաբափը ընդհանրապէս աշնան տեղի կ'ունե-նայ. սպակայն կազմին չորցած տերեւները ձմրան կը մնան և գարնան կը թափին:

Տերեւաթափին պատճառը այն է որ, տերեւը չի կրնար աւիշ ստանալ և կը չորնայ:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Տերեւը երեք պահօն ունի. — Շոգիա-ցում, իւրացում եւ շնչառութիւն:


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ բոյսերը ամառը շատ ջուր կ'ուզեն:
2. Ի՞նչպէս կը հաստատէք թէ բոյսերն ալ կը շնչեն:
3. Բոյսերու շնչառութիւնը նոյնն է զիշերը եւ ցե-րեկը:
4. Բոյսի մը ո՞ր մասը ստամոքսի եւ շնչառական գործարանի դերը կը կատարէ, եւ ի՞նչպէս:

ԾԱՂԻԿ

Ծաղիկը բոյսի մը բեղմնաւորման գործարանն է ։ Ծաղիկը պառողի կը փոխուի, իսկ պառողը կ'ունենայ մէջ կամ աւելի հունտեր, որոնք հողին մէջ թաղուելով կրնան նոր տունկի մը ծնունդ տալ։

Ծաղիկը միշտ կը գտնուի ոստի մը ծայրը։ Այս ոստին՝ ծաղիկի կորուն կ'ըսին։


Ոնցեալ տարի սորվեցանք արդէն որ ծաղիկի մը մասերն են. — վերքեր, բերքեր, առեցներ և իզայ։ Փերթերը միասին կը կազմին բաժակը, իսկ թերթերը պակը։

ԲԱԺԱԿ. — Ծաղիկին արտաքին ծածկոյթն է, կազմուած զանազան թիւով կանաչ և տերեւանման մասերէ։ Տանձենին հինգ հատ ունի

118. Ծաղիկի մը անոնցմէ, իսկ շահպրակը՝ չորս։ մասերը բաժակը կանոնաւոր կամ անկանոն

կ'ըլլայ, նայած թէ փերթերը հաւասար են իրարու թէ ոչ։ Փերթերը ընդհանրապէս կանաչ են. սակայն երբեմն ուրիշ գոյն ալ կ'ունենան, ինչպէս է շուշանի մէջ։

ՊԱՅԱԿ. — Պատկը ծաղիկին երկրորդ ծածկոյթն է. այսինքն եթէ փերթերը փրցնենք, պակը երեւան կուգայ ամբողջովին կազմուած է քերքերէ, որոնք ընդհանրապէս գունաւոր են և մասնաւոր փայլ ու տեսք կուտան ծաղիկին։ Թերթերը երբեմն անջատ կ'ըլլան իրարմէ, և երբեմն ալ միացած։ Եթէ հաւասար եր-

կայնութիւն ունինան, ինչպէս է ելակենիի ծաղիկներուն մէջ, կանոնաւոր պասկ կը կազմեն. այլապէս պասկը անկանոն կ'ըլլայ։

Բաժակն ու պասկը միայն ծածկոյթի գեր կը կատարեն, և էական մասեր չեն։ Շատ անգամ ալ կը պակսին կարգ մը ծաղիկներու մէջ։

ԱՌԵԶ. — Եթէ ծաղիկի մը փերթերն ու թերթերը փրցնենք, կը հանդիպինք ուռած գլուխով բարակ թերթերու։ Ասոնք առեջներն են. Առէջներու ամբողջութեան որձայ կ'ըսին, իսկ վրայի մասին՝ ասիլ կամ

փոժպատկի։ Մընիկին մէջ կայ բեղմնաւորիչ գեղին փոշի մը, որ ծաղկեփոշի (փոլկն) կ'անուանուի։ Ցետոյ պիտի տեսնենք թէ այս փոշիները անհրաժեշտ են հունտերու կազմութեան համար։

ԻԳԱՅ. — Ծաղիկին մէջ—

119. Իզայ տեղը հաստատուած է, եւ 120. Առեջ մէկ կամ աւելի թիւով կ'ըլլայ։ Լուբրիային ծաղիկը միայն մէկ իզայ ունի։


Իզան երեք մաս ունի. — 1. ձուարանը, որ ամենէն վարի մասն է, քիչ մը հաստ և ձուիկներով լեցուն։ 2. ծիլ, որ մէջանդի մասն է և կոթունի գեր կը կատարէ։ 3. սպիրալ կամ սերմնափակ, որ իզային ամենէն վերի մասը կը կազմէ և սովորաբար կպչուն հեղուկ մը գուրս կուտայ։

Զուարանին վրայ մէկ կամ շատ ծիլեր կրնան գըտնուիլ. զարնանածաղիկը օրինակ, մէկ ծիլ ունի. իսկ հրանունկը, որ զարնան այնքան շատ կը գտնուի մարգագետիններու մէջ, մէկէ աւելի ծիլեր ունի։

Զուարանը երբեմն վեր կ'ըլլայ փերթերէն և թեր-

թերէն, և անոնց հետ միացած չէ : Այսպէս է շահապակի մէջ, երբեմն ալ վար կը գտնուի, և միացած կ'ըլլայ, ինչպէս է նարդիզի մէջ :

Բոլոր ծաղիկները թէ՛ որձայ և թէ՛ իգայ չեն ունենար : Անոնք որ այս երկուքն ալ ունին, կատարեալ ծաղիկ կը կոչուին : Այսպէս ևն տանձենին, սալորենին, շահպակը և ուրիշ կարգ մը տունկերու ծաղիկները :



121. ՀՐԱՆՈՒՆԿ

(Տունկ, բաժակ, պսակ եւ նոյն ծաղիկին հատուածը)

Անկատար կ'ըսուին այն ծաղիկները, որ միայն որձայ կամ միայն իգայ ունին : Այս կարգէն են սեխին, կաղնին, եզիպատացորենին, կանեփին ծաղիկները :

Ուրեմն ծաղիկի մը էական մասերը որձան և իգան են : Պսակը և բաժակը երկրորդական մասեր են : Յուրենի և նոճի ծաղիկները բաժակ և պսակ չունին, բայց նորէն կը բեղմնաւորին և պտուղ կուտան :

Կանեփի ճիւղերուն մէկ մասը առանց որձայի ծաղիկներ ունի, մէկ մասն ալ առանց իգայի ծաղիկներ : Այսպէս են նաեւ սեխին ծաղիկները : Ընկուղենին մէկ ոստին վրայ կան երկու տեսակէն ալ ծաղիկներ :

Կարդ մը տունկերու մէջ, ծաղիկները շատ աչքի չեն զարներ : Այսպէս են ցորենը և անտառի ծառերուն մեծ մասը : Բայց այս տունկերն ալ ծաղիկ ունին : և եթէ երբեմն պսակէ զուրկ են, սակայն միշտ որձայ և իգայ ունին : Ընկուղ են ին օրինակ, զունաւոր ծաղիկ չունի, բայց չի նշանակեր թէ ծաղիկ ալ չունի : 122. Զուարանի դիրենց



Գիտէք արդէն թէ պսակն է որ գոյն և տեսք կուտայ ծաղիկներուն ։ Ընկուղենին ծաղիկները գունաւոր չեն, որովհետեւ պսակ չունին : Բայց ատոր փոխարէն ունին որձայ եւ իգայ, որոնց չնորհիւ բեղմնաւորում կը կատարուի եւ պտուղ առաջ կուզայ : Բոլորդ ալ դիտած էք թէ ընկուղենին ճիւղերէն կատուի պոչի պէս բաներ կախուած են : Մաղիկներն են անոնք, որ բաժակ և որձայ ունին : Կան ուրիշ ծաղիկներ ալ, որ միայն իգայ եւ ձոււարան ունին :

ԾԱՂԻԿԻՆ ՊԱՇՏՕՆԸ

Ըսինք թէ ծաղիկը տունկի մը բեղմնաւորման գործարանն է : Տեսնենք թէ ծաղիկը ինչպէս կը կատարէ իր այս կարեւոր պաշտօնը :

Որպէս զի բեղմնաւորում տեղի ունենայ, պէտք է որ սրսիկին պարունակած փոշին միանայ ձոււարանի ձուիկներուն : Այս միացումը երբեմն ուղղակի, ինքնարերաբար տեղի կ'ունենայ, երբեմն ալ անուղղակի, հովին և միջատներուն միջոցաւ :

Ուղղակի բեղմնաւորում կը կատարուի այն ծաղիկ-
ներուն մէջ, որոնք կատարեալ են, այսինքն թէ՛ որձայ
և թէ՛ իգայ ունին, և կամ նոյն տունկին վրայ միա-
ժամանակ կան միայն որձայ և միայն իգայ ունեցող
ծաղիկներ։ Սրսիկները երբ հասուննան կը պայթին,
և անոնց պարունակած գեղին փոշին հոս հոն կ'իյնայ։
Այս փոշին մէկ մասը իգային վրայ կ'իյնայ և ձուա-
րան երթալով կը միանայ ձուիկներուն հետ։ Աստի-
ճանաբար մեծնալով, ձուարանը պառուզի կը փոխուի,
իսկ ձուիկները հունակերու կը վերածուին։

Կարդ մը ծաղիկներու մէջ, որձաները իգաներու
վրայ կը ծոխն, և հոն փոշի թափելէ յետոյ կրկին շըտ-
կուելով իրենց նախկին դիրքը կ'առնեն։



123. Մեղուներ ծաղիկ ծաղիկ
Բեղմնափոչի կը փոխադրեն

Քսո՞ի սրսիկին, և այսպէսով բեղմնափոշին մէկ մաս-
ը կը փակի անոր մարմնին, Յետոյ, երբ էզ ծաղիկի

Անուղղակի բեղմնա-
ւորումն ալ հովին եւ
մանաւանդ միջատներու
միջոցաւ կը կատարուի։
Հովը սրսիկին փոշին
հոս հոն կը ցրուէ. եւ
որովհետեւ փոշիին հա-
տիկները շատ են, մէկ
մասն ալ մօտակայ ծա-
ռերու էզ ծաղիկներուն
վրայ կ'իյնայ։ Յետոյ
կան միջատներ, որ ծաղ-
կէ ծաղիկ կը թոշին, ա-
նոնց շաքարոտ հիւթը
ծծելու համար։ Արու
ծաղիկի մը վրայ թա-
ռած ատեն, միջատը կը

մը կ'այցելէ, կը պատահի որ քսուի իգային և հոն
թողու իր բերած փոշիին մէկ մասը։

Մարդիկ ալ կրնան դիւրացնել տունկերու բեղմնա-
ւորումը։ Արաբները, օրինակ, արմաւենիին որձայ
ունեցող ձիւղերը կը թօթուեն իգաներուն վրայ, եւ
այսպէսով առիթ կուտան որ ծառը պտղաւորուի ան-
պայման։

Տեսած կամ լսած էք անշուշտ, որ գարնան յորդա-
ռատ անձրեւներէն յետոյ, երբեմն տունկերը պառուղ
չեն տար։ Պատճառը այն է որ, անձրեւը կը քչէ կը
տանի բեղմնափոչին։ Բայց ասիկա կը պատահի մի-
այն տունկերու ծաղկումի շըջանին։

ԱՄՓՈՓՈՒՄ.— Բոյսի մը ծաղիկն է որ պտուղի կը
վերածուի։ Ծաղիկը բեղմնաւորման զրծարանն է։ Կան
կատարեալ եւ անկատար ծաղիկներ։

Ծաղիկի մը մասերն են.— փերքեր, քերքեր, առէշ-
եր եւ իգան։

Որպէս զի բեղմնաւորում տեղի ունենայ, պայման է
որ բեղմնափոչին միանայ ձուարանի ձուիկներուն։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ծաղիկ մը առէք եւ ցոյց տուէք բոլոր մասերը։
2. Ո՞ր ծաղիկները կատարեալ կը կոչուին։
3. Ընկուզնին ծաղիկ ունի՞։ Ո՞րն է։
4. Երբեմն լեռներու մէջ կը տեսնէք ծառեր կամ
բոյսեր։ Ի՞նչպէս առաջ եկած են։
5. Որո՞նք են ծաղիկի մը էական մասերը։
6. Ձուարանը թերթերէն վե՞ր թէ վար կը գտնուի։
Օրինակներ յիշեցէր։

Գոշ - ամք
ԴԱՍ 23

ՊՏՈՒԽ ԵՒ ՀՈՒՆՏ

Ըսինք թէ բաժակը և պսակը էական մասեր չեն, այլ աւելի պահպանակի դեր կը կատարեն: Առանց այս պահպանակներուն, ծաղիկին մնացեալ մասերը գարնան չպիտի կարենային դիմանալ հովին, անձրեւին և ցուրտին: Սակայն կուգայ ատեն մը, երբ բաւական կը մեծնան և այլևս պէտք չունին ծածկոյթներու: Փերթերը և թերթերը կը չորնան կ'իյնան. որձաները բեղմափոշի կ'արտազրեն և նոյնպէս կը չորնան: Կը մնայ միայն ձուարանը, որ հետզհետէ մեծնալով պըտուղի կը փոխուի: Գիտէք թէ ձուիկներն ալ հունտերու կը վերածուին:

ՊՏՈՒԽ.— Շատ տեսակ պտուղներ կան. բայց կարելի է զանոնք երկու գլխաւոր մասի բաժնել. — մսու և չոր:

Մսու պտուղները, ինչպէս խնձորը, տանձը, խաղողը եւն. շաքար կը պարունակեն և ասոր համար անդարար են: Այս պտուղներու հիւթերէն կը պատրաստեն զանազան ըմպելիներ. — օշարակ, դինի, օղեւն. : Մասնաւորապէս ընտիր սնունդ են թուղը, արմաւը, պանանը եւն. որոնք մեծ քանակութեամբ շաքար ունին իրենց մէջ:

Շաքարէն զատ պտուղները կը պարունակեն աղեր և ուրիշ նիւթեր. որոնք այնքան օգտակար են մեղի:

Մսու պտուղները թարմ կամ չոր կ'ուտեն: Գիւթերու մէջ, տանձը և խնձորը կարորներու բաժնելով կը չորցնեն արեւին և կը պահեն, ձմրան գործածուելու համար: Այսպէս չորցուած պտուղներուն չիր կ'ըսեն:

Գիտէք արդէն որ թուղը թարմ և չոր վիճակի մէջ կ'ուտուի: Այսպէս է նաև մերմակ թութը:

Մսու պտուղներէն ոմանք մէկ սերմ կը պարունակեն, ինչպէս ծիրանը, սալորը և կեռասը: Այս սերմերը կորիղ կը կոչուին, իսկ պտուղներն ալ՝ կորիզաւոր: Ընդհակառակն խնձորին մէջ մէկէ աւելի սերմեր, կուտեր կան: Այս տեսակ պտուղներն ալ՝ կուտաւոր կը կոչուին:

Չոր պտուղներ են լուբիան, ցորենը, սիսեռը եւն. :

ՀՈՒԽՏ.— Պտուղներու հունտերը եթէ լաւ պայտաններու տակ հովին մէջ թաղուին, նոր տունկերու ծնունդ կուտան:

Հունտա մը երկու մասէ կը բաղկանայ. — կեղեւ և միջուկ: Այս երկուքին մէջտեղը լցուած մասն ալ իբր սնունդ կը ծառայէ սերմին:


Որպէս զի որոշակի տեսնենք այս մասերը, լուբիայի հատիկ մը բաւական տաեն ջուրի մէջ դնենք: Լուբիան կը կակուղնայ, և կրնանք այլևս հանել վրայի կեղեւը. Մնացած մասն ալ գիւրութեամբ երկուքի կը բաժնուի: Բլրակներն են ասոնք: Բլթակները իրարու միացած են բարակ ցօղունով մը: Սալմն է այս, որ ունի տունկի մը բոլոր մասերը: Այս մանրանկար տունկին մէկ կողմը կայ արմատը, իսկ միւս կողմը պղտիկ պտուկ մը:

ԾԼՈՒՄ.— Երբ լուբիայի հատիկ մը թաղենք քիչ մը խոնաւ հովի մէջ, սաղմը կը սկսի մեծնալ: Նախապէսիր սնունդը կ'առնէ բլթակներէն, մինչև որ փոքր արմատը երկարի և հողին մէջ տարածուի: Անկէ յետոյ այլևս հողէն սնունդ կը քաղէ:

Ծլումի աստիճանները տեսնելու համար, կարելի է լուբիայի հատիկը դնել խոնաւ մամուռի մէջ: Քանի մը օրէն հատիկը կը սկսի ծլիլ, և յետոյ արմատ ու ցօղունենալ:

Յորենի հատիկն ալ ճիշդ այսպէս կը ծլի: Միայն
թէ ցորենը միաբլրակ է, մինչդեռ լուրիան երկլրակ է:

Ծլելու համար, հունտ մը պէտք ունի օդի, խոնա-
ւուրիան և զերմուրիան: Ասոր համար երկրագործը ոչ
շատ չոր, ոչ ալ շատ խոնաւ հողի մէջ կը ցանէ ցորե-
նը: Յանելէ առաջ ալ կը հերկէ արտը, տակն ու վը:



124. Լուրիայի ծլումը

Ուրիշ կարեւոր պարագայ մըն ալ կայ: Յանուած
ցորենը պէտք է լաւ ըլլայ, որպէս զի սաղմը կարե-
նայ պէտք եղածին չափ սնունդ գտնիլ, մինչև որ ար-
մատ և ցօղուն արձակէ: Այս տեսակ ցորենները սնու-
մընցու կը կոչուին, և ամէնէն ծանր ու խոշոր հա-
տիկներէն կ'ընտրուին: Բնականաբար գիւղացին ժա-
մանակ չունի մէկիկ մէկիկ զատելու ծանր և խոշոր
ցորենները: Կան արտեր, որոնց հողը բարերեր է եւ
լաւ բերք կուտայ: Ահա այս տեսակ արտերու ցորենն
է որ իր սերմնքու կը գործածուի:

Սերմնցու զատելու ուրիշ ձեւ մըն ալ կայ, թէ և
գործնական չէ: Լուրիայի կամ ցորենի հատիկները
ջուրի մէջ կը լեցնեն: Լեցուն և լաւ հատիկները յա-

տակը կ'իջնեն, իսկ թեթեւ և հետեւաբար անպէտք-
ները երեսը կը մնան:

Աւելցնենք որ սերմնցու հատիկները պէտք չէ եր-
կար ատեն ամբարած պահել: Օդին, խոնաւութեան և
տաքութեան աղղեցութեամբ, հատիկները աստիճա-
նաբար կը պարպուին իրենց պարունակած սնունդէն,
և չեն կրնար սաղմը կերակրել, եթէ ցանուին:

Ուշագրութիւն կ'ընեն նաեւ որ սերմնցուն վարակ-
ուած չըլլայ ո եւ է հիւանդութեամբ: Գիտէք թէ կան-
որդեր, որ հունտերը կը փացնեն, անոնց սնունդը
քաղելով:

Գիւղացին իր ստացած բոլոր ցորենը չի ցաներ.
մեծ մասը կ'ամբարէ իրք ձմրան պաշար, կամ ծա-
խելու համար: Որպէս զի ցորենը չծլի, պէտք է ամ-
բարը խոնաւ և շատ տաք չըլլայ: Այլապէս ցորենը
կը սկսի բուսնիլ, անհամ գտանալ, քանի որ սնունդին
մէկ մասը սաղմին կողմէ կ'ուտառի: Գիտէք որ գետ-
նախնձորն ալ այսպէս կը ծլի խոնաւ տեղերու մէջ, և
շատ բան կը կորսնցնէ իր համէն:

Բ Ո Յ Ս Ե Ր Ո Ւ Ի Ն Կ Ե Ա Ն Ք Ը

ՄԻԱՄԵՍՆԵՐ.— Բոլոր բոյսերը նոյն կեանքը չու-
նին. կան որ մէկ տարուան ընթացքին կը ծլին, կը
ծաղկին և յետոյ չորնալով կը փանանան: Այս տեսակ-
րուն՝ միամեալ տունկ կ'ըսեն: Այսպէս են ցորենը,
լուրիան, սիսեռը եւն:

ԵՐԿԱՄԵՍՆԵՐ.— Տունկերէն ոմանց ալ կեանքը
երկու տարի կը տեւէ և ասոր համար երկամեայ կը
կոչուին: Գիտնախնձորի հունտ մը թաղենք հողին
մէջ: Հունտաը պիտի ծլի և արմատ ու ցօղուն պիտի
արձակէ: բայց ծաղիկ չի բանար և հունտ չի տար: Աշնան,
ցօղունը և տերեւները չորնալով կը փանանան,
իսկ արմատը կը մնայ:

Յաջորդ տարին, արմատը նորէն կը ծլի, ցողուն
և տերեւ կ'ունենայ, և այս անգամ ծաղիկ ալ կը բա-
նայ:

ԲԱԶՄԱՄԵԱՆԵՐ. — Կան տունկեր որ տարիներով
և նոյն իսկ դարերով կ'ապրին: Ասոնք առաջին տա-
րիներուն պտուղ չեն տար, այլ սնունդ կ'ամբարեն եւ
կը մեծնան: Կուգայ շրջան մը, երբ տունկը այլեւս
մեծած է և կրնայ բեղմնաւորի: Ասկէ յետոյ տունկը
ամէն տարի կը ծաղիկ և պտուղ կուտայ:

Այս կարգի տունկերը բազմամեայ կը կոչուին: Այս-
պէս են ծառերը, թուփերը և կարգ մը ուրիշ տուն-
կեր:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Զուարանը հետզինետ մեծնալով պտու-
ղի կը փոխուի: Պտուղներու հուները հոդին մհջ բաղե-
լով նոր տունկեր կ'ունենան:

Պտուղները կ'ըլլան կորիզաւոր կամ կուտաւոր:

Ամեն պտուղի մհջ կայ սաղմ մը որ ունի տունկի մը
բոլոր մասերը:

Բոյսերը կ'ըլլան միամեայ, երկամեայ եւ բազմամեայ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Թրջուած լուրիայ մը բացէք եւ ցուցուցէք բըլ-
թակները եւ սաղմը:
2. Հունտ մը ծլելու համար ինչ՞ո կ'ուզէ:
3. Սերմնցու հատիկները ինչո՞ւ երկար ատեն չեն
պահեր:
4. Սերմնցուն ինչո՞ւ լաւ հատիկներէ կը զատեն:
5. Ի՞նչ ըսել են երկրթակ եւ միաբլթակ:
6. Սաղմը ինչ՞ո ունի մէջը:


ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ

ԲՈՅՍԵՐՈՒ ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ

Կենդանիներու նման բոյսերն ալ բազմաթիւ տե-
սակներ ունին, և շատ դժուար պիտի ըլլար հիւրա-
քանչիւրը առանձին առանձին քննել: Ասոր համար,
մարդիկ զանոնք բաժնած են որոշ դասակարգերու,



125. Ծաղիկ ունեցող
(Ելակենի)



126. Ծաղիկ չունեցող
(Պտեր)

Նկատի առնելով նմանութեան կարգ մը ընդհանուր
կողմեր:

Կենդանիները դասակարգելու համար, նկատի ա-
ռած են անոնց ոսկոր ունենալու կամ չունենալու պա-
րագան: Այսպէս է որ կենդանիները բաժնուած են
երկու գլխաւոր դասերու: — ողնաւորներ և անողներ:
Բոյսերուն դասակարգութիւնն ալ այսպէս կատարած
են, նկատի առնելով աչքառու պարագայ մը: — բոյ-

սերուն մէկ մասը ծաղիկ ունի, ինչպէս հլակենին,
վարզը եւն.. մէկ մասն ալ ծաղիկէ զուրկ է, ինչպէս
պտերը, սունկը եւն..;

Ուրեմն բոյսերը երկու գլխաւոր դասի բաժնուած
են.— ծաղիկ ունեցողներ և ծաղիկ չունեցողներ:

ԾԱՂԻԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐ.— Այս դասին կը պատկա-
նին մեր ճանչցած տունկերուն մեծ մասը: Այս կարգի
բոյսերը կատարեալ են, ունին արմատ, ցօղուն, տերեւ
և ծաղիկ:

Ծաղիկ ունեցող բոյսերը բաժնուած են երկու գըլ-
խաւոր խումբի. ծածկասերմներ և մերկասերմներ:

Օրինակ, խնձունին ծածկասերմ է, որովհետեւ
կուտերը ծածկուած են պտուղին մէջ:

Շոճին ալ մերկասերմ է, որովհետեւ կուտերը մերկ
են, այսինքն ծածկուած չեն ծաղիկի պատեսնով մը:

Իրենց կարգին, ծածկասերմներն ալ կը բաժնուին
երկլրակներու (լուրիա) և միաբրակներու (ցորեն),
համաձայն իրենց բլթակներու թիւին:

Եւ վերջապէս, երկրթակներն ալ բաժնուած են
ճիւղերու, համաձայն թերթերու թիւին.— բազմաթերթ
(Հահպրակ), միաբրա (գետնախնձոր), անբեր (Կաղնի):

ԾԱՂԻԿ ԶՈՒՆԵՑՈՂՆԵՐ.— Այս կարգի բոյսերը ան-
կատար են. ոմանք նոյն իսկ արմատ չունին, ինչպէս
մամուռը:

Ծաղիկ չունեցող գլխաւոր տունկերն են, պտերը,
մամուռը, լուր և սունկը:

Ստորեւ կը ներկայացնենք տախտակ մը, որով
կրնաք դիւրութեամբ ճշգել ծաղիկներու դասերը:

ԲՈՅՍԵՐՈՒ ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ

ԾԱՂԻԿ ունեցողներ	Բազմաթերթ (Հահպրակ)
Ծածկասերմներ	Միաբրա (Գետնախնձոր)
Երկլրակներ	Անբեր (Կաղն)
Միաբրակներ .— Ցորեն	
Մերկասերմներ .— Շոճի	
Պիտու	
Լու	
Սունկ	

ԲԱԶՄԱԹԵՐԹ ԵՐԿԲԼԹԱԿՆԵՐ

Երկրթակներն ալ իրենց կարգին բաժնուած են
շատ մը ճիւղերու: Անոնցմէ ոմանք իրենց տերեւով,
ծաղիկով և պտուղի կազմութեան ձեւով շատ կը նը-
մանին իրարու և մէկ աղգ կը նկատուին: Օրինակ:

Վարդին նմանողները կը կոչուին վարդազգի, շուշանին
նմանողները՝ տուանազգի, եւն. :

Ուրեմն կը բաւէ իւրաքանչիւր ազգէն մէկ ծաղիկ
քննել, գաղափար կազմելու համար նաեւ միւսներու
մասին :

Բազմաթերթ երկրթակներու գլխաւոր ազգերն
են. — Վարդազգիներ, պարկնաւորներ, խաչաձեւներ, հո-
վանցաւորներ:

ՎԱՐԴԱԶԳԻՆԵՐ

Չեղմէ ո՞վ տեսած չէ վարդը, որ իրաւամբ ճառ-
զիկներու թագուհինա կոչուած է,
իր գեղեցիկ գոյնին և անուշ հոտին
համար: Զանազան տեսակ և գոյ-
նով վարդեր կան. բայց ամէնէն
յարդին գոց կարմիր գոյնովն է, որ
ազնիւ վարդ կը կոչուի, եւ որմէ
վարդի ջուր կը հանեն: Ազնիւ վար-
դի հայրենիքը Պարսկաստանն է:
Կան նաեւ վայրի վարդենիներ,
որ մասի կը կոչուին: Ասոնց վրայ
բուն վարդենիի ոստեր կը պատրու-
սեն, ընտիր վարդ ունենալու հա-
մար:

Վարդենիին ծաղիկները ունին
5 փերթ, 5 թերթ և շատ մը առ-
աէչներ: Այսպէս ծաղիկ ունին նաև
պարտէզներու պաղատու ծառերը. —
Խնձորենին, տանձենին, կեռասե-
նին, սալորենին, ելակենին, դեղ-
ձին, եւայլն:




128. Վարդազգի
(Ծլակենիի ծաղիկ եւ պտուղ)

ՊԱՐԿՃԱՒՐՈՆԵՐ

Այս ազգին տիպարն է ոլոռնը:

Ուշադրութիւն ըրա՞ծ էք լուբիայի կամ ոլոռնի
ֆաղիկներուն: Կարծես թիժեռնիկներ են. այնքա՞ն կը
նմանին անոնց: Ասոր համար ալ այս կարգի ծաղիկ-
ները թիբեռնաձեւ կը կոչուին:

Համբենք ոլոռնի (պեղիլիա) ծաղիկի մը փերթերը.
Էինդ հատ են, ճիշդ վարդազգիներու ծաղիկներուն
պէս: Պասկն ալ կազմուած է 5 թերթերէ. միայն թէ
բոլորը նոյն մեծութիւնը չունին. ամէնէն մեծը ետին
կը գտնուի և դրօշակի ձեւով բացուած է: Քովալտի բու-



129. Թիբեռնաձեւ (ոլոռն)

1. Ծաղիկ եւ սերեւ.
2. Թերթերը,
3. Ծաղիկի հատուած,
4. Պտուղ (փենոկ)

սած հնջերկու տերեւներ, իսկ վարի կողմը կան ու-
րիշ երկու տերեւներ, որոնք իրարու կպած են և նա-
ւակի ձեւով խորշ մը ձեւացուցած: Այս խորշին մէջ
կը գտնուին առէչները և իգան:

Զուարանը մեծնալով կը վերածուի երկայն պար-

Կի մը, լեցուած հատիկներով։ Սյս պարկին՝ վիճովի
կամ պարկուն կ'ըսեն։ Ասկէ՝ իրենց միւս անունը։ —
պարկնաւոր։

Այս խումբին կը պատկանին մեր գործածած ընդեւ-
ղէններուն մեծ մասը։ — լուրիս, բակլա, սիսեռ, ոսպ,
ինչպէս նաև առույշ, զգայնուկ, լեղակենի և աքասիա։

Առույշը մարգագետիններու մէջ կը բուսնի և ա-
նասուններուն իրը կեր կը ծառայէ։

Զգայնուկը տաք երկիրներու մէջ կը բուսնի։ Երբ
ձեռք դպցնենք, անոր տերեւները կարծես կը զգան և
իրարու կը մօտենան։ Ասկէ ալ իր անունը։

Լեղակենիի մասին արգէն խօսած ենք։ Անոր տե-
րեւներէն կ'արտադրուի ներկ մը, լեղակը։ Տաք եր-
կիրներու մէջ կ'աճի։

Աքասիայէն կ'արտագրեն խէժ մը, որ շատ գործա-
ծական է արհեստներու մէջ։

Խ Ա Զ Ա Զ Ե Ւ Ն Ե Ր


ՇԱՀՊՐԱԿԻ. — Բաւական բարձրահասակ տունկ մըն-
է, սովորոյն կամ գորշ դեղին ծաղիկներով։ Սիրուն և
անուշահոր ծաղիկ մըն է։ պարտէզներու մէջ շատ կը
մշակուի։

Ծաղիկին նայեցէք։ Ունի 4 փերթեր, ինչպէս նաև
4 թերթեր, որոնք խաչի ձեւ ունին։ Սյս պատճառաւ,
ալ շահպրակը և անոր ընտանիքին պատկանող բոյ-
սերը խաչաձեւ կը կոչուին։

Առէնները վեց հատ են, չորսը մեծ և երկուքը
փոքր։ Պառուղը վիճովի մըն է, ուր մանր հունտերը ա-
նոր ներսի կողերուն կպած են։

Խաչաձեւներու ընտանիքին կը պատկանին կա-
զամբը, բողկը, շողգամը, կանճրակը (ֆոլզա), կոտեմը
(քերէ օրու), մանանելսը։

Կաղամբի զանազան տեսակներ կան։ մէկ մասին
տերեւները կ'ուտուին, մէկ մասին ծաղիկները, և ո-
մանց ալ կոճղարմատը, որ գետնին երեսը կը գտնուի
և մսոտ կ'ըլլայ։



130. Խաչաձեւներ (շահպրակ)
Ծաղիկ եւ տերեւն, ծաղիկի հատուած, տունկներ եւ իգայ,
փենով եւ պսակ


Մանանեխի սերմերը կը ծեծեն և քացախով ե-
փելէ յետոյ իրեւ համեմ կը գործածեն կերակուրնե-
րու մէջ։ Մանանեխը (մուրար) ախորժակ կը զրգուէ։
կը գործածուի նաև բժշկութեան մէջ, իրեւ դեղ։

Հ Ո Վ Ա Ն Ո Ց Ա Ւ Ո Ր Ն Ե Ր

ՍՏԵՊՐԻՆ. — Բոլորիդ ծանօթ բանջարեղէն մըն է։
Ճերմակ և մանր տերեւններուն նայեցէք։ Այնպէս
մը խմբուած են քով քովի, որ կարծես հովանոց մը
կազմած են։ Սյս պատճառաւ, ստեպրինը և ուրիշ
կարգ մը բոյսեր հովանոցաւոր կը կոչուին։

Ծաղիկները ունին հինգ փերթ և հինգ թերթ, երա-
կու առէ և իգայ մը:

Ստեղղինի արմատները կը գործածուին իբրև կե-
րակուր և համեմէկան լայրի և մշակուած տեսակներ:



131 Հովանցաւորներ (սեպղին)
Տունկ, արմատ, ծաղիկ,
հատուած եւ պտուղ

մանի, և յաճախ կը չփոթուի անոր հետ: Ազատքե-
ղին տերեւները իբրև համեմ կը գործածուին, մինչ-
դեռ մոլեխինդին տերեւները թունաւոր են:

ՄԻԱԹԵՐԹ ԵՐԿՐԼԹԱԿՆԵՐ

Այս կարգի ծաղիկներուն փերթերը անջատ չեն ի-
րարմէ, այլ իրարու միացած են: Այնպէս որ առանձին
չեն թափիր, այլ ամբողջ պսակը միասին:

Գլխաւոր ազգերն են: — մորմազգիներ և բաղա-
դրեաներ:

ՄՈՐՄԱԶԳԻՆԵՐ. — Այս ազգին տիպարն է գետ-
ախնձորը, որ երկամեայ տունկ մըն է, ուռած ար-
մատներով:

Այս ընտանիքին կը պատկանին լոլիկը, սմբուկը,
ծխախոտը, եւն.:

Գալով մորմին, պելատօն կոչուած թունաւոր տունկն
է: Շնխաղող ալ կը կոչուի:

ԲԱՂԱԴՐԵԱԼՆԵՐ. — Եթէ քննէք մարգարտածա-
ղիկ մը, պիսի տեսնէք թէ կազմուած է բազմաթիւ
փոքր եւ զեղին ծա-
ղիկներէ: Ասոր հա-
մար, այս տեսակ ծա-
ղիկները բաղադրեալ
կը կոչուին:

Բաղադրեալ է նաև
երիցուկը (փափարիա)
որ շատ կը բուսնի խո-
տաւէտ տեղերու մէջ:
Ծաղիկներուն մէջտեղը
կայ կլոր մաս մը որ
սիրս կը կոչուի: Ապրիմ
—մեռնիմ ալ կ'ըսեն
այս ծաղիկին:

Ց Բաղադրեալներու ըն-
տանիքէն են նաև արե-
ւածաղիկը, որ միշտ ա-
րեւին կողմը կը դառն.
նայ, կանկար և ան-
քառամբ:



132. Մարգարտածաղիկ

ԱՆԹԵՐԹ ԵՐԿՐԼԹԱԿՆԵՐ

Այս կարգի տունկերուն ծաղիկները փայլուն չեն,
որովհետեւ թերթեր չունին, Նոյն իսկ կարելի է կար-
ծել թէ ծաղիկ չունին. բայց մոռնալու չէ թէ ծաղի-
կին բուն մասերն են առէները և իգան:

ՀԱՍԿԱԿԵՐՊՐԵԲ. — Ընկուղենին բոլորիդ ծանօթ
ծառ մըն է : Տերեւները փետուրի ձեւ ունին և միշտ
կազմուած են անզոյգ թիւով մանր տերեւներէ : Կը
յիշէք որ այս տեսակ տերեւներուն բաղադրեալ տերեւ
կ'ըսէինք :



133. Կալնիի նիւղ

Ընկուղենին ծաղիկը մասնայատուկ ձեւ մը ունի,
և կատուի պոչին կամ աւելի ճիշդ հասկի կը նմանի :
Ծատ մը ծաղիկներ են որ այսպէս խիտ խիտ չարուած
դերէ ն :

Ընկուղենին ծաղիկներուն մէկ մասը որձ է, մէկ
մասն ալ էք :

Մաղիկի այս մասնաւոր ձեւին համար, Ընկուղեն

նին, ուորին, կաղնին, կազամախին, խոզկաղնին եւն.
հասկակերպ կը կոչուին :

Ուորին ջրոտ տեղեր կ'աճի : Ասոր համար աւիշը
շատ ջուր կը պարունակէ, և աւելորդ մասը տերեւ-
ներու ծայրերէն վար կը կաթկթի : Այս պատճառաւ
ուորին շալկան ծառա կ'անուանեն :

Ընկուղենին շատ օգտակար ծառ մըն է, թէ՛ իր
պառողին համար որմէ իւղ ալ կը հանեն, և թէ փայ-
տին համար որ այնքան յարգի է կահագործութեան
մէջ : Տերեւներէն, ինչպէս նաեւ պատուղին կանաչ փե-
ճոկներէն ընտիր ներկ կը պատրաստեն :

Ուորին բարակ ճիւղերէն կողով կը հիւսեն . կա-
կուղ փայտէն ալ զանազան առարկաներ կը շինեն :

Կազամախին մէկ տեսակն է բարտին, որուն փայ-
տը թեթեւ և կակուղ է : Բարտիի բուները իրը դե-
րան կը գործածուին :

Խոզկաղնին շատ օգտակար ծառ մըն է : Ասոնք կը
կրեն պիծակներու խայթուցքէն առաջ եկած զիսոր-
ներ, որ կը գործածուին կաշի խազախսորդելու և ներկ
ու զեղ պատրաստելու մէջ :

Յիշենք նաեւ դափնին, սոսախը, ոզորենին, հանա-
րին, նողարին, շագանակենին և բրնձուկը :

Դափնին թուփ կամ կարձ ծառ մըն է, ուղաձիգ
ճիւղերով : Ունի մշտագալար երկայն տերեւներ և գեղ-
նազոյն ձերմակ ծաղիկներ :

Արեւելք եւ Միջերկրականի եղերքը կը բուսնի :
Յոյներու և Հոռմէացիներու օրով, անոր մշտագալար
ճիւղերովը կը պատուէին յաղթականները :

Տօսախը ունի կարծր գեղին փայտ մը որ շատ կը
գործածուի ճախարակի, փայտէ քանզակներու և ու-
րինգներու շինութեան մէջ :

Ոզորենին բարձր ծառ մըն է, ճերմակ կեղեւով եւ

գորշ կարմիր ճիւղերով (ոզոր): Ընտիր փայտէն կը չի-
նեն կարասիներ, բարակ ու առածզական ճիւղերէն
ալ՝ աթոռներ:

Հանարին և նոդարին կը հայժայթեն վառելու և
ատաղձագործութեան ընտիր փայտ մը:

Նազանակենին արտաքին տեսքով կը նմանի հա-
նարին: Ընտիր փայտը շատ դործածական է տակա-
ռաւչինութեան մէջ: Պտուղն ալ՝ շազանակ, յարգի է:
Նշանաւոր է Պրուսայի շազանակը:

Թրբնջուկը մօտ մէթր բարձրութեամբ ծառ մըն
է: Կան նաեւ փոքր տհասակները, որոնց թթուաշ տե-
րեւերը կ'ուտուին:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Բոյսերը բաժնուած են երկու զիխա-
ւոր մասերու.— ծաղիկ ունեցողներ եւ ծաղիկ չունե-
ցողներ:

Ծաղիկը ունեցողները իրենց լկարգին բաժնուած են
Երկրակներու եւ միաբրակներու:

Երկրակներն ալ երեք մաս են.— բազմաբեր, մի-
աբեր, անբեր:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ի՞նչ ըսել են ծածկասերմ եւ մերկասերմ: Օրի-
նակներով բացատրեցէք:

2. Առէք լուրիայի եւ ցորենի երկու հատիկներ եւ
ճշղեցէք երկրթակը եւ միաբրթակը:


3. Լուրիայի, գետնախնձորի եւ ընկուզենիի ծա-
ղիկները բաղդատեցէք եւ ճշղեցէք բազմաթերթը, մի-
աթերթը եւ անթերթը:

ԴԱՍ 25

ՄԻԱԲԼԹԱԿՆԵՐ

Այս կարգի բոլոր տունկերուն աերեւները զուգա-
հեռական ջիղեր ունին: Յիշենք գլխաւոր ընտանիք-
ները:

ՃՈՒՇԱՆ.— Շուշանին զանգակի ձեւով ծաղիկը
կազմուած է վեց
գունաւոր մասե-
րէ, երեքը գուր-
սի կողմը, երեքն
ալ ներսը: Այս
մասերը փերթի և
թերթի գեր կը
կատարեն: Առէ-
ները վեց հատ
են, իսկ կնիքը
մէկ, և չափէն ա-
ւելի երկար:



134. Շուշան

Եթէ շուշան մը (ա՝ ծաղիկը, բ՝ սոխաձելու արմաքը)
հանէք հողէն, ար-

մատին վրայ պիտի տեսնէք սոխի ձեւով ուռեցք մը:
Այսպէս ծաղիկ եւ արմատ ունին նաեւ կակաչը,
յակինթը, սոխը, սիսեռը և պրասը:

ԽՈՏԱԶԳԻՆԵՐ.— Տիպարն է ցորենը, որուն ծա-
ղիկները մանր են, անգոյն, և հասկի ձեւով շարուած:
Ցօղունները սնամէջ են, բացի կապերու մօտ եղող
մասերէն:

Ցորենի դասին կը պատկանին եղիպտացորենը,
բրինձը, գարին, հաճարը, վարսակը, շաքարեղէգը, ևն. և

ԱՐՄԱՆԻԵՒԻՆԵՐ. — Արմաւենին ունի ուղիղ և եր-
կար բուն մը, որուն
գագաթը կը գտնուի
փետրաւոր կամ հով-
հարի ձեւով մեծ,
բաղադրեալ տերեւ-
ներէ կազմուած պը-
սակ մը :

Այս ծառին բարձ-
րութիւնը երբեմն
մինչեւ 12 մէթրի
կը հասնի, մօտ կէս
մէթր հաստու-
թեամբ : Կ'աճի տաք
երկիրներու մէջ՝
Պառողը՝ արմաւ
կ'ուտեն, իսկ պառու-
ղին կորիզը փոշի-
ացնելով կը կերցնեն
ուղտերու և ձիերու :


135. Արմաւենի եւ իր պտուղը

Արմաւենիներու դասին կը պատկանի նաև հընդ-
ընկոյզը :

ՄԵՐԿԱՍԵՐՄՆԵՐ

ՇՈՅԻ. — Շոյիին տերեւները երկայն են եւ նեղ,
կարծես ասեղի ձեւով : Երկերկու զետեղուած են ցո-
ղունին վրայ : Գիտէք որ շոյին մշտադալար է, անոր
տերեւները ձմեռն ալ չեն թափիր :


Գարնան, շոյիին ծաղիկները կը բուսնին և կոնի
մը ձեւը կ'առնեն : Ասոր համար շոյիի նմանող ծառե-
րը կոնաբեր կը կոչուին : Ասոնց ձուիկները փոխանակ
ձուարանի մը մէջ ամփոփուելու, տեսակ մը խորշերու



մէջ հաւաքուած են : Երբ ժամանակը գայ, այս լոր-
շերը կը կարծրանան և
կոնի ձեւով պտուղի կը
վերածուին : Կան արու-
և էգ կոներ :

Կոնաբերներու ըն-
տանիքին կը պատկա-
նին նոճին, եղեւինը եւ
մայրին :

Կոնաբերները մեծ
օգտակարութիւն ունին .
մէկ մասին բուներէն
ունափին կ'արտազրեն,
մէկ մասն ալ կը գոր-
ծածեն իրշեւ ատաղձ և
և վառելիք :



136. Կոնաբերներ (շոյի)

ԾԱՂԻԿ ԶՈՒՆԵՑՈՂՆԵՐ

Ծաղիկ չունեցող բոյսերուն զաղտանեն ալ կ'ըսեն :
Այս կարգի բոյսերէն
ոմանք արմատ, ցու-
ղուն և տերեւ ու-
նին, ինչպէս է պտերը
(Փուծեր). մէկ մասը
միայն ցողուն և տե-
րեւ ունի, օրինակ
մամուռը . իսկ ո-
մանք, ինչպէս սուն-
կը, չունին որոշ մա-



137. Սունկեր

Աեր :
Այս բոյսերը կ'արտազրեն տեսակ մը փոշի, սիօ-

որ եթէ խոնաւ տեղեր իյնայ, կրնայ բուսնիլ և նոր
տունկի մը ծնունդ տալ:

Սունկի տեսակներ կան որ կ'ուտուին, բայց կան
նաեւ թունաւոր տեսակներ, որ մահ կը պատճառեն
յաճախ: Առ հասարակ հովանոցի ձեւ կ'ունենան: Շատ
կը բուսնին ամառը և աշնան, մասնաւորաբար անձ-



138. Մամուռ



139. Պեր (Ֆուժեր)

Ծաղկ չունեցողներու դասին կը պատկանի նաեւ
լոռը, որ քարերու, ժայռերու, ծառի կեղեւնեցուն,
հողին վրայ, ինչպէս նաեւ ծովուն մէջ կը բուսնի:
Լոռին մէկ տեսակը կայ որ կը գործածուի բժշկու-
թեան մէջ, Զուրին մէջ բուսնող լոռերը հիւանդու-
թեանց մանրէներ կը տարածեն,

Մամուռ շատ կայ բնութեան մէջ: Խոնաւ, շուք և
ճահճային տեղեր, աղբիւրներու քովեր, պատերու,
վրայ կը բուսնի:

Այս համեստ բոյսը մեծ գեր կը կատարէ բնու-
թեան մէջ: Այսպէս, շատ կարեւոր է բուսահողի կազ-
մութեան մէջ: Դարձեալ, անձրեւը կը ծծէ և մասամբ
կ'արգիլէ ողողումը, ինչպէս նաեւ կը մաքրէ աղբիւր-
ներու ջուրը:

Մամուռի շատ տեսակներ կան: Պատկերին մէջ
ձեր տեսածը կը կոչուի ցանցմամուռ կամ կախարդ-
ներու մամուռ: Երկայն ցօղուններուն ուռած մասը
սերմեր կը պարունակէ:

Հին ատենները կախարդներու կողմէ կը գործած-
ուէր բժշկութեան մէջ: Ասկէ՝ իր երկրորդ անունը:

Մամուռի տեսակ մը կայ որ լերգուկ կը կոչուի:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Միաբլրակները զիխաւորաբար բաժ-
նուած են երեք ազգի, — շուշանազգի, խոտազգի եւ ար-
մաւենիներ:

Մերկասերմները կը բաղկանան կոնաբերներին (Եղե-
ւին, Ենի):

Մաղիկ չունեցողներն են պտերը, մամուռը, լոռը եւ
սունկը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Յորենը ծածկասե՞րմ թէ մերկասերմ է: Երկ-
բլթա՞կ թէ միաբլթակ:

2. Եղեւինը ինչո՞ւ մերկասերմ եւ կոնաբեր կը կոչ-
ուի:


3. Ծաղիկ չունեցողները ինչո՞ւ գաղտասեռ կը կոչ-
ուին: Ծաղիկին պաշտօնը ի՞նչ է բոյսի մը մէջ:

Դ.Ա.Ս 26

ՏԱՐՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Թ Թ Ո Ւ Ա Ծ Ի Ն

Անցեալ աարի սորվեցանք թէ օդը կը բաղկանայ երկու կազերէ .— թթուածին և բորակածին : Ասոնց մէ զատ , օդին մէջ կայ բնածխային կազ , ինչպէս նաև ջրաշողի , որուն քանակութիւնը եղանակին համաձայն կը փոխուի :



140. Արեւին դրուած կանչ սունկերը թթուածին կ'արտադրեն

Զե՞նք կրնար արդեօք թթուածինը զատել : Պարզ փորձ


մը ցոյց պիտի տայ որ կրնանք :

Առուի մը եղերքէն քիչ մը կանաչ խոտ փրցնենք և աման մը ջուրի մէջ գնելով արեւին թողունք : Յա ջորդ օրը ցնցենք ամանը : Պիտի տեսնենք որ կանաչ

խոտերէն կազի պղպջակներ դուրս կ'ելլեն : Այս կազը թթուածին է :

Բայց որպէս զի աւելի մեծ քանակութեամբ թթուածին ունենանք , նախապէս պէտք է խոտերուն վրայ շրջել ձագար մը և անոր վրան ալ անցընել մէկ ծայրը դոց ապակեայ խողովակ մը : Մէկ օրուան մէջ այնքան թթուածին առաջ կուգայ , որ ամբողջովին կը լեցնէ խողովակը :

Խողովակը վերցնենք ձագարին վրայէն , մատը զընելով բերնին վրայ , և յետոյ վեր դարձնենք : Հուցկի մընալ վառենք , և մարելէ անմիջապէս յետոյ խողովակին բերնին մօտեցնենք : (Պայման է , սակայն , որ լուցկիին ծայրը չկորանցնէ իր կարմրութիւնը , այսինքն այնքան չուշացնենք որ սեւնայ) : Մարած լուցկին բոնկեցաւ :



141. Թթուածինը կը բոնկեցնէ լուցկին

Մեր հաւաքած

թթուածիննէ որ այս զարմանալի երեւոյթը առաջ բերաւ , և լուցկիի կարմրը գլուխը բռնկեցուց :

Ճարտարարուեստի մէջ , այս ձեւով չեն զատեր թթուածինը , որովհետեւ սուզի գին կ'ըլլայ , այլ ջուրէն կամ օդէն կը ստանան : Ասոր համար , պողպատէ ամուր ամաններու մէջ սաստիկ կը ճնշեն ջուրը կամ օդը :

Թթուածինին լատկութիւնները .— Վառուած ածուխի կտոր մը , որուն ծայրը գեռ կարմիր է , թթուածինով

լեցուն ամանի մը մէջ դնենք։ Ածուխը անմիջապէս պիտի այրի և կապոյտ բոց մը պիտի արձակէ։ Նոյն ձեւով պիտի այրի նաև ծծումբի կտոր մը, և կապոյտ բոց մը պիտի տայ։

Դարձեալ պողպատէ զպանակի մը ծայրը աբեթ կապենք, և աբեթը բռնկցնելէ յետոյ երկարենք թթուածինով լեցուն ամանի մը մէջ։ Զսպանակը իր կարգին կը բռնկի և ամէն կողմ փայլուն լոյսեր կ'արձակէ։ Միեւնոյն ատեն բոցին մէջ առաջ կուգան հրաշէկ գնդիկներ որոնք ամանին յատակը կ'երթան։

Ուրեմն թթուածինը այրող, բռնկցնող յատկութիւն ունի։ Ասոր համար է որ վառարանը չի վառիր, եթէ գոնակը կամ բանալին գոցենք։ Դարձեալ նոյն պատճառաւ է որ հովհարով օդ կուտանք կրակարանին։ Օգին թթուածինը ածուխին կ'երթայ եւ կը նպաստէ անոր արագ վառուելուն։

Թթուածինը, իր այս այրող յատկութեան պատճառաւ, պիտի փացնէր հանդիպած առարկան, երես առանձին ըլլար։ Մեր թոքերը և մարմինը պիտի այրէին, եթէ օդը միայն թթուածինէ բաղկացած ըլլար։ Բարեբախտաբար այդպէս չէ, և օդին մէջ կայ ուրիշ կազ մը, բորակածինը, որ կը մեղմէ թթուածինին ուժը։ Գիտէք արդէն որ օդին մեծ մասը բորակածին է։ այսինքն 4 մասը բորակածին է եւ միայն մէկ մասը թթուածին։

Թթուածինը օդէն քիչ մը աւելի ծանր է։ Ասոր համար է որ, երբ վերի փորձին մէջ խողովակին բերքանը վեր դարձուցինք, թթուածինը սիկարի ծուխիչ նման օդին մէջ չբարձրացաւ։

Թթուածինը անգոյն և առանց հոտի կազ մըն է։ Զուրին մէջ շատ քիչ կը լուծուի։ Բայց այսքանը բաւական է ձուկերու շնչառութեան համար։

Զ Ր Ա Ծ Ի Ն


Հսկնք թէ օդին և ջուրին մէջ ալ թթուածին կայ։ Կարելի չէ արդեօք ասոնցմէ ալ թթուածին զատել, ինչպէս զատեցինք կանաչ խոտէն։ Պիտի տեսնենք թէ կարելի է։ Քննենք ջուրի պարագան։

Ասոր համար պէտք ունինք ելեկտրական բարդի մը, որու մասին յետոյ պիտի խօսիմ ձեզի Յթէ բարդ չունիք, կրնաք շինել։ Սոէք շատ մը պղինձի և զինկի կլոր կտորներ, ինչպէս նաև նոյն ձեւով ասուի կտորներ։ Յետոյ՝ մէկ պղինձ, մէկ զինկ ըլլալու պայմանաւ, իրարու վրայ շարեցէք մետաղի կտորները և ամէն երկու կտորին (պղինձ և զինկ) մէջտեղը գրէք ասուի բոլորակ մը, զայն թրջելէ յետոյ բարկ քացախով։

Յետոյ բարդին երկու ծայրերէն արոյրէ երկու թերեր երկարեցէք մինչեւ ջուրով լեցուն աման մը։

Շատ շանցած, իւրաքանչիւր թելվօծայրը պղպջակներ պիտի երեւին։ Հաւաքենք այս պղպջակները, իւրաքանչիւր թելի ծայրին վրայ մոռզովակ մը գարձնելով։

Ասեն մը յետոյ, խողովակները պիտի լեցուին կազով, բայց ո՞չ միեւնոյն տեսակ կազով։ Խողովակներէն մէկուն մէջ ֆիշ կազէկայ, իսկ միւսին մէջ շատ։ Ուսացինին բերնին մօտեցնենք նոր մարած լուցկի մը, որուն ծայրը տակաւին կարմիր է։ Լուցկին պիտի բռնկի։ Ուրեմն այս կազը մեր գիտցած թթուածինն է։



142. Զրածինը
» Երկրորդ խողովակին վառուած կը մարէ լուց զուցկի մը մօտեցնենք։ Մէջի կազը կը կին, ինք կ'այրի զուցկի մը

բռնկի կապոյտ բոց մը արձակելով. միեւնոյն ատեն. ձայն մը կը լուրի: Եթէ մարած լուցկի մը մօտեց- նենք, լուցկին չպիտի՝ բռնկի:

Ուրեմն երկրորդ խողովակին պարունակած կազմ թթուածին չէ, այլ բոլորովին տարբեր կազ մը: Այս- կազին ջրածին կ'ըսեն:

Զրածինը թթուածինին պէս այրող յատկութիւն չունի. ընդհակառակն կը մարէ վառուած մարմին մը: Բայց ատոր փոխարէն ինքը կը բոնկի: Եթէ վերի փոր- ձին մէջ՝ պղտիկ խողովակին փոխարէն մեծ սրուակ մը ջրածինով լեցնէինք, լուցկին մօտեցուցած ատեն վտանգաւոր պայթիւն մը առաջ պիտի գար:

Թթուածինը, ընդհակառակն, չայրիր, այլ կ'այրէ: Ուրիշ տարբերութիւն մըն ալ. — Թթուածինը օդէն ծանր է, իսկ ջրածինը օդէն տասնըշորս անգամ թեթև: Այս յատկութենէն օգտուելով, ասկէ առաջ ջրածինով կը լեցնէին օդապարիկները: Բայց հիմա լուսաւորու- թեան կազ կը գործածեն ատոր համար, երկու պատ- ճառով. — Նախ ջրածինը սուղ է, յետոյ դիւրավառ է: Քանի՛ քանի օդապարիկներ փացած են, ջրածինի բռնկումին հետեւանքով:

Զրածինը բոլոր կազերէն թեթեւ է:

Զրածին և բնածուխ կան բոլոր այրելի մարմիննե- րու մէջ. — մոմ, քարիւղ, ածուխ, փայտ եւայլն: Այ- րած ատեն, ջրածինը կ'արտադրէ բոց մը որ թէեւ շատ տժոյն է, բայց շատ ալ տաք է:

Հրաշէկ երկաթով կամ ածուխով ալ կարելի է ջը- րածին արտադրել ջուրէն: Ջուրով լեցուն զանգապա- կի մը գլխիվայր բռնենք դարձեալ ջուրով լեցուն ա- մանի մը վրայ և ունելիով մէջը ածուխի հրաշէկ կը- տորներ մարենք: Կազի պղպջակներ պիտի բարձրանան և զանգապակին վերին կողմը, ջուրին վրայ պիտի հաւաքուին:

Փորձով կարելի է հաստատել որ այս պղպջակները մեծ մասով ջրածին են:

Դարձեալ ջրածին կ'արտադրուի, երբ ֆիչ մը ջուր սրսկէք հնոցի մը վրայ: Առաջ եկած ջրածինը իր կարգին կը սկսի այրիլ և հնոցը աւելի զօրաւոր կը դառնայ:

Դիտած էք որ երկաթագործները երբեմն ջուր կը սրսկն օճախին վրայ:

Ծաւալի տեսակէտով, ջուրին 2 մասը ջրածին է, 1 մասը՝ թթուածին:

Ծանրութեան տեսակէտով, ջուրը կը պաշտոնակէ 1 կրամ ջրածին, 8 կրամ թթուածին:

ԱՄՓՈՒԽՄ. — Թրուածինը կազ մըն է որ կը գտնուի օդին եւ ջուրին մէջ: Անգոյն եւ անհոտ է: Քիչ բանակու- թեամբ կը լուծուի ջուրին մէջ:

Թրուածինի միացումը ուրիշ մարմնի մը նետ՝ կը կոչ- ուի այրում:

Զրածինը կազ մըն է որ կը գտնուի նաև ջուրին մէջ: Անգոյն եւ անհոտ է: Բոլոր կազերէն ամենեն թերեւն է: Թրուածինի նման չայրիր, այլ ինքը կ'այրի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Թուեցէք թթուածինի եւ ջրածինի տարբերու- թիւնները:

2. Եթէ օդը եւ ջուրը թթուածին չպարունակէին, ի՞նչ կ'ըլլար:

3. Ի՞նչ լսել է այրում:

4. Բացատրեցէք թէ մոմը ի՞նչպէս կը վառի, եւ բոցը ինչէ կազմուած է:

5. Թթուածինի փորձին ժամանակ, խողովակը վեր կը դարձնենք, իսկ ջրածինի պարագային՝ վար: Ի՞նչո՞ւ:

6. Թթուածինը քանի՛ անգամ աւելի ծանր է հա- ւասար ծաւալով ջրածինէն:

ԴԱՍ 27

ՊԱՐՁԵՒԻ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Զուրը ի՞նչ նիւթերէ կազմուած է։ Ահա հարցում մը, որ շատ մը պատասխաններ ունի, քանի որ շատ տեսակ ջուրեր կան։ Ծովու ջուրը, օրինակ, մեծ քանակութեամբ աղ կը պարունակէ. կարգ մը աղբիւրներու ջուրերն ալ կիր, ծծումբ և ուրիշ հանքային նիւթեր կը պարունակեն։

Բայց մեր հարցումը զուտ, բորեալ ջուրի մասին է։ Եթէ այս տեսակ ջուրի մը մէջ կատարէինք վերի փորձը, դարձեալ երկու կազ առաջ պիտի գար. — թըթուածին և ջրածին։

Ուրեմն թորեալ ջուրն ալ մէկ նիւթէ կազմուած է, այլ եւկու նիւրէ։ Այս տեսակ մարմիններուն՝ բաղադրեալ մարմին կ'ըսեն։ Գիտէք որ օղը թթուածինէ և բորակածինէ կազմուած է։ Ուրեմն օղն ալ բաղադրեալ մարմին է։

Այսպէս չէ սնդիկը, որ ջուրի նման հեղուկ վիճակ ունի և թէ ելեկտրական բարդի մը երկու թելերը սընդիկի մէջ իջեցնէք, չէք կրնար կազ արտադրել, ինչպէս արտադրեցիք ջուրէն։ Պատճառը այն է որ, սնդիկը բաղադրեալ մարմին չէ, այլ պարզ, այսինքն միայն մեկ նիւրէ կազմուած է։

Մետաղներուն մեծ մասը պարզ մարմին է։

Բաղադրեալ մարմինները կրնան տարբաղադրուիլ, պարզ նիւթերու վերածուիլ։ Այսպէս, ջուրը տարբաղադրուելով առաջ բերաւ երկու նիւթեր, թթուածին և ջրածին, որոնք պարզ մարմիններ են։

Հակառակն ալ կրնայ տեղի ունենալ այսինքն թըթ-

ուածինը և ջրածինը իրարու միացնելով կարելի է ջուր պատրաստել։

Ապակեայ ամանի մը մէջ ջուր և զինկի մանր կաորներ գրէք։ Յետոյ վրան քիչ մը ծծմբային բրու (ասիս սիւլֆիւրիֆ) լեցուցէք։ Նորէն ջրածին առաջ պիտի զայ և պիտի այրի, եթէ վառուած լուցկի մը մօտեցնէք անոր։

143. Լուցկին կը բռնկցնե ջրածինը

Եթէ այս միւ ջոցին պիտի բռնէք բոցին վրայ, պնակին երեսը պիտի ծածկուի ջուրի մանր կաթիլներով։


Ջրածինն էր որ այրեցաւ, այսինքն միաժաւ օդին մէջ գտնուող բրուածինին, և ջուր առաջ բերաւ։

Կարելի է աւելի դիւրին փորձ մը կատարել, քանի որ ջրածին կայ զրեթէ բռնոր մարմիններու մէջ։

Ալքոլի լամբ մը վառնք և վրան պաղ պնակ մը բռնենք։ Պնակին երեսին վրայ նորէն ջուրի մանր կաթիլներ կը կազմուին։ Չուր կ'արտադրէ Ալքոլի մէջ գտնուող ջրածինն էր որ միացաւ օղի թթուածինին և ջուր առաջ բերաւ։


144.

Ջրածինը վառուելով կաթիլներ կը կազմուին։ Չուր կ'արտադրէ Ալքոլի մէջ գտնուող ջրածինն էր որ միացաւ օղի թթուածինին և ջուր առաջ բերաւ։



144. Ջրածինը վառուելով կաթիլներ կը կազմուին։ Չուր կ'արտադրէ Ալքոլի մէջ գտնուող ջրածինն էր որ միացաւ օղի թթուածինին և ջուր առաջ բերաւ։

Այս տեսակ միացումներուն՝ բաղակցութիւն կ'ը-
ան : Բաղակցութիւնը պէտք չէ շփոթել խառնուրդին
հետ : Բաղակցութենէն առաջ եկած մարմինը չի նմա-
նիր այն նիւթերուն, որոնցմէ կազմուեցաւ ինք : Խառ-
նուրդին մէջ, ընդհակառակն, ամէն նիւթ կը պահէ իր
նախկին յատկութիւնը : Երկու
օրինակ յիշենք, որպէս զի
աւելի լաւ հասկեաք բա-
զակցութեան և խառնուրդին
տարբերութիւնը :



145. Ալիոլին ջրածինը
ջուրի կը վերածուի
յատկութիւնն ունի, քանի որ անոր նման ացրումի կը
նպաստէ : Տարբերութիւնը միայն քանակին մէջ է .—
բրուածինը շատ կ'այրէ, իսկ օդը՝ ֆի:

Ուրիշ օրինակ մըն ալ տանք: Ծծումբի և երկաթի
փոշիներ իրարու խառնենք: Խառնուրդ մը կատարած
եղանք, և ո՛չ թէ բաղակցութիւն: Մագնիսով մը կը-
նանք իրարմէ զատել խառնուրդին փոշիները: Երկաթի
փոշին մագնիսին վրայ կը հաւաքուի, իսկ ծծումբի-
նը՝ ոչ:

Հիմա ալ կրակի վրայ տաքցնենք խառնուրդը: Յա-
ռաջ կուգայ սեւ փոշի մը, որ բոլորովին նոր մարմին
մըն է: Եթէ մագնիս մը մօտեցնենք այս մարմին,
այլիս առաջուան նման երկաթի փոշին չի զատուիր:

Այս միացումը խառնուրդ չէ, այլ բաղակցութիւն :

ԲՆԱԾԽԱՅԻՆ ԿԱԶ

Դուք արդէն բաւական բան գիտէք բնածխային
կազի կամ բրուի մասին: Այս կազը առաջ կուգայ, ա-
մէն անգամ որ ածուխը այրի, այսինքն միանալ բըր-
ուածինին:

Սակայն ածուխի այրումը կ'արտադրէ երկու տե-
սակ կազեր, զոր պէտք է զանազանել իրարմէ: Եթէ
այրումը արագ տեղի ունենայ, այսինքն շատ թթուա-
ծին սպառի, առաջ եկած կազը բնածխային բըր (կազ
հարցինիք) կը կոչուի: Իսկ եթէ այրումը դանդաղ է,
այսինքն քիչ քանակութեամբ թթուածինի մէջ տեղի
կ'ունենայ, այն տաեն կ'արտադրուի ուրիշ կազ մը, որ
բնածխային բըրուտ (օսիս որ հարցոն) կը կոչուի:

Օրինակներով խօսինք, որպէս զի աւելի լաւ հաս-
կընաք: Երբ վառարանը լաւ կը վառի, այսինքն առան
օդ եւ հետեւաբար բրուածին կ'ընդունի, աւելի շատ ըը-
նածխային թթու կ'արտադրուի: Բայց եթէ ո ևւ է
պատճառով լաւ չի վառիր, այսինքն քիչ բրուածին կ'ըն-
դունի, աւելի շատ բնածխային թթուուտ առաջ կուգայ:

Փայտածուխ վառուած տաենն ալ միեւնոյն բանը
տեղի կ'ունենայ: Դիտած էք. ածուխէն կապոյտ բոց
մէ կ'արձակուի: Այս բոցը բնածխային թթուուտն է:

Բնածուխէն առաջ եկած այս երկու կազերուն միջև
հիմնական տարբերութիւն մը կայ: — բրուն չայրիր,
այլ ընդհակառակն կը մարէ, եթէ վառուած մարմին
մը իրեն մօտեցնենք: Մինչդեռ բնածխային թթուուտը
կ'այրի, և կապոյտ բոց մը կ'արձակէ:

Երկու կազերն ալ թունաւոր են, բայց միեւնոյն
կերպով չեն ազգեր: Մարդ չի կրնար չնչել և ընչանենք
կ'ըլլայ տեղ մը, ուր մեծ քանակութեամբ բնածխային
թթու կայ: Բնածխային թթուուտը այսպէս մահ չի
պատճառեր, այլ ուղղակի կը բունաւորէ արիւնը: Այս
պատճառաւ ալ աւելի վտանգաւոր թոյն մըն է:


Սենեակի մը օդը կրնայ մահ առաջ բերել, Եթէ
նոյն իսկ հարիւրին 2—ի 3
համեմատութեամբ բնած-
խային թթւուտ պարունա-
կէ : Ասոր համար հոգ տա-
նելու է որ վառարանները
լու քաշեն և արագ վա-
ռին : Շատ վասնգաւոր է
վառարանին բանալին կի-
սաբաց թողուլ :

Բնածխային կազը ա-
մէնէն աւելի կը գործած-
ուի կազէօզ չինելու : Կազը
կը լուծուի հեղուկին մէջ
և թթու, ախորժելի համ
մը կուտայ անոր :


Բնածխային կազը կը
պղտորէ կրաջուրը : Եթէ ապակեայ խողովակով մը
կամ յարդի շիւղով մը փչենք գա-
ւաթ մը կրաջուրի մէջ, պիտի տես-
նենք որ ջուրը կը պղտորի : Մեր
արտաշնչած բնածխային կազն էր
որ միացաւ կիրին և կիրի բնած-
խաս առաջ բերաւ :

Բնածխային թթւուտը մետա-
ղագործութեան մէջ կը գործածուի :

ԾՌՄԲԱԿԱՆ ԿԱԶ .— Երբ ծը-
ծումբը վառի թթուածինի կամ օդի
մէջ, առաջ կուգայ կազ մը որ ծը-
ծըմբական կազ (կազ սիլֆիւրէ)
կը կոչուի : Ինչպէս գիտէք, լուրկի
վառուած տեսն ալ այս կազը ա-
ռաջ կուգայ :



146. Բնածխային կազը



147. Բնածխային
կազը կը պղտորէ

Ծծմբական կազը շատ լուծելի է ջուրին մէջ եւ
դիւրութեամբ հեղուկ վիճակի կը վերածուի : Այս կա-
զին հեղուկը կը գործածեն շատ վար աստիճանի բա-
րեխառնութիւններ ունենալու :

ԾՌՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ. — Ծծմբական կազը երբ բա-
ղակցի ջուրին և օդի թթուածինին հետ, առաջ կը
բերէ ծծմբային բրու (ասիս սիլֆիւրիֆ) կոչուած հե-
ղուկ մարմինը :

Այս հեղուկը ջուրէն աւելի ծանր է եւ սաստիկ
կ'այրէ : Եթէ փայտի, բուրդի, թուղթի կամ շաքարի
վրայ կաթեցնենք, այդ մարմինները կ'ածխացնե, ու-
րիշ խօսքով կը ծէկ անոնց պարունակած ջուրը : Կը
նշանակէ թէ ծծմբային թթուն շատ ծարաւի է ջուրի :

Պէտք է զգուշանալ այս հեղուկէն, որովհետեւ շատ
գէշ կ'այրէ մորթը և վտանգաւոր վէրքեր կը բանայ :
Այս տեսակ պարագաներուն, պէտք է անմիջապէս ա-
ռաջ ջուրով լուացուիլ : Լաւագոյն է քիչ մը ամօնեաք
խառնել ջուրին և այնպէս լուացուիլ :

Մետաղներուն մեծ մասը կ'ազդուի ծծմբային թթ-
ուուէն : Այս հեղուկը շատ կը գործածեն ձարտարար-
ուեստի մէջ :

ՔԼՈՐ. — Կանաչորակ գեղին կազ մըն է, շատ կծու-
հոտ մը ունի եւ չնշառութեան ատեն կրնայ արիւն
թքնել տալ մարդուն և նոյն իսկ խեղդել : Այս պատ-
ճառաւ պատերազմի ատեն կը գործածուի իբր հեղձու-
ցիչ կազ, թշնամի զինուորները չնշահեղձ ընելու հա-
մար :

ՔԼՈՐ կ'ազդէ բոլոր մետաղներուն վրայ, եւ նոյն
իսկ ոսկիին և լսնոսկիին, որոնք չեն ազդուիր ծծմբա-
յին թթուէն :

ՔԼՈՐԻ և սնդիկի միացումէն առաջ կուգայ սիլֆ-
իմէ կոչուած մարմինը, որ զօրաւոր հականեխական
մըն է : Այս երկու մարմիններէն կը պատրաստեն նաև
քալօմելը որ լուծողական մըն է :

Նոյնպէս ոսկիի հետ բաղադրելով քլօրը, լուսանը-
կարչութեան մէջ շատ գործածելի երկու նիւթեր կը
պատրաստեն:

Քլօրը կը գործածուի նաեւ իբրեւ ճերմկցնող եւ
հականեխիչ Մեծ քաղաքներու մէջ, ժողովուրդին գոր-
ծածած ջուրին քիչ մը քլօր կը խառնեն, ջուրի մէջի
մանրէները ոչնչացնելու համար:

ԲՈՐԱԿԱԾՆԱՅԻՆ. ԹԹՈՒ. — Բորակածնային թթուն
(ասիս ազօրին) կը պատրաստուի օդի բորակածինէն
կամ ուրիշ մարմիններէ:

Բացի ոսկիէն եւ լսնոսկիէն, բոլոր մետաղները
կ'ազդուին անկէ:

Պէնզինի, հետ միանալով, բորակածնային թթուն
առաջ կը բերէ մարմին մը որ գործածական է անու-
շահոտութեանց մէջ: Կը գործածուի նոյնպէս պայթու-
ցիկներու և վառողի պատրաստութեան մէջ:

Կլիսերինի հետ միանալով, բորակածնային թթուն
առաջ կը բերէ նիբրո կլիսերին կոչուած մարմինը որ
հիմն է ուժանակին (սինամիր):

Բամպակի հետ բաղակցելով, կ'արտադրէ բամպակ
— վառօդ կոչուած նիւթը որմով կը շինեն անծոլի
վառօդը, արուեստական մետաքսը, եւն.:

Բորակածնային թթուն կը գործածեն նաեւ մետա-
զի վրայ փորագրութեան մէջ: Փորագրուելիք սկաւա-
ռակը (պղինձ, սիքէլ, արծաթ) կը պատեն թթուէն
չազդուող նիւթով մը, օրինակ մոմի բարակ խաւով
մը: Հերիւնի նման սրածայր գործիքով մը կը շինեն
փորագրուելիք նկարը, յետոյ սկաւառակը կը դնեն
բորակածնային թթուի լուծոյթի մը մէջ: Թրուն կը
մաշեցնէ մետադին այն մասերը ուրկէ անցած է արածայր
գործիքը:

Յետոյ ջուրով կը լուսան սկաւառակը և քերկային-
քինով կը մաքրեն մոմը:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Քանի մը մարմիններու միացումին՝
բաղակցութիւն կ'ըսեն: Օրինակ՝ բրուածինը եւ ջրածինը
միանալով ջուր առաջ կը բերեն:

Երբ ածուխը այրի, բնածխային կազ առաջ կը բերէ:
Երեւ այրումը տեղի ունենայ անբաւական օդի մէջ, ա-
ռաջ եկած կազը կը կոչուի բնածխային թթւուտ:

Ծծմբական կազը առաջ կուգայ ծծումքի այրումէն:

Ծծմբական կազի եւ բրուածինի միացումէն առաջ
կուգայ ծծմբային թթու կոչուած կազը:

Քլօրը կծու հոտով կանաչորակ դեղին կազ մըն է:

Բորակածնային թթուն կ'ազդէ բոլոր մետադիններուն
վրայ, բացի ոսկին եւ փլարիննէն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Զուրին մէջ շաքար լուծեցէք: Այս լուծոյթը
խառնուրդ է թէ բաղակցութիւն: Բացատրեցէք:

2. Զեր սենեակի օդին մէջ բնածխային կազ կայ: Եթէ այս՝ ուրկէ կուգայ:

3. Բնածխային կազին եւ թթւուտին տարբերու-
թիւնները ըսէք:

4. Կրակարանի մէջ վառած ածուխ ունիք: Ի՞նչպէս
կրնաք զանագանել բնածխային թթւուտը:

5. Ծծմբային թթուն շատ այրող է: Ուրեմն ո՞ր
կազը շատ կը պարունակէ:

6. Ոսկին եւ փլաթինը ո՞ր թթուներէն կ'ազդուին եւ
որո՞նցմէ չեն ազդուիր:

7. Ինչ՞ը կը շինեն բորակածնային թթուէն:

ԴԱՍ 28

ՏՈՒՆԿԵՐՈՒ ՄՆԱՆՈՒՄԸ

Տունկերն ալ կենդանիներու նման սնանելու պէտք տնին, կարենալ ապրելու համար:

Մարդիկ տարրալուծած են տունկ մը, գիտնալու համար թէ ան ի՞նչ նիւթերէ կազմուած է և հետեւարար ի՞նչ տեսակ սնունդներու պէտք ունի: Այսպէսով հասկցած են թէ տունկերը կազմուած են 12 պարզ մարմիններէ: Բայց ասոնց մէջ կան այնպիսիներ, որ էական են, և անհրաժեշտ՝ տունկի մը գոյութեան համար: Այդ անհրաժեշտ նիւթերն են.— բնածուխ, ջըրածին, թթուածին, բորակածին, ծծումբ, լուսածին, կիր, փօթաս և երկաթ:

Տունկերը այս նիւթերէն բնածուխը և թթուածինը կ'առնեն օդէն, իրենց տերեւներուն միջոցաւ: Սորվեցանք արդէն որ բնածուխը կ'առնուի իւրացումի ատեն, իսկ թթուածինը՝ տնչառութեան ընթացքին: Մընացեալ նիւթերը կ'առնուին հողէն, և արմատին միջոցաւ: Իրեւ բացառութիւն յիշենք ընդեղէնները, ինչպէս լուրիան, որոնք օդէն ալ բորակածին կ'առնեն:

Օդը միշտ ալ բաւականաչափ թթուածին և բնածուխ կը պարունակէ: Այսպէս որ տունկերը իրենք կրնան հոգաւ իրենց պէտքերը, և պէտք չկայ մարդոց միջամտութեան:

Բայց այսպէս չէ միւս նիւթերուն համար, որոնք հողին մէջ կը գանուին: Տունկը, իր արմատի մազ մըզուկներուն չորհիւ, կը ծծէ հողին մէջ լուծուած հանքային նիւթերը, և որ մըն ալ կուգայ որ կը սպառէ գանոնք: Հողը այլեւս սնունդ չի պարունակեր, և ու

տունկը դատապարտուած է մհոնելու: Ուրեմն պէտք է դուրսէն նոր սնունդ հայթայթել:

Վայրի, խոպան տեղերու մէջ, այս գործողութիւնը ինքնիրեն տեղի կ'ունենայ: Տունկ մը երբ սնունդ չի գտներ, կը մեռնի, կը փսի, և հողին կը խառնուի: Ուրիշ խօսքով հողին ես կը դարձնէ այն սնունդները, զոր անկէ առած էր: Այսպէսով հողը կը դառնայ պարարտ ու կընայ նոր տունկերու ծնունդ տալ: Օրինակ առւոյտը փաելով առաւելապէս փօթաս կը խառնէ հողին, իսկ ցորենը՝ բորակածին և ուրիշ նիւթեր:

Այսպէս չէ սակայն մշակուած հողերու մէջ: Երբ ցորենը հասնի, մենք կը քաղենք զայն: հատիկները մենք կ'ուտենք, իսկ ցողունները անասուններուն կը կերցնենք: Այս նիւթերը սնունդներ են և հողէն քաղուած էին: Եթէ չքաղէինք, ցորենի հատիկներն ու ցողունները պիտի փաէին եւ հողին պիտի խառնէին իրենց պարունակած սնունդները: Մինդեռ երբ կը քաղենք, հողը զրկած կ'ըլլանք իր սնունդին մէկ մասէն: Եթէ այսպէս քանի մը տարի շարունակ ցորեն ցանենք միեւնոյն դաշտին վրայ, դաշտը աստիճանաբար պիտի զրկուի իր սննդաբար նիւթերէն, եւ վերջ ի վերջոյ չպիտի կընայ ցորեն բուսցնել, կերակրել զայն:

Պարզ է ուրեմն, որ պէտք է հողին տալ իր սպառած սնունդներուն մէկ մասը, որպէս զի ան կարենայ նոր տունկեր կերակրել: Ասոր համար է որ երկրագործը երբեմն կ'աղբէ իր հողը, զանազան նիւթերով կը պարարտացնէ զայն:

Ի՞նչպէս պարարտացնել հողը: Արդեօք ամէն աղբ ամէն հողի կը յարմարի: Բնականաբար ո՛չ, քանի որ բոլոր տունկերը նոյն չափով չեն սպառեր հողին պարունակած նիւթերը: Այսպէս, օրինակ, որթատունկը եւ ցորենը նոյն քանակութեամբ և նոյն տեսակ սնունդ չեն ուզեր: Գինին մեծ քանակութեամբ փօթաս կը

պարունակէ . այսինքն որթատունկը հողէն չատ փօռթաս առած է : Ուրեմն, որթատունկին սնանումը աշպահովելու համար, պէտք է անոր հողին խառնել բաւականաչափ մոխիր, որ ինչպէս գիտէք փօթաս կը պարունակէ :

Ճորենի հատիկն ալ լուսածին կը պարունակէ : Ուրեմն ցորենի արտին պէտք է ոսկոր խառնել, որ գիտէք թէ լուսածին ունի իր մէջ :

Այսպէս է նաեւ միւս տունկերուն համար : Հարկ է զիտնալ թէ իւրաքանչիւրը ամէնէն աւելի ի՞նչ նիւթերու պէտք ունի, և այդ նիւթերը հայթայթել :

Բացի հողէն, կան նաեւ ուրիշ պարագաներ որ կ'ազդեն տունկի մը աճման վրայ, ինչպէս ջերմութիւն, խոնաւութիւն . լոյս եւայն : Իւրաքանչիւր տունկ ունի իրեն յատուկ ջերմութեան միջին աստիճան մը : Օրինակի համար արմաւենին և բամպակենին չեն կրնար աճիլ հոն, ուր չատ լաւ կ'աճի խնձորենին կամ տանձենին : Առաջինները տաք կլիմայ կ'ուզեն, իսկ վերջինները՝ բարեխառն :

Միեւնոյն բանն է նաեւ խոնաւութեան եւ լոյսին համար, Ուորին խոնաւ, ջրոտ տեղեր կը սիրէ . մինչդեռ կաղնին ընդհակառակն չոր տեղերու մէջ լաւ կ'աճի :

Հ Ո Ղ Ի Տ Ե Ս Ա Կ Ն Ե Ր

Հողին մէջ չատ մը նիւթեր կան, բայց գլխաւոր-ներն են կաւ, կիր, աւազ, ինչպէս նաեւ բուսանոլ, որ կենդանական և բուսական մնացորդներէ կազմուած է : Փորձով կարելի է հաստատել մեր ըսածը :

ԲՈՒԽԱՀՈՂ.— Քիչ մը հող առնենք, եւ լաւ մը չորցնելէ ու քարերը զատելէ յետու կշռենք : Յետոյ հողը գնենք մետաղականացները լաւ կ'աճին այս տեսակ հողը կերու մէջ :

բռնենք, մինչեւ որ չերեփը կարմրի : Հողը նախ կը սեւնայ քիչ մը և գէշ հոտ մը կ'արձակէ : Սակայն երակար չի տեւեր և հողը կը դադրի հոտ արձակելէ :

Շերեփը քաշենք կրակին վրայէն և պաղեցնելէ յետոյ կշռենք հողը : Կը տեսնենք որ նախկին ծանրութիւնը չունի, թեթեւցած է : Կորսուած մասը՝ բուսահողն էր որ այրեցաւ :

ԿԱՀ.— Քիչ մը հող գնենք գաւաթի մը ջուրի մէջ և խառնենք : Ջուրը պիտի պղտորի, և հողին մէկ մաս պաւաթին յատակը պիտի նստի, իսկ իսկ միւսը առկախ պիտի մնայ ջուրին մէջ : Վրայի ջուրը զգուշութեամբ ուրիշ գաւաթի մը մէջ փոխադրենք և թուղունք որ շոգիանայ : Գաւաթին յատակը խաւ մը պիտի կազմուի : Հողին կաւն էր որ զատուեցաւ :

ԱԻՍ. ԵԽ ԿԻՐ.— Առաջին գաւաթին յատակը մնացած հողը չորցնենք և վրան քիչ մը քլօրաջրածնային թթու (ասիս ֆօրիսրիֆ) լիցնենք : Տեսակ մը եռացում առաջ պիտի գայ, ինչ որ արգիւնք է կրաքարի ներկայութեան, Գիտէք արգէն որ կաւիճն ալ այսպէս կ'եռուայ, երբ վրան թթու մը կամ բարկ քացախ լեցնենք : Կիրը կը լուծուի ջուրին մէջ, իսկ աւազը կը նստի գաւաթին յատակը :

Այսպէս առաջ եկած աւազը կշռելով, կրնանք հասկընալ նաեւ կիրին քանակութիւնը :

Մշակութեան ամէնէն աւելի յարմար հողը այն է, որ այս չորս տարրերը որոշ քանակութեամբ կը պարունակէ : Օրինակի համար կէսը աւազ ըլլայ, մէկ քառորդը կաւ, և մնացեալն ալ կիր և բուսահող : Յորենը և ուրիշ ընդեղէնները լաւ կ'աճին այս տեսակ հողը կերու մէջ :

Սակայն ընդհանրապէս նիւթերէն ուեւէ մէկը առաջ կարու մէջ :

ւելի շատ կը գտնուի հողի մը մէջ . որով հողը կ'ըլլայ կրային , կաւային , աւազու և բուսահող, նայած թէ ո՞ր նիւթը ամէնէն շատ կը պարունակէ :

Բուսահողը շատ յարմար է մշակութեան , բայց շատ ալ կակուդ է , հնարաւորութիւն չի տար որ տունկերը հաստատուն արմատ ձգեն : Ասկէ զատ , անձրեւի ջուրը առատօրէն կը մթերէ , ինչ որ պատճառ կ'ըլլայ բոյ-աերու փտելուն :

Կաւային հողը , ընդհակառակն . շատ կարծր է և անթափանց՝ ջուրին համար : Երբ անձրեւ գայ , կաւը կը ծէ ջուրը , բայց չի թողուր որ ան աւելի խորը երթայ : Երբ օդը տաքնայ , այս ջուրերը կը շոգիանան և կաւը կը կարծրանայ ու կը փնտացնէ իր մէջ գտնուող բոյսերուն արմատները :

Կրային հողը ծակոտակէն է և հետեւաբար ջուր ծը-ծող . բայց չոր է և ամէն մշակութեան չի յարմարիր : Աւազուտ հողերը թէեւ կարծր հն , բայց կպչուն չեն , դիւրաւ կը հերկուին : Զուրը շատ դիւրութեամբ կ'անցնի անոնց մէջէն . որով աւազուտ հողերը շուտով կը չորնան և յարմար չեն մշակութեան :

Բայց և այնպէս , աւազը իր որոշ դերն ունի . կաւ-արին հողը կը գաղրի կպչուն ըլլալէ և ձեղքուառելէ , եթէ հետք աւազ խառնուի : Կիրն ալ նոյն դերը կը կատարէ , և միեւնոյն ատեն ծակոտակէն կը դարձնէ կաւը :

Բայնք թէ մշակութեան ամէնէն յարմար հողը այն է որ բոլոր տարրերը որոշ համեմատութեամբ կը պաս-քունակէ , եթէ տարրերէն ունէ մէկը պակաս ըլլայ , պէտք է տեղը լեցնել : Ասոր համար ամէնէն աւելի կիր և գաճ կը գործածուի :

Մշակելի հողին աակ , աւելի խորը կը գտնուի ու-րիշ մաս մը , որ ներքնահող կը կոչուի : Տեսակին հա-ժաձայն ներքնահողը աւաղէ , կրաքարէ , կաւէ և ու-

թիշ նիւթերէ կը բազկանայ : Ներքնահողին տեսակը մեծ ազգեցութիւն ունի մշակելի հողին վրայ . որով-հետեւ եթէ կաւային է , չի թողուր որ ծծուող ջուրը աւելի խորը անցնի և հողը մահային կ'ընէ : Իսկ եթէ աւազային է , ընդհակառակն բաւականաչափ ջուր չի պահեր , և այսպէսով կը ֆլասէ տունկերուն աճման :

ՊԱՐԱՐՏԱՑՈՒՄ

Պարարտացումի նպատակն է հողի մը տալ այն աննդարար նիւթերը , որոնց պէտք ունի ան :

Երկու տեսակ պարարտացում կայ . — Բնական և արուեստական :

Բնական պարարտացումը պարզ է . — Հողը մէկ կամ երկու տարի հանգիստ ձգել , այսինքն ցանք չընել հոն : Այդ միջոցին հողին վրայ կը բուսնին կարգ մը խոտեր , որոնք աշնան կը չորնան , կը փափն և հողին կը խառնուին : Այս խոտերը աճած ատեն , օդէն բը-նածուխ և բորակածին առած էին . փտած ատեն ալ հո-ղին կուտան այս աննդարար նիւթերը :

Պարարտացումի այս անկատար դրութիւնը կը կի-րարկուէր հին ատենները , մանաւանդ գիւղերու մէջ , ուր շատ և տրամադրելի հողեր կային , և երկրագործը կրնար իր արտերուն մէկ մասը անմշակ թողուլ :

Հին ատենները ուրիշ ձեւ մըն ալ կը կիրարկէին , վիտխար : Ասոր համար ամէն տարի նոյն ցանքը չէին կատարեր միենոյն արտին մէջ : Տարի մը ցորեն կը ցանէին օրինակ , յաջորդ տարին՝ առւոյտ և երրորդ տա-րին ալ ձակնդեղ : Այսպէսով , առանց ունէ պարարտա-ցում կատարելու , կարելի էր երեք կամ չորս տարի քերք ստանալ նոյն դաշտէն :

Գիտէք որ բոլոր բոյսերը հաւասարապէս նոյն ոը-նունդը չեն քաղեր հողէն : Ցորենը շատ բորակածին կը

սպառէ, իսկ առւոյտը աւելի փօթաս կը սիրէ։ Որով
այն հողը որ սննդարար չէ ցորենին համար, կրնայ
լիուլի կերակրել առւոյտը։ Ահա թէ ինչո՞ւ երկրագոր-
ծը փոխվար կը կատարէ, այսինքն ամէն տարի նոյն
վարը չըներ։

Փոխվար ըրած ատեն, երբեմն ալ նկատի կ'ունենան
բոյսի արմատին տեսակը։ Յորենը, օրինակ, շատ-
խոր արմատ չարձակեր հողին մէջ. ընդհակառակն գետ-
նախնձորին արմատները խորը կը թողուին և կը ճիւ-
ղաւորուին։ Որով գետնախնձորը կրնայ սնունդ քաղել
այն հողէն, ուր ցորենին կարճ արմատները չեն կրնար-
երկարիւ։ Այս պատճառաւ է որ ցորենէն յետոյ գետ-
նախնձոր կը տնկեն արտի մը մէջ։

Ներկայիս հողերը պարապ չեն ձգեր, ոչ ալ փոխվար
կ'ընեն։ Կան պարարտացումի միջոցներ, որով կարելի
է պարապ ձգել արտը, և կամ ուղուած մշակութիւնը
ընել հոն։

Գլխաւոր պարարտութիւնը՝ ալլին է, կենդանինե-
րու կղկղանքը որ իր մէջ կը պարունակէ բոյսի մը
անհրաժեշտ բոլոր սնունդները։ Իրբեւ ալլը կրնան ծա-
ռայել նաև կենդանական և բուսական բոլոր մնացորդ-
ները. — արիւն, միս, մորթ, ոսկոր, բուրդ, պտուղի
կեղեններ, տերեւ, ցօղուն մոխիր, եւայլն։

Գիւղերու մէջ, աղբը կը գիղեն դաշտերու մէջ և
չորցնելէ յետոյ հողին կը խառնեն։ Այս ձեւով, սա-
կայն, աղբին կազերուն մէկ մասը և մասնաւորապէս
բորակածինը որ այնքան կարեւոր է, կը կորսուի։

Եւրոպայի և ուրիշ երկիրներու մէջ, աղբը կը գի-
ղեն վայրահակի մը վրայ, և աղբին ջուրը վազցնելով
կը հաւաքեն մասնաւոր աւազաններու մէջ։ Այս ջուրը
աղբին ամէնէն աննդարար մասն է. անով կը ջրեն
տունկերը։

Որպէս զի աղբաջուրը գիւրութեամբ զատուի, մեծ-

ցնցուղներով ջուր կը սրսկեն աղբի գէղերուն վրայ։
Ասկէ զատ, գէզը կը ծածկեն հողով կամ յարդով, ար-
գիւելու համար բորակածինին փախուսաք։

Բնական է թէ ամէն աղբ նոյն ուժը չունի, և
կախում ունի զայն արտագրող կենդանիին կազմէն ու-
տեսակէն։ Առողջ և զօրաւոր անասունի մը աղբը ա-
ւելի աննդարար նիւթեր կը պարունակէ։ Ոչխարին եւ-
ծիւն աղբը գիւրութեամբ կը տարրալուծուի և կ'ա-
րագացնէ տունկերուն անումը։ Եղներու և կովերու
աղբը, ընդհակառակն, ուշ կը տարրալուծուի, բայց
անոր աղդեցութիւնը աւելի երկար կը տեւէ։

Աղբէն զատ կան քիմիական պարարտութիւններ,
որոնք աւելի նպատակայարմար են։ Աղբը միշտ նոյն
նիւթերը կը պարունակէ, և գրեթէ նոյն չափով։ Մինչ-
դեռ սորվեցանք թէ բոլոր տունկերը նոյն չափով սը-
նունդ չեն ուզեր ամէն նիւթէ։ Քիմիական պարար-
տութիւնը ահա այս պարագան նկատի կ'առնէ, եւ
իւրաքանչիւր տունկին կուտայ իր ուղած, պէտք ու-
նեցած սնունդը։

Քիմիական պարարտութիւնները չորս տեսակ են և
իւրաքանչիւրը միայն մէկը կը պարունակէ հետեւեալ
չորս անհրաժեշտ նիւթերէն. — բորակածին, լուսածին,
փօրօս և կիր։ Կան պարարտութիւններ, որ այս չորս
նիւթերն ալ կը պարունակեն. բայց խնայողական չէ
ասոնց գործածութիւնը, որովհետեւ կը պատահի որ
տունկ մը միայն երկու կամ երեք նիւթի պէտք ու-
նենայ։ Ասոր համար երկրագործները իրենք կը կա-
տարեն խառնուրդը, առնելով միայն անհրաժեշտները։

Այն երկիրներու մէջ, ուր երկրագործութիւնը զար-
գացած է, պարարտացումի իւ ուրիշ աշխատանքներ
կը կատարուին մասնագէտներու ղեկավարութեան
տակ։ Այս մասնագէտները գիւղատեսեն կը կոչուին։

Գիւղատնտեսը ո'չ միայն հոգ կը տանի հաղին պա-

բարտացման, ճշգելով թէ իւրաքանչիւր հող ի՞նչ նիս
թերու պէտք ունի, այլ և կը պայքարի կարգ մը հիս-
ւանդութիւններու դէմ որոնք երբեմն կը փնտացնեն-
ամբողջ բերքը։ Հասարակ գիւղացին թէեւ փորձառու-
թեամբ բաւական բան գիտէ, բայց իր գիտցածը շատ
սահմանափակ է, և գրեթէ միշտ անզօր կը մնայ տա-
րափոխիկ հիւանդութիւններու և բնական աղէտներու
առջեւ։ Յետոյ իր արտագրած բերքն ալ քիչ է։ Մինչ-
դեռ գիւղանտեսները գիտեն ո՛չ միայն կռուիլ հի-
ւանդութիւններու դէմ, այլ և առատ բերք արտադրել
հողէ մը, թէ՛ զայն պարարտացնելով քիմիական աղ-
բերով և թէ՛ լաւ սերմ ընտրելով։

ԱՄՓՈՓՈՒՄ.— Հողը զիսաւորաբար կը բաղկանայ
կաւե, կիրէ, աւագէ եւ բուսահողէ։

Մշակելի հողին տակ գտնուող մասը կը կոչուի ներք-
նահող։

Մշակելի հողերը կը պարարտացնեն բնական եւ ար-
ուեստական աղբով։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ երբեմն հողը կ'աղբեն։ Ամէն տունկ նոյն
աղբը՝ կ'ուգէ։

2. Ո՞ր հողերը ամէնէն աւելի յարմար են մշակու-
թեան։

3. Առհասարակ ի՞նչ տեսակ նիւթ կը խառնեն հողի
մը, իբրև պարարտացուցի։

4. Քիմիական աղբերը որո՞նք են։

5. Հողը տարի մը անհերկ մնալով ինչո՞ւ կը պա-
րարտանայ, քանի որ աճած բոյսերը իրմէ առած սը-
նունդներն են որ ետ կուտան։

Դ.Ա.Ս 29

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ԱՆԿՈՒՄԸ

Ուետինի կտոր մը կ'առնեմ եւ սեղանիս ուղղու-
թեամբ վեր բարձրացնելէ յետոյ, օդին մէջ թող կու-
տամ։ Ուետինը սեղանին վրայ կ'իյնայ և հոն կը կե-
նայ։

Եթէ սեղանը չըլլար, ուետինը պիտի շարունակէր
իյնալ և տախտակամածին հասնելէ յետոյ միայն պիտի
կենար։ Խոկ եթէ տախտակամածին վրայ լայն ծակ մը
բացուած ըլլար, ուետինը աւելի վար պիտի իջնէր եւ
մինչեւ վարի յարկը պիտի երթար։ Նոյնը կարելի է
ըսել նաեւ վարի յարկին համար։ Ուետինը հոն ալ չպի-
տի կենար, եթէ տախտակամածը զոց չըլլար։

Ուրեմն ուետինը այն ատեն միայն կը կենայ, երբ ար-
գելքի հանդիպի. այլապէս պիտի շարունակէ իյնալ։

Այսպէս են բոլոր մարմինները։ Զեր սեղանը վար
պիտի իյնար, եթէ յենարան չունենար։ Պտուղները
կոթունի ուժովն է որ ծառերու վրայ կը մնան. երբ
կոթունը թուլնայ, այլեւս չի կրնար գիմանալ և պտու-
ղը վար կ'իյնայ։

Տեսէ՛ք, պատի սա քարաէսը վար չիյնար, որով-
հետեւ թելով մը զամէ մը կախուած է։ Եթէ քարաէ-
սին տեղ երկաթէ մեծ զունդ մը կախենք, վար պի-
տի իյնայ։ Պարզ է պատճառը.՝ զամը չի կրնար գի-
մանալ զունդին ծանութեան։ Ծանը առարկաները
զօրաւոր յենարանի պէտք ունին։


Այս բոլոր օրինակներէն կրնանք եզրակացնել թէ բոլոր մարմինները կը ձգտին վար իյնալ, և միայն զօրաւոր յենարաններու միջոցաւ է որ անշարժ կը մընան: Կարծեն անտեսանելի ուժ մը կայ որ մարմինները վար կը բաւէ: Այս ուժին՝ կոռողութիւն կամ ձգողութիւն կ'ըսեն:

Զկայ մարմին մը — հաստատուն, հեղուկ կամ կաղային — որ այս ուժին ենթակայ չըլլայ:

ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՈՐ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ Կ'ԻՅԱԱՆ

Բոլոր մարմինները կ'իյնան, եթէ արգելքի չանչիպին: Սակայն ո՞ր ուղղութեամբ կ'իյնան: Արդեօք ամէն առարկայ տարբե՞ր ուղղութեամբ կ'իյնայ: Այս կէտն ալ կրնանք ճշգել, շատ պարզ փորձ մը կատարելով:

Կապարի սրածայր կտոր մը կապենք թելի մը, և թելը կախենք տեղէ մը, պայմանաւ որ վարի ծայրը ճիշտ գետնին հասնի: Կաւիճով նշանակենք այն կէտը, ուր կապարին տուր ծայրը գետնին կը դպչի:



148. Տրամալար կախենք տեսնենք: —


Կապարը թուղթը ծակեց ճիշտ հոն, ուր կաւիճով նշան ըրած էինք, այսինքն նախ սպիս մեր պրկած թելին ուղղութեամբ վար ինկաւ: Եթէ կապարին տեղ քարի կամ ուրիշ մարմիններու կտորներ առնենք և փորձ կատարենք, պիտի

տեսնենք որ բոլորն ալ նոյն տեղը պիտի իյնան: Ասկէ կրնանք հետեւցնել.

1. Բոլոր մարմինները նոյն ուղղութեամբ վար կ'իյնան:

2. Այս ուղղութիւնը գտնելու համար, կը բաւէ թել մը պրկել, ծայրէն ծանր առարկայ մը կախելով:

ՏՐԱՄԱԼԱՐ. — Տրամալար կը կոչուի այն գործիքը, որ կը ցուցնէ մարմիններու անկման ուղղութիւնը: Շատ պարզ է այս գործիքը: — Թել մը, որուն ծայրէն կախուած է կապարէ կտոր մը:



148. Տրամալար եւ որմնադրի հարքաչափ
(1. ուղղաձիգ պատ, 2. տեղ պատ, 3. հորիզոնական երես,
4. թել երես)

Այս պարզ գործիքը շատ մեծ կիրարկում ունի կեանքի մէջ: Առանց տրամալարի որմնադրը չի կըրնար գործել, և իր շինած պատերը միշտ փլշելու ենթակայ են: Թերեւս զարմանալի թուի ձեղ այս պարագան: բայց օրինակ մը պիտի բաւէ ձեր զարմանքը փարատելու:

Կաւիճի կտոր մը վերէն օդին մէջ թող տանք, եւ զգալի ձեւով թուղթով մը փորձենք բռնել զայն: Անզգակած, բուլը պէտք է բռնել այն նամբուն վրայ, ուրկասկած, թափանակ կաւիճը՝ վար ինկած ատեն: Արդ, եթէ կաւիճին ինկած տեղէն տրամալար մը վար կախենք, առանց զժուարութեան կրնանք որոշել թէ ո՞ւր բըռ-

նելու է թուղթը, քանի որ գիտենք թէ բոլոր մարմինները նոյն ուղղութեամբ վար կ'ինան:

Պատերն ալ այսպէս են, և պատին քարերը միշտ կ'աշխատին վար իյնալ: Որմեադիրը կ'աշխատի այնպէս մը շարել քարերը, որ վարինները յենարան դառնան վերիններուն և չթողուն որ անոնք իյնան: Ասոր համար ալ արամալար մը կը կախէ և անոր ուղղութեամբ կը հիւսէ պատը: Եթէ այսպէս չընէ, պատը շիփ շիտակ չըլլար և կը փլի:

Փորձով կրնաք համոզուիլ ասո՞ւ, գիրքեր վրայ վրայի շարելով: Եթէ խառնիխուռն շարէք գիրքերը վար պիտի իյնան, որովհեաւ վարինները չեն գտնուիր իրենց անկման ուղղութեան վրայ:

Տրամալարի առած ուղղութեան՝ ուղղաձիգ կ'ըսեն:

Ն Ա Ր Թ Ա Զ Ա Փ

Քարի կտոր մը կրնայ խորտուբորտ ըլլալ: միայն տաշելով կարելի է հարթ հաւասար ընել անոր երեսը: Հեղուկները այսպէս չեն, այլ ինքնարերաբար հարթ հաւասար մակերս կ'առնեն, ինչ ամանի մէջ ալ դըրուին. որովհեաւ հեղուկներու մասնիկները քարի մասնիկներուն նման իրարու փակած չեն, այլ իրարու վրայ կը սահին, կը հոսին: Ասոր համար ալ հոսնու կ'ըսեն հեղուկներուն:

Հանդարտ ջուրի այս հարթ հաւասար մակերեսին՝ հորիզոնական կ'ըսեն: Ուղղաձիգին նման, հորիզոնական ուղղութիւնը զիտնալն ալ կարեւոր է: Պատ շինած ատեն, որմնագիրը կ'աշխատի որ պատի վրայի երեսը հորիզոնական ըլլայ: Եթէ այսպէս չընէ, պատը հաստատուն չըլլար և կրնայ գիւրութեամբ փլիլ: Գիտէք որ թեք տեղի մը վրայ դրուած առարկաները աւելի հակամէտ են վար սահելու: Բանական վրայ կա-

ւիճի կտոր մը դնեմ. քանի քանակը հորիզոնական դիրք ունի, կաւիճը չի շարժիր տեղէն. ծռեմ քանակը. — կաւիճը կը սկսի սահիլ և վար իյնալ: Բարերն ալ ձիշդ այս դիրքն ունին պատին վրայ:

Ուղղաձիգ և հորիզոնական ուղղութիւնները իրարու ուղղահայեաց են, այսինքն եթէ տրամալար մը իջեցնեմ հորիզոնական քանակի մը վրայ երկու առընթերակաց հաւասար անկիւններ առաջ կուգան: Այս անկիւններէն իրաքանչիւրը ուղիղ անկիւն է և 90 աստիճան ունի: Տրամալար մը իջեցնեցէք աման մը ջուրի մէջ. յետոյ ուղղանկիւն քանակի մը մէկ կողմը ջուրի երեսին վրայ զրէք եւ միւս կողմը տրամալարին կրթնցուցէք: Պիտի տեսնէք որ տրամալարը և քանակը իրար պիտի ծածկեն, առանդ բացուածք ձգելու: Ասկէ կը հետեւ թէ տրամալարը ուղղահայեաց է հանդարտ ջուրի մակերեսին:



149. Տրամալարով կը ստուգեն դրան ուղղութիւնը

ՀԱՐԹԱՉՈՒՓ. — Հարթաչափով կը հասկնան թէ տեղ մը հորիզոնական է թէ ոչ: Երկու տեսակ հարթաչափ կայ. — որմնադրի և օդի:

Առաջինը երկողմնազոյդ եռանկիւն մըն է, որուն գագաթէն տրամալար մը վար կախած են: Եռանկիւնը տեղ մը գրուած ատեն, եթէ տրամալարին վարի ծայրէ ձիշդ խարիսխին մէջտեղի կէտին հանդիպի, կ'ըսեն թէ այդ տեղը հորիզոնական է: Իսկ եթէ տրամալարը մէկ կողմ ծռի, տեղը հորիզոնական չէ, ծռած կողմը աւելի ցած է: Այս հարթաչափը քառանկիւն ալ կ'ըլլայ (Տես պատկ. 148):

Օդի հարթաչափը ուրիշ սկզբունքի վրայ հիմնուած է: Շիշ մը ջուրով լցուցէք, պայմանաւ որ քիչ մը տեղ պարապ մնայ: Գիտէք որ օդ կայ մեր պարապ

կոչած մասին մէջ : Խցանով գոցեցէք շիշը և գլխիվայր դարձուցէք . օդին պղպջակն ալ տեղ փոխեց և շիշին յատակի կողմը դնաց , այսինքն հոն որ ամենեն աւելի բարձր է: Թեթեւ մարմինները միշտ այսպէս են և զեր կը բարձրանան: Օդն ալ , ջուրէն աւելի թեթեւ ըլլաւ լով , շիշին մէջ միշտ ամէնէն բարձր տեղը կը գրաւէ :

Հարթաշափն ալ այսպէս շինուած է: Ապակեայ խոզ զովակ մըն է , ջուրով լիցուն : Խողովակին ճիշդ մէջ տեղն ալ օդի պղպջակ մը կայ: Տեղի մը հարթ ըլլաւը հասկնալու համար , գործիքը հոն կը դնեն: Եթէ օդի պղպջակը խողովակին ճիշդ մէջտեղը կենայ , կը նշանակէ թէ այդ տեղի մակերեսը հորիզոնական է . հասկուակ պարագային , այդ տեղը հորիզոնական չէ եւ պղպջակին զացած կողմը աւելի բարձր է :

Եթէ հարթաշափ չունիք , կրնաք շիշ մը ջուր առնել և միեւնոյն փորձը կատարել ձեր սեղանին վրայ :

ԱՄՓՈՓՈՒՄ.— Կըուղութիւն կամ ձգողութիւն կը կոչուի այն ուժը որ բոլոր մարմինները վար կը խաչէ:

Մարմինները կ'ինան ուղղաձիգ: Տրամալարը գործիք մըն է որ կ'որոշեն առարկայի բութիւնը չունին , Կըիուով է որ կ'որոշեն առարկայի բութիւնը: Ասոր համար կը գործածուին մեմը ծանրութիւններ , որ կրամ , քիլոկրամ , քաշ (օխա) եւայլն կը կոչուին: Նպարավաճառը կշխաքով նպարեղէն կը ծախէ . մսավաճառն ալ կը կշռէ միսը և այնպէս կուտայ:

Ի՞նչպէս շինուած է կշիռքը : Այս հարցումին պատասխանելէ առաջ , պարզ փորձ մը կատարենք :

Քանակ մը առնենք և ճիշդ մէջտեղը սրածայր յենարանի մը վրայ դնենք : Քանակը չի շարժիր աջ ձախ : Կ'ըսենք թէ քանակը հաւասարակըուած է : Այս քանակին միջոցաւ կրնանք գիտնալ թէ սա կաւիճին կը տո՞րը աւելի ծանր է , թէ՞ ուետիւնը :

Կաւիճին կտորը քանակին մէկ ծայրին վրայ դընենք , և սետինն ալ՝ միւս ծայրին վրայ , ուշագրութիւն ընելով որ երկուքն ալ հաւասար նեռաւորաբիւն ունենան մէջտեղի յենարանէն : Քանակը նորէն անշարժ մնաց : Ասկէ կը հետեւցնենք թէ սետինը եւ կաւիճի կտորը նոյն ծանրութիւնն ունին :

Այս անգամ ալ , կաւիճի կտորին փոխարէն ամբողջ կաւիճ մը դնենք քանակին վրայ : Տեսէ՛ք , քանակին մէկ ծայրը սկսաւ վար իջնել կաւիճին կողմը , իսկ

3. Պատ շինած ատեն , որմնաղիքը ի՞նչ ուղղութեամբ կը շարէ բարերը:

4. Շիշ մը ջուրով լիցուցէք եւ ստուգեցէք թէ ձեր սեղանը հորիզոնական է թէ ոչ:

Դ Ա Ա 30

ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ԾԱՆՐՈՒԹԻՒՆԸ

Բոլոր մարմինները քիչ թէ շատ ծանրութիւն ունին : Կազերն անգամ , որ այնքան թեթեւ են , նորէն ծանրութիւն ունին : Անցեալ տարի սորվեցանք որ մէկ լիտր օգը մէկ ու կէս կրամէն քիչ մը պակաս կը կշռէ :

Բնականաբար բոլոր մարմինները միեւնոյն ծանրութիւնը չունին , Կըիուով է որ կ'որոշեն առարկայի բութիւնը Ասոր համար կը գործածուին մեմը ծանրութիւններ , որ կրամ , քիլոկրամ , քաշ (օխա) եւայլն կը կոչուին : Նպարավաճառը կշխաքով նպարեղէն կը ծախէ . մսավաճառն ալ կը կշռէ միսը և այնպէս կուտայ :


Ի՞նչպէս շինուած է կշիռքը : Այս հարցումին պատասխանելէ առաջ , պարզ փորձ մը կատարենք :

Քանակ մը առնենք և ճիշդ մէջտեղը սրածայր յենարանի մը վրայ դնենք : Քանակը հաւասարակը չի շարժիր աջ ձախ : Կ'ըսենք թէ քանակը նորէն անշարժ մնաց : Ասկէ կը հետեւցնենք թէ սետինը եւ կաւիճի կտորը նոյն ծանրութիւնն ունին :

Այս անգամ ալ , կաւիճի կտորին փոխարէն ամբողջ կաւիճ մը դնենք քանակին վրայ : Տեսէ՛ք , քանակին մէկ ծայրը սկսաւ վար իջնել կաւիճին կողմը , իսկ

5. Պատ շինած ատեն , որմնաղիքը ի՞նչ ուղղութեամբ կը շարէ բարերը:

Քիւս ծայրը վեր բարձրացաւ : Ասկէ կը հետեւցնենք
թէ կաւիճը ուետինէն աւելի ծանր է :



150. Կօփոք

ծայրին վրայ երկու հոգի կը կենան : Տախտակը միշտ
կը ծոփ գէպի այն կողմը, ուր կեցողը աւելի ծանր է :

Այս խաղը, սակայն, կրնայ վտանգաւոր ըլլալ,
եթէ տախտակը բարձր յենարանի մը վրայ գրուած է :

Ճիշդ այս սկզբունքին վրայ հիմուած է սովորա-
կան կշիռքը : Մեռաղէ շարժական ձող մը ճիշդ-
տեղէն հաստատուած է սիւնի մը վրայ : Չողին երկու
ծայրերէն կախուած են պնակներ, որոնց նժար կ'ը-
սեն : Չողին մէջտեղն ալ կայ ասեղ մը, որ աջ ձախ
կը շարժի : Երբ ձողը հորիզոնական դիրք ունենայ,
ասեղն ալ ճիշդ մէջտեղը կը կենայ, առանց աջ կամ
ձախ շարժելու :

Այս կշիռքով ճշդենք կապարէ սա գունդին ծան-
րութիւնը : Գունդը կը գնենք մէկ նժարին մէջ : Տե-
սէք, այս նժարը վար իջաւ, իսկ միւս նժարը ընդ-

հակառակն բարձրացաւ : Վրայի ասեղն ալ իր դիրքը
փոխեց :

Կրամներ գնենք պարտապ նժարին մէջ : Ասեղը քիչ
մը դէպի ձախ դարձաւ, բայց նորէն մէջտեղը չէ : Ու-
րիշ կրամներ աւելցնենք . ասեղը մէջտեղը եկաւ եւ
կշիռքին ձողն ալ հորիզոնական դիրք առաւ :

Ուրիմն կապարին
ծանրութիւնը հաւա-
սար է կրամներուն
ծանրութեան : Համ-
րելով կը տեսնենք
որ կապարէ գունդը
200 կրամ կը կշռէ :

Կշիռքի մը ձողը
մէջտեղէն բաժնուած


է երկու մասերու :
Այս մասերը թեւ կ'անուանուին և պէտք է որ իրարու-
հաւասար ըլլան :

Կայ նաեւ տեսակ մը կշիռք, որուն նժարները վե-
րը գրուած են : Այս կշիռքը չատ գործածական է, իր
ներկայացուցած դիրութեանց համար : Կը կոչուի Ռու-
պէրվալի կշիռք, շինողին անունով :

ՀՐՈՄԵԱԿԱՆ ԿՇԻՌԻՑ.— Այս կշիռքին մէջ երկու
թեւերը իրարու հաւասար չեն : Շնորհիւ ասոր, փոքր
գունդ մը կրնայ հաւասարակշռել
իրմէ շատ աւելի ծանր առարկայ

մը : Հոռմէական կշիռքին սկզբուն-
քը հասկնալու համար, կաւիճով 152. Փոքր տղան կը
քանակ մը չորս հաւասար մասերու հաւասարական
բաժնեցէք, և յետոյ քանակը հաս մեծ տղան

տատեցէք յենարանի մը վրայ,
այնպէս որ մէկ կողմը մեկ մաս և միւս կողմը երեք
մաս մնայ : Քանակին կարճ մասին վրայ երեք և եր-



151. Ռօպերվալի կեփու

կայն մասին վրայ մեկ կաւիճ դրէք։ Քանակը հորիզոնական դիրքի մէջ պիտի մնայ, հակառակ անոր որ երկու կողմի ծանրութիւնները իրարու հաւասար չեն։ Պատճառը այն է որ, թեթեւ ծանրութեան թեւը աւելի երկար է։

Հոռմէական կշխոքն ալ ճիշդ այսպէս է։ Թեթեւ զունգը, չնորհիւ իր երկայն թեւին, կրնայ իրմէ աւելի ծանր առարկաներ հաւասարակշռել։

Խ Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

Բոլորդ ալ գիտէք թէ քարը փայտէն աւելի ծանրէ։ Հիմա պիտի կշռեմ ձեռքիս սա երկու առարկաները։ — Փայտի և քարի երկու կտորներ։

Տեսէ՞ք, կշխոքը հաւասարակշռուեցաւ։ Ուրեմն քարը և փայտը նոյն ծանրութիւնը ունին, պիտի ըսէք։ Սակայն քիչ մը ուշադրութիւն ըրէք և պիտի տեսնէք որ փայտին կտորը աւելի խոչոր է, կամ աւելի մեծ ծաւալ ունի։ Խնդիրը կը փոխուի, երբ փայտին կտորն ալ ճիշդ քարին մեծութիւնը, ծաւալն ունենայ։ Այն ատեն քարը պարունակող նժարը վաշ պիտի ծոփ։

Ուրեմն, հաւասար ծաւալով հարը եւ փայտը նոյն ծանրութիւնը չունին։ Եւ կամ, քարը փայտէն աւելի խիս է։

Փորձ մըն ալ ընենք, գիտնալու համար թէ կապարը, քարը և խիցը ջուրէն աւելի խի՞տ են թէ ոչ։

Դաւաթ մը ջուրի մէջ կապարի և քարի կտորներ նետենք։ Յատակը իջան։ Ուրեմն անոնք ջուրէն աւելի խիտ են, լնդհանրապէս բոլոր մետաղները և քարերը ջուրէն աւելի ծանր են։

Հիմա ալ խիցի կտորը ջուրին մէջ գնենք։ Խիցը վար չիջաւ, այլ ընդհակառակն վեր ելաւ, Ուրեմն խիցը ջուրէն նուազ խիտ է։

ՀԵՂՈՒԿՆԵՐՈՒԻ ԽՏՈՒԹԻՒՆՆ. — Հաստատուն մարմիններուն նման հեղուկներն ու կազայիններն ալ նոյն խտութիւնը չունին։ Բանի մը կաթիլ ձէթ կաթեցնենք աման մը ջուրի մէջ։ Կաթիւնները ջուրին երեսը մնացին։ Ուրեմն ձէթը ջուրին չափ խիտ չէ։

Եթէ ձէթին աւել սնդիկ կաթեցնենք, անմիջապէս ամանին յատակը պիտի իջնէ որովհետեւ սնդիկը ջուրէն աւելի ծանր, աւելի խիտ է։

Զրաշոգին օդէն նուազ խիտ է, և ասոր համար միշտ վերերը կը բարձրանայ։ Այսպէս են նաեւ ջրածինը և լուսաւորութեան կազը։ Բնածխային կազը ընդհակառակին օդէն ծանր է։

Հաստատուն և հեղուկ մարմիններուն համար, ջուրին խտութիւնը իրեւ չափ, իրեւ միութիւն կ'ընդդունուի։ Կազայիններուն համար ալ օդը միութիւն ընտրած են։

Մետաղներուն մէջ ամէնէն խիտը լսնոսկին (փլարին) է։ յետոյ կուգան ոսկին և արծաթը։

ԱՄՓՈՒՄ. — Բոլոր մարմինները ծանր են, բայց ոչ նոյն չափով։ Տանրութեան համեմատութիւնը՝ խտութիւնը կը կոչուի։ Կօփունվ կը հասկնան մարմիններու ծանրութիւնը։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Կշխոք չունինք, այլ միայն տախտակ մը։ Ի՞նչպէս հասկնալ թէ երկու մարմիններէն ո՞րը ծանր է։

2. Կշխոքով կարելի՞ է չափել օդին ծանրութիւնը։ Ի՞նչպէս։


3. Ունիք երկու մարմիններ, եւ կ'ուզէք գիտնալ թէ ո՞րը աւելի խիտ է։ Ի՞նչ կ'ընէք։

Դ.Ա.Ս 31

ՀԵՂՈՒԿՆԵՐՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԻՒՆ

Ըստնք թէ հեղուկները, ինչ ամանի մէջ ալ գըրուին, միշտ հորիզոնական մակերես կ'ունենան։ Այս մակերեսը չի փոխուիր, ինչ դիրք ալ տրուի ամանին։ Ուրիշ խօսքով, կայուն հեղուկի մը մակերեսին վրայ բոլոր կէտերը նոյն բարձրութիւնը ունին։

Առնենք մէկը միւսէն նեղ և զանազան ձեւով հինգ ամաններ, որոնք խողովակով մը միացած են իրա-



153. Երեահաղորդ ամաններու մէջ ջուրը նոյն բարձրութեան վրայ կը կենայ

բու։ Լայն ամանին մէջ ջուր լեցնենք։ Կը աեսնենք որ ջուրը չու ամաններուն մէջ ալ նոյն բարձրութեան վրայ կը կենայ, իսկ հինգերորդ կարճ ամանին ջուրը վեր կը ժայթքէ, աշխատելով նոյն բարձրութեան հասնիլ։

» պարզ սկզբունքը բաղմաթիւ կիրարկումներ

ունի կեանքի մէջ։ Այսպէս է որ աղբիւրները կը վազեն և Արքեզեան կոչուած ջրհորներէն ջուր կը ժայթքէ։ Աղբիւրներու բնական աւազանը աւելի բարձր տեղ մը, լեռներու կամ բլուրներու մէջ կը գտնուի։ Անձրեւի ջուրը կ'անցնի աւազային խաւերէ և կը հաւաքուի կաւային խաւերու մէջ, որովհետեւ գիտէք թէ կաւը անթափանց է։ Այս ջուրն է որ հողին տազէն, լեռներէն վար կ'իջնէ և աւելի ցած տեղ մը դուրս կը ժայթքէ։

Նոյն սկզբունքին վրայ հիմնուած են նաեւ շատը ւանը և քաղաքներու ջրաբաշխութիւնը։ Բարձր տեղ մը, ծառի վրայ օրինակ, տակառ մը ջուր կը դնեն, և խողովակով ջուրը կը բերեն աւազանին տակ, ծորակի մը մէջ։ Երբ ծորակը բացուի, ջուրը կը սկսի ժայթքել, և կ'ուզէ տակառի մէջի ջուրին բարձրութեանը հասնիլ։ բայց չի կրնար հասնիլ, որովհետեւ օգին ճնշումը կայ որ արգելք կը հանդիսանայ։ Ինչպէս տեսանք, իրերահաղորդ ամաններուն հինգերորդը այսպէս է։

Դուք ալ կրնաք պարզ շատրուան մը շինել։ Թիւղեղէ աման մը ջուրով լեցուցէք և սեղանի մը վրայ դրէք։ Խողովակի մը մէկ ծայրը ամանին յատակը անցուցէք, իսկ միւսը աւելի ցած տեղ մը վեր դարձուցէք։ Երբ խողովակը բանաք, ջուրը պիտի սկսի վեր ժայթքել։

Ջրաբաշխութիւնն ալ այսպէս է։ Բարձր տեղի մը ջուրը խողովակներով քաղաք կը բերեն և ամէն կողմ կը բաշխեն։ Երբ ծորակը բացուի, ջուրը ինքնաբերաւ բար կ'ելլէ, մինչեւ ամէնէն բարձր յարկերը։ Պայման է սակայն, որ ջուրին աւազանը բոլոր տուներէն աւելի բարձր ըլլայ։ Այլապէս բարձր տուներու վերի յարկերը ջուր չեն ունենար։

ԶՈՒՐԸ ՃՆՇՈՒՄ ՈՒՆԻ

Հեղուկները, իբրեւ մարմին, բնականաբար ճնշում ունին: Այս ճնշումն ալ ամէն կտղմէն է: — վերեն, կողերեն և վարեն:

Թուղթէ մեծկակ ամանի մը մէջ ջուր լեցուցէք: Պիտի տեսնէք որ յատակը կը սկսի ուռիլ և նոյն իսկ պատոիլ, եթէ թուղթը շատ հաստ չէ: Զուրին վերեն վար ըրած ճնշումն էր որ ուռեցուց կամ պատոեց թուղթէ ամանին յատակը:

Կողերն ալ այսպէս ճնշումի ենթակայ են: Զգախեժէ պարկ մը առնենք. նախապէս կողերը սմբած են, իրարու վրայ ծալուած: Պարկին մէջ ջուր լեցուցէք: և պիտի տեսնէք որ կողերը կը սկսին բացուիլ, ուռիլ: Զուրին կողմնակի ճնշումն էր որ ուռեցուց պարկին կողերը:

Պարզ փորձով մը կրնաք հաստատել թէ ջուրը վարէն վեր ալ ճնշում ունի: Դոյլ մը ջուր դրէք ջուրով լեցուն տաշտի մը մէջ, և սկսեցէք դոյլը վեր վերցընել: Քանի դոյլը ջուրին մէջն է, գժուարութիւն չէք քաշեր դոյլը վերցնելու: բայց երբ ջուրէն դուրս ելէ, կարծես կը սկսի ծանրանալ:

Ի՞նչ է պատճառը: Անշուշտ սխալ է ըսել թէ դոյլը ծանրացաւ, քանի որ մարմին մը միշտ նոյն ծանրութիւնը ունի: Պատճառը տաշտի ջուրին մէջ վնտուլու է: Դոյլը, բոլոր մարմիններու նման, կ'աշխատի վար իջնել, մինչդեռ տաշտին ջուրը արգելք կը հանդիսանայ, վարեն վեր ճնշելով անոր վրայ: Այս ճնշումին՝ վերմդում կ'ըսեն:

Ուրիշ օրինակ մը: Առէք ջուրի բաս մը և ջուրով լեցուն ամանի մը մէջ դրէք: Թասը ջուրին մէջ չընկըգմիր, որովհետեւ վարէն վեր ճնշումի ենթակայ է: այնպէս որ եւ այս վերմդումը բաւական զօրաւոր է: այնպէս որ

պէտք է ձեռքով ամուր մը ճնշել թասի յատակին վրայ, զայն ջուրին մէջ ընկղմելու համար:

Եթէ վերմդումը աւելի ըլլայ մարմնին ծանրութեանէն, թող չի տար որ մարմինը ընկղմի և յապէս է որ վայտի կտոր մը կը ծփայ ջուրին վրայ, և նաւակներն ու չոփենաւերը կրնան ծովուն վրայ մնալ, առանց ընկղմելու: Սակայն նաւակը կամ չոփենաւը կ'ընկղմի, եթէ չափէն աւելի բնոցուի:

Թիթեղէ աման մը ջուրին երեսը գնենք. վար չի ներ. բայց եթէ մէջը ծանր առարկաներ գնենք, ջուրին յատակը կ'երթայ:

Նաւերն ալ այսպէս են. սովորական վիճակի մէջ կրնան ջուրին երեսը մնալ. բայց երբ շատ ծանրութիւններ գնենք անոնց մէջ, կ'ընկղմին:

Ուշագրութիւն ըրած էք. չոփենաւի ցուկին վրայ կան աստիճանաւորուած գիծեր եւ ամէնէն վերն ալ կարմիր զիծ մը: Քանի շատ բեռնաւորուի նաւը, այնքան վար կ'իջնէ. բայց նաւապետը հոդ կը տանի որ նաւը մինչեւ կարմիր զիծը չիջնէ ջուրին մէջ. որովհետեւ այլապէս կրնայ ընկղմիլ:

Շոփենաւերը այնպէս մը կը շինեն որ կարենան աջ — ձախ շարժիլ, առանց շրջուելու: Միւս կողմէ, առջեւի մասը սրածայր կ'ընեն, որպէս զի քիչ զիմագրութիւն գտնէ ջուրէն:

Մեծ շոփենաւերուն յատակն ալ մեծ կ'ընեն, հաւասարակշռութիւնը պահելու համար: Ճիշդէ ինչպէս որ բարձր շէնքերը լայն հիմ կ'ունենան:

Ընդծովեաներն ալ այս հիման վրայ կը շարժին: Երբ ուզեն ընդծովեան ծովուն խորը իջեցնել, ջուր կը լեցնեն մասնաւոր ջրամբարի մը մէջ: Ընդծովեան ծանրանալով կը յաղթէ ծովու ջուրին վերմդումին, եւ վար կ'իջնէ: Վեր հանելու համար, ընդհակառակն կը պարպեն ջրամբարին ջուրը: Այսպէսով ընդծովեան կը թեթեւնայ և վեր կ'ելլէ:

Ասկէ զատ, ընդծովեան ձուկի լողակներուն նման թեւեր ունի, որոնք կը բացուին կը գոցուին, երբ անվեր վար չարժի:

Ընդծովեան վար իջեցնելու համար, այնպէս մը կը գարձնեն թեւերը որ ջուրը վերէն վար ճնշէ անոնց վրայ: Վեր հանելու համար ալ հակառակը կ'ընեն:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Ինչ ամանի մեջ ալ դրուին, հեղուկ- երը միշտ հորիզոնական մակերևս կ'ունենան:

Նեղուկները ամեն կողմէն վերէն, վարէն եւ կողե- նեն կը ննչեն զիրեմֆ պարունակող ամանին վրայ:

Նաւակները եւ ռոգինաւերն ալ ջուրի վերմզումին մնորիւ կրնայ ծովին վրայ մնալ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Գաւաթմը ջուր առէք, ծոեցէք զանազան ծեւե- րով եւ հաստատեցէք թէ ջուրին մակերեսը միշտ հո- րիզոնական կը մնայ:

2. Պարտէզներու մէջ շատրուաններ կը տեսնէք: Բացատրեցէք թէ ջուրը ի՞նչպէս վեր կը ժայթքէ:

3. Փայտի կտոր մը նետեցէք ջուրին մէջ: Ինչո՞ւ վեր կ'ելլէ:

4. Նաւերը ի՞նչպէս կը կենան ջուրին երեսը:

5. Զինկէ գունդ մը ունիք: Եթէ ջուրին մէջ ծգէք վար կ'իջնէ: Ի՞նչ ընելու է որ այդ մետաղը ջուրին երեսը մնայ:

6. Կարելի՞ է ամբողջովին վինկէ նաւակ մը շինել:

Դ Ա Ս 32

ՕԴԱՊԱՐԻԿ ԵՒ ՍԱԻԱՌՆԱԿ

ՕԴԱՊԱՐԻԿ.— Հեղուկներու նման օդն ալ վեր- մղում ունի:

Նաւակը կրնայ առանց ընկղմելու ջուրին վրայ կե- նալ, որովհետեւ ջուրին վերմղումը աւելի շատ է իր ծանրութենէն:


Օդապարիկներն ալ ձիչտ այսպէս կրնան օ- դին մէջ մնալ, եթէ ա- նոնց ծանրութիւնը քիչ ըլլայ օդին ճնշումէն:

Առաջին անգամ Մօն- կոլֆիէ եղբայրները Փը- րանսայի մէջ կատարե- ցին այս փորձը: Թուղ- թէ շինուած գունդ մը տաք օդով լեցուցին եւ բերանը ամուր մը կա- պեցին: Եւ որովհետեւ տաք օդը պաղէն աւելի թեթեւ է, գունդը սկսաւ օդին մէջ բարձրանալ:

Տաք օդը ոչ միայն կը թեթեւնայ, այլ եւ շոգիի նման ուժ կը

ստանայ:

Ճիշի մը մէջ քիչ մը ջուր դնենք և բերանը խի- ցով ամուր մը գոցենք: Ապակիէ խողովակ մըն ալ



154. Օդը տաքնալով ռոգիի նման ուժ կը սանայ

Խեցէն անցընկելով վար իջեցնենք շիշին մէջ, մինչեւ
ջուրին մակերեսը Յետոյ շիշը դնենք տաք ջուրով
լեցուն ամանի մը մէջ:

Տեսէ՛ք, շիշին ջուրը խողովակին մէջէն դուրս կը
ժայթքէ: Շիշին օդն էր որ տաքցաւ և ջուրին վրայ
մնշելով վեր հանեց զայն խողովակին մէջ:

Ուշագրութիւն ընելու է որ խիցը ամէն կողմէ լու
մը գոցուած ըլլայ, որպէս զի օդը դուրս չփախչի եւ
ամբողջ ուժով ջուրին վրայ ճնշէ:


Օդապարիկին մէջ ալ տաք օդին այս ուժն է որ
կ'օգտագործեն:

Աւելի վերջը, մարդիկ տաք օդի տեղ սկսան գոր-
ծածել ջրածինը և լուսաւորութեան կազը, որոնք օ-
գէն թեթեւ են: Այս տեսակ կազերով լեցուած գունդ
մը բնականաբար օդին մէջ կը բարձրանայ, ինչպէս
որ փայտի կամ խիցի կտոր մը ջուրին երեսը կ'ելլէ:

Օդապարիկներուն վարի կողմը կողովի ձեւով ցանց
մը կայ, ուր կը նստի սաւառնորդը: Կողովը թելերու
ցանցով մը ամէն կողմէ կապուած է օդապարիկին:
Բաւական վեր ելած տեսն, օդապարիկը այլեւս կը
կորսնցնէ իր առաջին թափը, և չի կրնար շատ բարձ-
րանալ, որովհետեւ վերի օդը անօսր է: Բայց սաւառ-
նորդը, այս պարագան նկատի առնելով, իրեն հետ ա-
ւազի պարկեր առած է: Այս պարկերէն մաս մը եւ
կամ ամբողջը կը նետէ, և օդապարիկը աւելի թեթե-
նալով նորէն կը բարձրանայ:

Վար իջնելու համար, սաւառնորդը կը բանայ դըռ-
նակ մը: Դուրսի ծանր օդը դռնակէն ներս կ'անցնի և
կը ծանրացնէ օդապարիկը:

Հին տանուան օդապարիկները գունդի ձեւ ունէ-
ին: Հիմակուանները ձուկի ձեւով են և զեկ ռանին:
Ասկէ զատ պտուտակ մը շարժակի (մօրհօր) մը միջո-
ցաւ կը դառնայ արագօրէն: Այս պտուտակը թռչունի



155. Օդապարիկներ, անկարգել, սաւառնակներ
եւ ղեկաւոր օդապարիկ

թեւին գերը կը կատարէ, և օդին մէջ դառնալով
հով առաջ կը բերէ: Օդապարիկը այս հովին ուժով
արագօրէն կը թռչի:

Շատ տեսակ զեկաւոր օդապարիկներ կան: Յիշենք
գերմանական ցիվլինը, որ հնարիչին անունովը կը
կոչուի, և կրնայ մինչեւ 40—50 ճամբորդ փոխադրել:

ՍԱՀԱԹՆԱԿ. — Գիտէք որ սաւառնակը օդէն ա-
ւելի ծանր է, և ասոր համար չի կրնար անշարժ մնալ
օդին մէջ: Թռչուններն ալ այսպէս են. անոնք ալ
ծանր են օդէն և չեն կրնար թռչիլ, եթէ թեւ չունե-
նան:

Սաւառնակներուն ալ թեւը պտուտակ մըն է, որ
շարժիչ մեքենայի մը միջոցաւ արագօրէն կը դառ-
նայ: Պտուտակին արտադրած հովը կը ձնշէ գործիքին
թեւերուն վրայ և սաւառնակը առաջ կը մղէ: Պայման
է սակայն, որ պտուտակը շատ արագօրէն դառնայ. այ-
լապէս սաւառնակը վար կ'ինայ:

Օդապարիկն ալ պտուտակ ունի. բայց այդ պտու-
տակին դերն է ո՞չ թէ զայն օդին մէջ պահել, այլ ա-
նոր ընթացքը արագացնել: Այնպէս որ օդապարիկը
կրնայ ի հարկին անշարժ մնալ օդին մէջ: Սաւառնակը
այսպէս չէ, և ինչպէս ըսինք չի կրնար անշարժ մնալ
օդին մէջ. որովհետեւ շարժակը (մօրէօր) պէտք է միշտ
բանի: Մեքենան դադրելուն պէս, սաւառնակը վար
կ'ինայ, որովհետեւ օդին ծանր է:

Օդապարիկը կարելի է նմանցնել շոգենաւին, որ
կրնայ ջուրին վրայ անշարժ մնալ, բայց շարժակի
պէտք ունի, քալելու համար:

Սաւառնակներն ալ նմանցնենք մարդկային մարմ-
նին: Գիտէք որ չենք կրնար ջուրին մէջ անշարժ մը-
նալ, և սախուած ենք շարժել մեր թեւերն ու ոտ-
քերը, որոնք պտուտակի գեր կը կատարեն: Այս շար-
ժումն է որ լողալ կը կոչուի: Թեւերու շարժումին շը-

նորհիւ, ջուրի հոսանք առաջ կուգայ և այդ հոսանքին
վերմղումը արգելք կ'ըլլայ մեր մարմնին ընկղմելուն:
Երբ թեւերը յոգնին և դադրին շարժելէ, հոսանքն ալ
կը դադրի, և մարդ կ'ընկղմի:

Սաւառնակը կրնաք նմանցնել նաև տղոց թռուցի-
կին, որ օդին ծանր ըլլալով հանդերձ՝ կրնայ օդին մէջ
մնալ:

Զրասաւառնակը այնպէս մը շինուած է, որ կրնայ
թէ՛ օդին մէջ թռչիլ և թէ ջուրի վրայ նաւարկել,
շոգեշարժ մակոյկներու նման:

ԱՄՓՈՓԱԽՄ. — Հեղուկներու նման օդն ալ վեր մը-
դում ունի:

Օդապարիկը օդին թերեւ է: Սաւառնակը օդին ծանր
է, բայց ընորհիւ իր շարժակին կրնայ օդին մէջ մնալ,
ինչպէս մենք ջուրին երեսը կը մնանք լողալով:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Օդապարիկներու մէջ ի՞նչ կը լիցնեն:
2. Օդապարիկը ինչի՞ կրնաք նմանցնել: Սաւառ-
նա՞կը:
3. Օդապարիկը օդէն ծանր թէ թեթեւ է: Սա-
ւառնա՞կը:
4. Սաւառնակը կրնա՞յ անշարժ մնալ օդին մէջ:
Պատճա՞ռը:
5. Բացատրեցէք թէ տղաք ի՞նչպէս կը թոցնեն ի-
րենց թռուցիկը, եւ ասիկա բաղդատեցէք սաւառնակի
շարժումին հետ:
6. Անգամ մըն ալ նկատի առէք տղոց յատուկ օ-
դապարիկը (պալօն) եւ հետեւութիւններ հանեցէք:


ԴԱՍԱՀԱՆՐԱԴՐԱՄ

33

ԶԵՐՄՈՒԹԻՒՆ

ԸՆԴԼԱՅՆԱՅՈՒՄ

Զերմութեան ազդեցութեան տակ՝ մարմինները առաջինի մեծ ծաւալ կը ստանան, կ'ընդլայնին: Այսպէս են զբեթէ բոլոր հաստատուն մարմինները, ինչպէս նաև նեղուկներն ու կազայինները:



156. Մետաղի գունդը երբ պաղ է՝ կ'անցնի օլակեն.
Երբ տաքնայ՝ չանցնիր

Հաստատուն մարմիններուն ընդլայնումը շատ քիչ է և հետեւաբար գժուարութեամբ կը չափուի: Երկաթէ քանակ մը եթէ պաղ և տաք վիճակի մէջ չափենք, որոց արարերութիւն մը չպիտի տեսնենք: Բայց մասնաւոր միջոցներով կարելի է որոշակի երեւան բերել մետաղներուն ընդլայնումը:

Առնենք մետաղէ գունդ մը և ձողի մը ամրացուած

մետաղէ օլակ մը, ինչպէս ցոյց արուած է թիւ 156 պատկերին մէջ:

Պաղ վիճակին մէջ, գունդը զիւրութեամբ կ'անցնի օլակէն:

Ալքոլի լամբի մը վրայ քանի մը վայրկեան տաք ցընենք գունդը: Տեսէ՞ք, այլեւս չանցնիր օլակէն: Ինչու որովհեաեւ տաքնալով մեծաւ, ընդլայնեցաւ:

Եթէ չունիք այս գործիքը, կրնաք պարզ գամով մը կատարել փորձը: Առէք խոչոր գամ մը որ կրնայ դիւրութեամբ անցնիր մետաղի մը վրայ բացուած ծակէն: Տաքցուցէք գամը և պիտի տեսնէք որ այլեւս չանցնիր:

Հաստատուն մարմինները թէեւ քիչ կ'ընդլայնին, բայց ընդլայնած ատեն մեծ ուժ կ'արտադրեն, շատ մնշում կը բանեցնեն իրենց կից առարկաներուն վրայ:

Մարդիկ կ'օգտուին այս յատկութենէն, կառքերու անիւները մետաղէ շրջանակով ամուր մը սեղմելու համար: Շրջանակը քիչ մը փոքր կը չինեն անիւէն, և յետոյ սասափիկ կը տաքցնին: Զերմութեան ազդեցութեամբ, շրջանակը կ'ընդլայնի և այլեւս կրնայ իր մէջ պարփակել փայտէ անիւը: Այս վիճակին մէջ շրջանակը փայտին վրայ կ'անցընեն և կը սկսին ջուրով պաղեցնիլ: Շրջանակը պաղելով կը կծկուի և ամուր մը կը զրկէ անիւը:


Ուշադրութիւն ըրած էք. երկաթուղիի ձողերը ծայրը ծայրին դրուած չեն: Եթէ այսպէս ըլլար, ամրան՝ ձողերը պիտի երկննային և իրարու վրայ ձընշելով պիտի քանդէին գիծը: Որպէս զի այս անպատեհութեան առաջքն առնեն, ձողերուն մէջտեղը քիչ մը բաց կը ձգեն:

Հեղուկները աւելի շատ կ'ընդլայնին: Առնենք նեղ խողովակով մը վերջաւորած փորձանոթ մը և ջուրով

լեցնենք եւ որպէս զի ընդլայնումը որոշակի տեսնուի, ջուրը գունաւորենք։ Այս վիճակին մէջ եթէ տաքցնենք փորձանօթը, պիտի տեսնենք որ ջուրը խողովակին մէջ վեր պիտի բարձրանայ, պիտի ընդլայնի։

Կազերը ա'լ աւելի կ'ընդլայնին։ Առնենք փորձանօթ մը, եւ անոր վրայի խողովակին մէջ քիչ մը գունաւոր ջուր լեցնենք։ Կը բաւէ ձեռքով բռնել փորձանօթը, տես՝ 157. Օդը տաքնալով նելու համար որ գունաւոր ջուրը կ'ընդլայնի կը սկսի չարժիլ, առաջ երթալ խողովակին մէջ։

Փորձանօթին պարունակած օդն էր որ մեր ձեռքին ջերմութեան տակ ընդլայնեցաւ և ջուրը առաջ մղեց։




ԶԵՐՄԱԶԱՓ

Մեր մարմինը կրնայ դգալ թէ շուրջի առարկաները իրմէ աւելի տա՞ք թէ պաղ են։ Այսպէս է որ կ'ըսենք թէ այսինչ մարմինը տաք է, և այնինչը՝ պաղ։ Պէտք է զիտնալ, սակայն, որ պաղութիւնը ջերմութեան նման որոշ քանակութիւն մը չէ։ Պաղութիւնը ներկով պարզապէս պէտք է հասկնալ ջերմուրեան նըւազում։

Մարմնով կրնանք հասկնալ նոյնպէս թէ երկու առարկաներէն ո՞րը աւելի տաք է։ Յաջորդաբար ձեռքս կը դնեմ ջուրով լեցուն երկու ամաններու մէջ, եւ կրնամ որոշել թէ ո՞րը աւելի տաք է։

Սակայն այս միջոցով չենք կրնար զիտնալ թէ ամաններէն մէկը միւսէն հանի՞ անզամ աւելի տաք կամ պաղ է։ Ասիկա հաստատելու համար կը գործածենք պարզ դործիք մը, որուն ջերմաչափ կ'ըսեն։

Ճերմաչափը ապակեայ նեղ խողովակ մըն է, սընդիկով լեցուն։ Խողովակին վարի ծայրը աւելի լայն է։ Այս լայն մասին ընդունարան կ'ըսեն։ Երբ ճերմաչափը տաք տեղ մը դրուի, մէջի սնդիկը



ՃԵՐՄԱԶԱՓԻ Ա.ԱՏԻԱԾԱՆԱԿՈՐՈՒՄ

(Ճերմաչափը նախ սառոյցի, յետոյ եռացած ջուրի մէջ դնելով կ'որուեն 0 եւ 100 կետերը)

Կը սկսի ընդլայնիլ և խողովակին մէջ վեր բարձրանալ լնդհակառակն, ցուրտ տեղի մը մէջ սնդիկը վար կ'իջնէ։ Որպէսզի ընդլայնումը որոշակի տեսնուի, ջերմաչափին խողովակը շատ նեղ կը շինեն։

Պէտք է զիտնաք որ ջերմաչափի խողովակին մէջ

օդ չկայ և սնդիկը ջերմութեան ազդեցութեամբ կը ըստ ազատօրէն ընդլայնիլ:

Ջերմաչափ շինած ատեն, նախ մէջի օդը կը պարապեն և սնդիկով լեցնելէ յետոյ ընդունարանը, կը գոցին խողովակին վերի ծայրը՝ Յետոյ գործիքը կը դընեն եռացած ջուրի մէջ։ Սնդիկը կը սկսի բարձրանալ, բայց կուգայ ատեն մը, երբ կէտի մը վրայ անշարժ կը մնայ և այլեւս չի բարձրանար, սրչափ ալ տաքցնենք ջուրը։ Այս կէտին վրայ 100 կը նշանակեն։

Գործիքը յետոյ կը դնեն հալելու վրայ եղող սառցի մէջ։ Սնդիկը բնականաբար վար կ'իջնէ, բայց նորէն որոշ կէտի մը վրայ կը կենայ և աւելի վար չիջներ։ Այս կէտին վրայ ալ զէրօ կը նշանակեն։

Յետոյ երկու կէտերուն մէջտեղի միջոցը հարիւր հաւասար մասերու կը բաժնեն։

Կան ջերմաչափեր, որ սնդիկի փոխարէն գունաւոր ալքոլով լեցուած են։ Այս ջերմաչափերը աւելի զգայուն են, բայց շատ տաքին չեն գործածուիր, եւ 70 տափանէն անդին չեն ցուցներ։

Հնդհակառակն այս ջերմաչափը շատ կը յարմարի ցուրտ երկիրներու, որովհետեւ ալքոլը ուշ կը սառի։

ԱՄՓՈՓՈՒՄԸ.— Մարմինները տաճնալով կ'ընդլայնին։ Ամենեն աւելի կ'ընդլայնին նեղուկները եւ կազերը։

Ջերմաչափը շինուած է այս սկզբունքին վրայ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Դիտած էք. երեսմն գաւաթը կը ճաթի, երբ մէկն տաք ջուր լեցնէք մէջը։ Ինչո՞ւ կը ճաթի։

2. Երկաթէ ծողը տաքնալով կ'ընդլայնի։ Փայտն ալ տաքնալով կը կծկուի։ Բացատրեցէք։

3. Ինչո՞ւ սնդիկի փոխարէն ջուր չեն դներ ջերմաչափին մէջ։

Դ Ա Ա 34

Կ Ի Ր Ա Ր Կ Ո Ւ Մ Ն Ե Ր

Երկաթէ ծողի մը ծայրը կրակին մէջ դնենք։ Շատ չանցած, ոչ միայն ալս ծայրը կը տաքնայ, այլ և միւս ծայրը եւ այն աստիճան՝ որ չենք կրնար ձեռուքով բռնել։

Այս անգամ ալ փայտի կտորի մը վրայ կատարենք նոյն փորձը։ Փայտին մէկ ծայրը կրակին մէջն է, կ'այս բին բայց նորէն կրնանք բռնել միւս ծայրը, առանց մեծ տաքութիւն զգալու։

Ուրեմն երկաթը և փայտը նոյն դիւրութեամբ ջերմութիւն չեն հաղորդեր։ Երկաթը լաւ հաղորդիչ է, իսկ փայտը՝ վաս հաղորդիչ։ Բոլոր մետաղները լաւ հաղորդիչ են. իսկ փայտը, ապակին, մետաքսը, բամապակը եւայլն վաս հաղորդիչ։ Հեղուկները, բազի սընդիէն, վաս հաղորդիչ են. կազայինները ալ աւելի վաս հաղորդիչ են։

Մետաղներուն մէջ ամէնէն հաղորդիչը արծաթը և պղինձն են։ Ասոր համար խոհանոցի սաները ընդհանրապէս պղինձէ կը չինեն։

Երկաթագործի գործիքներուն կոթն ալ փայտէ կը շինեն, որովհետեւ փայտը վաս հաղորդիչ է տաքութեան համար։ Նոյն պատճառով, մարդիկ ձմրան բըրդեղին կը հագնին։ Բուրդը թող չի տար որ մեր ներքին ջերմութիւնը դուրս ելլէ։

Հսկինք թէ ապակին ալ։ Վաս հաղորդիչ է։ Բայց զիտէք որ արեւի ճառագայթները կ'անցնին ապակի-

էն, իսկ այդ ճառագայթներուն մէջ տաքութիւն կայ: Ուրեմն ապակին ալ ջերմութիւն կը փոխադրէ: Ալո՛, և շատ մեծ քանակութեամբ: Սակայն զանազանութիւն մը պէտք է դնել արեւի ճառագայթներուն տաքութեան և օրինակի համար վառարանին տուած տաքութեան միջնեւ: Առաջինը լուսաւոր տաքութիւն է, իսկ երկրորդը՝ խաւար: Լուսաւոր ջերմութիւնը կ'անցնի ապակին, իսկ խաւար ջերմութիւնը՝ ոչ:

Այս յատկութենէն կ'օգտուին պարտիզպանները: Գարնան, զանգապակիի տակ կը դնեն ծաղիկ մը, ուրուն աճումը կ'ուզեն փութացնել: Արեւին ջերմութիւնը, լուսաւոր ըլլալուն համար, կ'անցնի ապակին մէջն և կը տաքցնէ բոյսը: Սակայն յետոյ դըժուարութեամբ զուրս կ'ելլէ, որովհետեւ խաւար ջերմութեան կը փոխուի, իսկ ապակին վատ հաղորդիչ է այս տեսակ ջերմութեան համար:

ՕԴԵՐԵՒԻՅԹՆԵՐ

Այսպէս կը կոչուին օդին մէջ տեղի ունեցած կարգ մը երեւոյթները. — անձրեւ, հով, փոթորիկ եւայլն:

ԱՄՊ. — Անձրեւը ամպերէ առաջ կուգայ. իսկ ամպը ջրաշողիէ կազմուած է: Երեւի և կամ ուրիշ ջերմութիւններու ազդեցութեան տակ, երկրիս երեսէն միշտ ջրաշողի կ'արտագրուի: Այս շողին օդին մէջ կը բարձրանայ և ցուրտէն կը վերածուի ջուրի շատ մանր կաթիլներու, ամպերու: Այս կաթիլները այնքան թեթեւ են, որ կրնան օդին մէջ ծփալ: Սակայն կուգայ ատեն մը, երբ կաթիլները կը խտանան, կը ծանրանան, և ջուրի վերածուելով վար կը թափին: կ'ըսենք թէ անձրեւ կը տեղայ:

Բոլոր ամպերը անձրեւարեր չեն. կան ամպեր որ ներմակ են և շատ բարձրերը կը դտնուին: Ասոնք


ընդհանրապէս անձրեւ չեն բերեր, այլ ծուէն ծուէն ըլլալով կը ցրուին: Անձրեւարեր ամպերը սեւ են եւ վարերը կը դտնուին:

ՄԾՈՒԾ. — Մոււը կամ մառախուղը ուրիշ բան չէ, եթէ ոչ երկրիս մակերեսին շատ մօտերը կազմուած ամպեր: Դիանէն կամ ծովէն արտադրուող չոգին, օդին ցրտութեան պատճառաւ, զեռ շատ չբարձրացած կը խտանայ և ամպի կը վերածուի: Մշուշը երբեմն կը խտանայ կ'ըլլայ որ չորս կողմը կը մթագնէ, անայնքան խիտ կ'ըլլայ շուրս կողմը կը մթագնէ, անահեանկի ընելու աստիճան: Մշուշս օդին, շոգենաւերը չեն բանիր, արկածի տեղի չտալու համար: Երբ ծագի, մշուշն ալ կը փարատի, որովհետեւ ջուարեւ ծագի, մշուշն ալ կը փարատի, որովհետեւ ջուարեւ ծագի, մշուշն ալ կը փարերը կ'ելլեն: Եթին. — Երբ սաստիկ ցուրտ ընէ, օդին մէջ գըտնուող ջրաշողին կը պաղի և փոխանակ ջուրի վերածուի, իսկ եթէ սառումը դանդաղ ըլլայ, ջրառուելու, կը սառի: Եթէ սառումը դանդաղ ըլլայ, ջրառուելու, կը պաղի կը փոխուի իսկ եթէ առագ ըլլայ, կարկուտի կը վերածուի:

Զիւնի հատիկները, որոնց վաքի կ'ըսեն, շատ կանունաւոր ձեւ ունին: Եթէ փաթիլ մը սեւ կերպասի վրայ դնէք և մանրացոյցով գիտէք, սիմպատիկ առաջական կանոնաւոր աստղի մը ձեւն ունին:

Զիւնի խաւը սաստիկ ցուրտէն կը պաշտպանէ ցանքերը: ՇԱՂ. — Գարնան և աշնան, առաջաները, յաճախ կը տեսնէք որ բարձաշափական կանոնաւոր աստղի մը ձեւն ունին:

Զիւնի խաւը սաստիկ ցուրտէն կը պաշտպանէ ցանքերը:



159. Զիւնի փարիլներ

ջուրի մանր կաթիլներով կը ծածկուի : Այս կաթիլներուն շաղ կամ ցող կ'ըսեն :

Պատճառն ալ պարզ է : Գիշեր ատեն, հողին վրայ գտնուող առարկաները մաս առ մաս դուրս կուտանցերեկին իրենց ամբարած տաքութիւնը, և կը պազին : Օդին պարունակած ջրաշողին այս պաղութենէն կը խտանայ և մանր կաթիլներով կը նստի առարկաներուն վրայ : Գիտէք անշուշտ, որ եթէ նուացած ջուրի վրայ պնակ մը բանենք, պնակին երեսը կը ծածկուի ջուրի մանր կաթիլներով : Շաղն ալ ճիշդ այս ձեւով կը կազմուի :

ԵղեԱՄ.— Երբեմն կը պատահի որ հողը շատ կը պազի, զէրօէն աւելի վար : Այն ատեն ջուրի կաթիլները կը սառին և ճերմակ խաւ մը կը կապեն : Այս խաւին՝ եղեամ կ'ըսեն :

Եղեամ առաջ կուգայ պարզ, անամպ օդերուն, երբ գոլորշիացումը աւելի արագ կը կատարուի : Շատ հաստիաւ կապած ատեն, եղեամը կը նայ առուներուն վեասել : Ասոր համար, երկրագործները երբեմն արուեստական ամպեր առաջ կը բերեն, իէժուա նիւթեր այրելով : Ամպը ծածկոցի գեր կը կատարէ, եւ չի թուրուր որ հողը շատ գոլորշի արտադրէ :

ՀՈՎ.— Օդի տեղափոխութիւնն է որ հով առաջ կը բերէ : Ասոր ալ պատճառը՝ մօտակայ տեղերու բարեխառնութեանց տարբերութիւնն է : Երբ տեղի մը օդը տաքնալով վեր կը բարձրանայ, մօտակայ վայրէ մը պաղ օդ կը խուժէ և կը բռնէ տաք օդին տեղը :

ԱՄՓՈՓՈՒՄ.— Մարմինները հաւասարապէս չեն փոխադրեր ջերմութիւնը: Ոմանք լաւ հաղորդիչ են, ոմանք վաս հաղորդիչ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ամպը բաղդատեցէք թէյամանի շոգիին հետ:
2. Ինչո՞ւ ամառը շատ անձրեւ չի վար:

Դ Ա Ա 35

Լ Ո Յ Ս

Ճերեկին արեւով կը լուսաւորուինք, իսկ մութին՝ մոմով և զանազան լամբարներով : Արեւը, լամբարները և ուրիշ մարմինները, որ այսպէս լոյս կ'արծակեն, լուսատու կը կոչուին :

Լոյսին ուղղութիւնը.— Լուսատու մարմինները ճառագայթներ կ'արծակեն, որոնք թէ՛ լոյս և թէ՛ ջերմութիւն կուտան : Լոյսի ճառագայթներուն՝ ողի ալ կ'ըսեն : Այս ճառագայթները ուղիղ գիծով կը տարածաւին, այսինքն շիփ շիտակ, առանց շեղելու : Ասոր համողուելու համար, կը բաւէ արեւ օդին գոցել պատուհանին փեղկերը : Լոյսը անցք մը կը գտնէ և սենականութեան ներս կուգայ : Օդին մէջ առկաի գտնուող փուշները ուղիղ գիծի մը ուղղութեամբ կը լուսաւորուշինները ուղիղ գիծի մը ուղղութեամբ կը լոյսը ուղիղ գիծով կ'ընթանայ :

Լոյսին արագութիւնը.— Լոյսը չափազանց մեծ արագութեամբ կը տարածուի : այնքան մեծ որ՝ տեղէ մը անոր ծագումը և ուրիշ տեղ մը ժամանումը աշկընթարթի մէջ տեղի կ'ունենայ : Փարոսի մը լամբարը վառուած ատենն իսկ, լոյսը կը տեսնուի նաւապետին կողմէ, որքան ալ մեծ ըլլայ հեռաւորութիւնը :

Թափանցիկ եւ անբափանց մարմիններ.— Լոյսը կ'անցնի ապակին, օդէն եւ ջուրէն : Այս տեսակ մարմինները քափանցիկ կը կոչուին : Ընդհակառակը, փայտի, քարի եւ երկաթի նման մարմիններ թոյլ չեն տար որ լոյսի ճառագայթը անցնի իրենց մէջէն, և առ համար անբափանց կը կոչուին :

Թուղթը կիսարափանց կ'ըլլայ, երբ վրան իւղ քը-
սենք: Այս տեսակ թուղթի մը ետին գտնուող առար-
կան որոշակի չերեւիր, այլ միայն շուք կը ձգէ: Հին-
ատենները գիւղերու մէջ ապակիի փոխարէն իւղու
թուղթով կը ծածկէին պատուհանի փեղկերը:


Ցոլացում:— Որպէսզի առարկայ մը տեսնուի, պէտք
է որ լոյսի ճառագայթ մը հանդիպի անոր: Սակայն
գիտէք որ ցերեկ ատեն սենեակի մը բոլոր տեղերը
լոյս չեն առներ դուրսէն. բայց նորէն կը տեսնուին: Սեն-
եակին պատերը եւ ուրիշ առարկաներն են որ իրենց
առած լոյսին մէկ մասը կ'անդրադարձնեն, կը ցըռւեն:
Ճառագայթը, պատին հանդիպած ատեն, կը փոխէ իր
ուղղութիւնը և ետ կուգայ, կը ցըռւի: Այսպէսով, առ-
արկաներու ետին գտնուող տեղերն ալ կը լուսաւոր-
ուին:

Եթէ պատին վրայ Հայելիներ գնենք, պիտի տես-
նենք որ սենեակին մութ տեղերը աւելի շատ կը լու-
սաւորուին: Հայելիին երեսը, ողորկ ըլլալուն համար
գրեթէ ամբողջովին անդրադարձուց իր վրայ ինկած
ճառագայթները: Լոյսին այս ձեւով ետ դառնալուն:
ցոլացում կ'ըստն: Խորտուբորտ մակերեսները բաւ չեն.
ցոլացներ լոյսի ճառագայթները, այլ անկանոն կերպով
կը ցըռւին:

Գոյնի տեսակէտով ալ տարբերութիւն կայ: Ճերմակ-
մարմինները աւելի լաւ կը ցոլացնեն, քան սեւերը:
Դիտած էք անշուշտ որ սենեակները աւելի լուսաւոր-
կ'ըլլան, եթէ պատերը ճերմակ ներկուին:

Հայելի:— Ցոլացման շնորհիւ, ողորկ մակերեսները
կը ցոլացնեն իրենց դիմացը գտնուող առարկաներուն,
պատկերը: Երբ նայիք հայելիին դիմացը գրուած առ-
արկայի մը, այդ առարկան երկու հատ կը տեսնէք: —
մէկը բուն առարկան, որ հայելիին առջեւը կը գտնուի:
իսկ միւսը՝ անոր պատկերը, որ հայելիին ետին կ'երեւ

ւի: Առարկան կարելի է բռնել, չօշափել. մինչդեռ
պատկերը՝ ո՛չ: Ուրիշ խօսքով, պատկերը երեւութական
է, զոյսութիւն չունի. առարկան վերցուելուն պէս, պատ-
կերն ալ կը վերնայ, կ'անհետի, ճիշդ մարմնի մը շու-
քին պէս:



160. Մոմը եւ պատկերը

Պատկերը եւ
ուարկան միեւնոյն
հեռաւորութիւնը
կ'ունենան հայե-
լիէն. եթէ առար-
կան հեռացնէք,
պատկերն ալ կը
հեռանայ. եթէ
մօտեցնէք, ան ալ
կը մօտենայ:

Գիտէք որ բո-
լոր ապակիները
հայելիի նման չեն
ցուցներ ի ը ե նց

դիմացի առարկաները. պայման է որ լոյսը ամբողջո-
վին չանցնի ապակիին մէջէն, այսինքն անթափանց
կամ կիսաթափանց ըլլայ: Ասոր համար ապակիին ե-
տեւը սնդիկով շինուած ներկ մը կը քսեն:

Աղտոտ և փոշոտած ապակիներն ալ հայելիի պէս
կը ցուցնեն դիմացի առարկաներուն պատկերը: Զու-
րի մակերեսը և ջնարակուած փայտերն ալ այսպէս են:
11

Բ Ե Կ Ո Ւ Մ

Լոյսի ճառագայթները ուղիղ դիմով կ'ընթանան.
բայց եթէ իրենց ճամբուն վրայ հանդիպին աւելի
կամ նուազ խիտ միջավայրի մը, կը փոխեն իրենց
ուղղութիւնը, կարծես կը կոտրին: Օրինակ, օդէն չու-

Եհն մէջ անցնող ճառագայթ մը չի կրնար առջի ուղարկութեամբ առաջանալ, ու ովհետեւ ջուրը օդէն աւելի խիտ է:

Լոյսին այս ձեւով ուզդութիւն փոխելուն՝ բեկում կ'ըսեն:

Ապակիէ 161. Զողը կոտրած կ'երեւի ջուրին մէջ: ձող մը գը- նենք դաւաթ մը ջուրի մէջ: Զողը ջուրի մակերեսին վրայ կոտրած կ'երեւի:


Աւելորդ է ըսկել թէ ապակիէ ձողը միակտուր է, և զարդարվէս մեր աչքն է որ կոտրած կը տիսնէ զայն: Բեկման հետեւանքով է նոյնպէս որ աւազանի մը յատակը իրականէն նուազ խոր կ'երեւի մեղի:

ԽՈՇՈՐԱՑՈՅՑ




Բոլորդ ալ տեսած ըլլալու էք այս պարզ գործիքը որ պզտիկ առարկաները մեծ կը ցուցնէ: Ոսպի ձեւով բայց աւելի մեծ ապակի մըն է, եւ ասոր համար ոսպնեակ անուշը տռած է:

162. Խուռացոյցը կը մէծցնէ առարկաները եթէ ոսպնեակ մը արեւնեակին ետէ լոյսի բըռնենք, կը տեսնենք որ ոսպնեակ կ'էտ մը առաջ կուգայ: Լոյսի ճառագայթներն են



որ, ոսպնեակին մէջէն անցնելէ յետոյ, մէկ կէտի վըրայ կը հաւաքուին: Եթէ սիկար մը բռնենք այդ կէտին վրայ, շատ չանցած պիտի վառի: Այդ կէտը՝ վառարան կը կոչուի: Ոսպնեակ մը երկու վառարան կ'ունենայ, մէկը աջ, միւսը՝ ձախ կողմը:



163. Խուռացոյց

164. Մանրադիք

Պէտք է գիտնաք որ վառարանները ոսպնեակին վրայ չեն դանուիր, այլ դուրսը, երկու կողմերը: Երբ ոսպնեակ մը արեւին բռնէք, կը տեսնէք որ ճերմակ կէտը, վառարանը, աւելի հեռուն կը կազմուի:

Եթէ ոսպնեակով փոքր մարմին մը, օրինակ միջատ մը գիտենք մարմինը բնականէն աւելի մեծ կ'երեւի մեջի: Ասոր համար, այս ոսպնեակին խուռացոյց կ'ըսեն:

Սակայն բոլոր ոսպնեակները խոշորացոյցի դեր չեն կատարեր. կան որ ընդհակառակն կը պղտիկցնեն:

Շատ փոքր մարմիններ, օրինակ հիւանդութեանց մանրէներ, գիտելու համար, մանրադէս կոչուած գործիքը կը գործածեն: Մանրադէտն ալ խոշորացոյցին պէս շինուած է, միայն մէկի տեղ երկու կամ աւելի թիւով ոսպնեակներ ունի:

Կիրարկումներ.— Հայելիները և ոսպնեակները շատ գործածական են կեանքի մէջ: Բացի սովորական հայելիներէն որ հարթ մակերես ունին, կան նաեւ կոր հայելիներ: Այս հայելիներն ալ ոսպնեակներու նման վառարան ունին, Երբ լոյս մը դրուի վառարանին վըրայ, ճառագայթները կը ցոլան և զուգահեռական ուղղութեամբ կը տարածուին:

Այս տեսակ հայելիներուն՝ լուսարձակ կ'ըսեն: Ինքնաշարժերը և շոգենաւերը անպայման լուսարձակ կ'ունենան, գիշեր ատեն իրենց ճամբան դանելու և արկածի տեղի չտալու համար: Շոգենաւերու և մանաւանդ զրահաւորներու լուսարձակները շատ զօրաւոր են, և ահազին հեռաւորութեան վրայ լոյս կուտան:

Ոսպնեակները աւելի շատ գործածական են: Հեռագիտակները ոսպնեակներու միջոցաւ է որ կը ցուցնեն հեռուի առարկաները: Շարժանկարի և լուսանկարչութեան հիմն ալ դարձեալ ոսպնեակներն են:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ


Անցեալ տարի, աչքի կազմութեան վրայ խօսած ատեն, համառօտակի բացատրած էինք նաեւ լուսանկարչական գործիքը: Այս անգամ քիչ մը աւելի մանրամասնութիւն հաղորդենք:

Լուսանկարչական գործիքը դրուած է տուփի մը մէջ, որուն կողերը անթափանց են, և փքոցի նման:

Կրնան բացուիլ գոցուիլ: Միայն բաց է առջեւի կողմը ուր պղինձէ տուփի մը մէջ դրուած ոսպնեակ մը հաստատուած է:

Ոսպնեակին զիմաց գտնուող առարկայի մը պատկերը կը կազմուի ոսպնեակին ետեւի կողմը, անփայլ և կիսաթափանց ապակիի մը վրայ: Փքոցը բանալով գոցելով՝ լուսանկարիչը այնպիսի գիրքը մը կուտայ գործիքին, որ պատկերը ըլլայ յստակ և որոշ:

Այս գործողութենէն յետոյ, լուսանկարիչը կը հանէ անփայլ ապակին և տեղը կը դնէ ուրիշ ապակի մը,



165. Լուսանկարչական գործիք

որուն վրայ քիմիական նիւթեր քսուած են: Լոյսի ճառագայթները կ'ազգեն այս ապակիին վրայ եւ հոն առաջ կը բերեն առարկային պատկերը:

Սակայն այս պատկերը ծիսական է, այսինքն առարկային լոյս տեսած մասերը սեւ կ'երեւին պատկերին վրայ, իսկ լոյս չտեսածները՝ ներմակ: Պատկերի ապակին մասնաւոր թուղթով մը կը ծածկեն և արեւին կը դնեն: Թուղթին վրայ պատկերը կը օշուի, այսինքն լոյս առած մասերը ճերմակ կ'երեւին, և շուքին մնացածներն ալ սեւ:

Հսինք թէ լուսանկարչական գործիքը դրուած է

անթափանց տուփի մը մէջ։ Այս տուփին՝ մուր սենեակ կ'ըսեն։ Մուղթ սենեակին չնորհիւ, միայն լուսանկարուելիք առարկայէն եկած ճառագայթները կ'ազդեն ապակիին վրայ և հոն կը դրոշմեն առարկային պատկերը։

Ապակիի փոխարէն կը գործածուի նաեւ տեսակ մը թուղթ որ ֆիլմ կը կոչուի։ Շարժանկարի պատկեր ները ֆիլմի վրայ կ'առնուին։ Ֆիլմը թէ՛ զգայուն է և թէ աւելի գործածելի, քանի որ կրնայ ճախարակի վրայ դառնալ առանց կոտրելու։

Ապակին այսպէս չէ և կը կոտրի։

Լուսանկարի յատուկ ապակիները և ֆիլմերը միշտ անթափանց տուփերու մէջ կը պահուին, որպէս զի լոյսէն ազդուելով չաւրուին։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Լոյսը ուղիղ գծով կ'ընթանայ, բայց երբ առարկայի մը հանդիպի՝ կը ցոլայ կամ կը բեկի։

Խոշորացոյցը ոսպնեալ մըն և որ մեծ կը ցուցնէ առարկաները։

Լուսանկարչական գործիքով կ'առնեն առարկաներու կամ մարդոց պատկերը։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Զեր կոնակը գտնուող մարմին մը կրնա՞ք տեսնել։ Ի՞նչ կ'ընէք ասոր համար։

2. Միայն ապակի՞ն է որ հայելիի դեր կը կատարէ։ Օրինակներ յիշեցէք։

3. Խոշորացոյց մը առէք եւ թուղթ մը այրեցէք՝ արեւին դիմաց բռնելով խոշորացոյցը։

4. Լուսանկարչական գործիքը ինչո՞ւ կը ծածկեն սեւ լաթով մը կամ սեւ առարկայով մը։

ԴԱՍ 36

ՉԱՅՆ

Մետաղէ բարակ և առաձգական ձողի մը մէկ ծայրը հաստատենք տեղի մը վրայ, և միւս ծայրը շարժենք։ Զողը կը սկսի թրթռալ եւ թրթռացումները այնքան մեծ կ'ըլլան, որ աչքով կը տեսնուին։

Եթէ ձողը աւելի ուժով շարժենք. թրթռացումները աւելի արագ կը կատարուին և այլեւս աչքով չեն տեսնուիր, որովհետեւ շատ փոքր են։ Սակայն կը լրացին։ Զողը արագօրէն շարժելով ձայն առաջ բերաւ։

Կարելի է նոյն փորձը կատարել պրկուած թելի մը վրայ. թելը կը սկսի թրթռալ և ձայն հանել։

Ապակիէ ձողով մը թեթև հարուած մը տանք սա գաւաթին։ Գաւաթը սկսաւ թրթռալ և ձայն հանել։ Եթէ թելէ մը կախուած թանթրուենիի գնդիկ մը մօտեցնենք գաւաթին, գնդիկը բռւռն կերպով ետ պիտի մղուի, գաւաթին կողին դպած ատեն։ Ապակիէ կը հետեւի թէ գնդակը ձայն հանած ատեն կը թրթռայ, կը չարժի։

Զայնը ի՞նչպիս կը լսուի. — Սորվեցանք թէ ձայնը թրթռացումի արդիւնք է. երկաթէ ձողը և գաւաթը թրթռալով ձայն հանեցին։ Այսպէս են նաեւ բոլոր մարմինները, — հաստատուն, հեղուկ թէ կազային։ Մարմինը թրթռացած ատեն, իրեն հետ կը թրթռացնէ նաեւ շուրջի օդը։ Այս օդն աւ իր կարգին. կը շարժէ.



166. Ապակիի բրորուացումը կը վանէ դպած ատեն։ Ապակիէ կը հետեւի թէ գնդակը ձայն հանած ատեն կը թրթռայ, կը չարժի։

քովի օգը, և այսպէս կարգով կը թրթռան օդի բոլոր խաւերը։ Մեր ականջին մօտ գտնուող օդի խաւն ալ կ'ազդուի օդային այս ալիքներէն և ուժով մը կը շարժէ մեր թմբկաթաղանթը։


Պարզ է ուրեմն որ ձայն չպիտի լսէինք, եթէ մեր շուրջը ոդ չգտնուէր։ Փորձով մը կարելի է հաստատել այս պարագան։ Ապակիէ գունդի մը օդը պարպելէ յետոյ, մէջի զանգակը գուրսէն հնչեցնենք։ Անկասկած զանգակը կը թրթռայ և ձայն կը հանէ։ Բայց մենք չենք լսեր այս ձայնը, որովհետեւ օդ չկայ որ թըրթռայ և մեր ականջին հասցնէ զայն։

Պէտք է նկատի ունենալ որ ձայնը ինքնին մարմին չէ, օրինակ ծաղիկի բոյրի նման զոր հովը մեր քիթին կը բերէ։ Ձայնը պարզապէս թշթռացում է, և ոչ ուրիշ բան, 167.0 դազուրկ զանտեսակ մը մեղմ հով է որ օդի առակի մեջ ձայնը բագ շարժելէն առաջ կուգայ։ չի տարածուիր

Ձայնը միայն օդին միջոցաւ չէ որ կը հաղորդուի. հաստատուն մարմինները և հեղուկներն ալ կրնան զայն փոխանցել, և աւելի լաւ կերպով։

Երկայն սեղանի մը երկու կողմը երկու հոգի կեցք, Մէկը թող ականջը գնէ սեղանին, իսկ միւսը շատ թեթեւ հարուած մը տայ սեղանի միւս ծայրին։ Ականջը դնողը շատ լաւ պիտի լսէ հարուածին ձայնը։

Ձայնին արագութիւնը. — Ձայնը լոյսին չափ արագ չի տարածուիր։ Բաւականաչափ հեռուէն դիտենք փայտահար մը, որ ծառ կը կտրէ։ Երբ տապարը ծառին գարնուի, ձայն առաջ կուգայ։ Սակայն տեսնելը եւ լըսելը միւնենյն ատեն տեղի չեն ունենար։ Նախ տապա-



քին իջնելը կը տեսնենք, և աւելի ուշ ձայնը կ'առնենք։ Պատճառը այն է որ, լոյսը աւելի արագ կը հասնի մեր աչքին, քան ձայնը՝ մեր ականջին։

Թնդանօթ արձակուած ատեն ալ միւնենոյն բանը կը պատահի։ Նախ լոյսը կը տեսնենք, յետոյ ձայնը կը լսենք։

Փորձով հաստատած են որ ձայնը մէկ երկվայրկեանի մէջ 340 մէթր կը կտրէ։

Արձագանգ. — Լոյսին նման ձայնն ալ կը ցոլայ, կ'անդրադառնայ, երբ արգելքի մը հանդիպի։ Բաղնիքի մը կամ քարայրի մը մէջ եթէ խօսիք, շատ չանցած կրկին կը լսէք ձեր արտասանած բառերը։ Զայնական ալիքներն են որ բաղնիքին կամ քարայրին պատերուն զարնուելով ետ կուգան և ձեր ականջը կը հասնին։ Ասոր արձագանգ կ'ըսեն։

Երբեմն կը պատահի որ արձագանգը քանի մը անգամ կը կատարուի։

Ձայնին ցոլացումը կը նպաստէ մեր խօսքին զօրացման։ Այսպէս, եթէ ձեր ուսուցիչը պարտէզին մէջ այս իր դասը, դուք լաւ չպիտի լսէք իր խօսքերը։ Պատճառը այն է որ ձայնական ալիքները կը ցրուին բաց օդին։

Դասարանին մէջ այսպէս չէ։ Հոն կան պատերը ուրո՞նք ետ կը դարձնեն ուսուցիչին ձայնական ալիքները և կրկին ձեր ականջին կը հասցնեն։

ԿԻՐԱՐԿՈՒՄՆԵՐ


Մարմիններու թրթռացումէն օգտուելով, մարդիկ կարգ մը ձայնական զործիքներ շինած են։ Գործիքներու մէկ մասին մէջ թեթեր, լարեր է որ կը թրթռան, ինչպէս ջութակը, քնարը եւն, ։ Մէկ մասին մէջ ալ օդն է որ կը շարժի, ինչպէս սուլիչը, սրինգը, փողը եւն։

Լարաւոր գործիքի մը թելերը որքան բարակ, թերթեւ և պրկուած ըլլան, ձայնը այնքան բարձր կ'ըլլայ:

Սուլիչի և սրինգի մէջ, մեր շունչին ուժովը օդը կը թրթուայ և ձայն կը հանէ: Որպէս զի թրթուացումը արագ տեղի ունենայ, սուլիչին մէջ ոսպի չափ թերթեւ առարկայ մը կը դնեն: Այս առարկան շարժելով, իր կարգին կը շարժէ նաեւ շուրջի օդը:

Զայնագիր.— Ձեզմէ շատեր, եթէ ոչ բոլորդ, ձայնագիր (Ֆօնօկրաֆ) տեսած և լսած են: Այս սքանչելի գործիքին շնորհիւ, կարելի է մէկու մը երգը արձանագրել մասնաւոր սկառակներու վրայ: Երգիչը երգած տաեն, առոր շունչին ուժովը ասել մը կը շարժի եւ ծակտիկներ կը բանայ սկառակներին վրայ: Յետոյ, երբ ասեղը զըսպանակի մը միջոցաւ շարժելով այդ ծակտիկներուն մէջ մտնէ ելլէ, շրջապատի օդը կը թրթուայ և նախկին երգը գրեթէ նոյնութեամբ կը վերաբատադրուի:

Լաւ միտք պահեցէք. ձայնագրին մէջէն երգիչին ձայնը չէ որ կը լսէք: Երգիչին ձայնը պարզապէս ծակտիկներ բացաւ սկառակներին (իլլաֆ) վրայ և դադրեցաւ: Եղբ ասեղը այդ ծակտիկներուն մէջ մտնէ ելլէ, նոյն ձեւով կը բրբուացնէ շուրջի օդը, ինչպէս երգիչին ձայնը: Աւրեմն երգիչին շունչը և սկառակներին նոյն թրթուացումը, ձայնական նոյն ալիքները ա-



168. Զայնագիր (Ֆօնօկրաֆ)

ուաջ կը բերեն, և հետեւաբար նոյն ձայնը կը հանեն:

Հեռաձայն. — Աւելի հրաշալի գործիք մըն է հեռաձայնը (թէլէֆոն), որուն միջոցաւ մարդիկ կրնան առագին հեռաւորութեան վրայ խօսիլ իրաղու հետ:

Հեռաձայնին մէջ ալ թրթուացումի միջոցաւ է որ ձայն առաջ կուգայ: Երբ ձեր բերանը գործիքի ձագարին մօտեցնէք և խօսիք, ձագարին ետին գտնուող բարակ և առաձգական՝ մարմին մը կը սկսի թրթուալ ու ձայնական ալիքներ առաջ բերել: Ելեկտրականութեան միջոցաւ, այս ալիքները կը փոխանցուին ձեր խօսակցի ականջին դրուած գործիքին, և դարձեալ կը թրթուացնեն բարակ մարմին մը: Թրթուացումը կ'անցնի ականջին, և ձեր խօսած բառերը կը լսուին:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Ձայնը բրբուացումի արդիւնք է: Ձայնի ցոլացումին՝ արձագանք կ'ըսեն:

Զայնագիրը կ'արձանագրէ ձայնը եւ կը վերարտադրէ:

Հեռաձայնի միջոցաւ կարելի է հեռաւոր տեղեւի խօսիլ իրարու նիս:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Զայնը արագ կ'ընթանայ, թէ՞ լոյսը: Օրինակ մը յիշեցէք:

2. Զայնը նիւթ մըն է, ինչպէս օրինակ ծաղկի հոտը:

3. Երան ստորո՞տը թէ գագաթը լաւ կը լսուի ձայնը: Պատճառը բացատրեցէք:

4. Զայնագրի սկառակ տեսա՞ծ էք: Դիմեր եւ ծակտիկներ կա՞ն վրան: Բացատրեցէք:

ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Սեղանիս վրայ թուղթի կտորներ կը գնեմ, և առնց կը մօտեցնեմ կնքամոմի կամ ապակիի ձող մը: Թուղթի կտորները անշարժ կը մնան:

Կնքամոմը թեղանիքիս վրայ ամուր մը կը շփեմ և նորէն կը մօտեցնեմ թուղթի կտորներուն: Տեսէ՞ք,



169. Կնքամոմը շփուելով կ'ելեկտրականանայ եւ իրեն կը շփէք: Բւրեմն կարդ մը

մարմիններ շփումով կը ստանան ուժ մը որ թեթեւ առարկաները կը քաշէ: Այս ուժը՝ ելեկտրականութիւն կը կոչուի:


Երկու տեսակ ելեկտրականութիւն.— Մետաքսէ թելէ մը կախենք թանթրուենիի միջուկի կտոր մը, և անոր մօտեցնենք կերպասի վրայ շփուած ապակիէ ձող մը: Միջուկը, թեթեւ ըլլալուն համար, կը քաշուի ձողէն, զէպի ան կը ձգտի: Բայց ձողին դպչելուն պէս, ես կը մղուի: Այս միջոցին միջուկին մօտեցնեմ կընքամոմի ձող մը, զոր նախապէս շփած էի թեղանիքիս վրայ: Զարմանք.— Կնքամոմը իրեն բարուենիի միջուկը:

Երկու ձողերն աւ, ապակի թէ կնքամոմ, ելեկտրա-

կանութիւն ունէին. բայց մեկուն վանածը միւսը բաշեց: Կը նշանակէ թէ անոնց ելեկտրականութիւնները միեւնոյն տեսակէն չեն, այլ իրարու հակառակ:

Փորձով հաստատուած է որ ելեկտրականացած մարմինները այս երկու ելեկտրականութիւններէն մէկով կամ միւսով լեցուած կ'ըլլան: Նոյնպէս հաստատուած է որ նման ելեկտրականութիւնները իրար կը վանեն, իսկ աննմանները իրար կը բաշեն:

Վերի փորձին մէջ, ապակիէ ձողը վանթըրւենիի միջուկը, որովհետեւ ան, իրեն դպած ատեն,



170. Ապակին կը բաշէ Ապակին կը վանէ Կնքամոմը կը բաշ-

իր ելեկտրականութիւնէն մաս մը առաւ, նոյն ելեկտրականութիւնը լեցուեցաւ: Ընդհակառակն, կնքամոմի ձողը բաշեց միջուկը, որովհետեւ անոր ելեկտրականութիւնը նման չեր իր ելեկտրականութեան:

Լաւ հաղորդիչ, վաս հաղորդիչ.— Հին ատենները կը կարծուէր թէ միայն սաթը ընդունակ է շփումով իրեն քաշելու թեթեւ մարմինները: Մինչդեռ փորձով գիտենք որ բոլոր մարմինները ունին սաթին այս յատկութիւնը:

Առնենք երկաթէ ձող մը, եւ կերպասի մը վրայ շփելէ յետոյ թուղթի կտորներու մօտեցնենք: Ելեկ-

արականութեան ո՛չ մէկ հետք : Մետաքսով փաթթենք ձողին մէջտեղը և անկէ բռնելով շփենք ձողը : Եթէ նորէն մօտեցնենք, պիտի տեսնենք որ թուղթի մանր կտորները քիչ մը կը շարժակին : Ուրիմն երկաթն ալ չփումով ելեկարականացաւ :

Անշուշտ կ'ուղէք զիտնալ թէ մետաքսը ի՞նչ դեր կատարեց : Ինչպէս ջերմութեան, նոյնպէս ալ ելեկարականութեան համար բոլոր մարմինները հաւասարապէս հաղորդիչ չեն : Պարզ ձեռքով չենք կրնար բռնել երկաթի տաք ձող մը, առանց մեր ձեռքը այրելու : Բայց լաթի հաստ կտորով մը կրնանք անվտանգ բռնել : Ինչո՞ւ .— որովհետեւ լաթը վատ հաղորդիչ է ջերմութեան համար :

Ելեկարականութեան մէջ ալ այսպէս է . մետաղները լաւ հաղորդիչ են, իսկ մետաքսի . ձգախէժի, ապակիի և յախճապակիի նման մարմինները՝ վատ հաղորդիչ :

Մեր կատարած փորձին մէջ, երկաթէ ձողը նախապէս ալ ելեկարականացաւ . սակայն առաջ եկած ելեկարականութիւնը մեր ձեռքին անցաւ և կորսուեցաւ : Մինչեռ երբ մետաքսով պատեցինք զայն, ելեկարականութիւնը այլեւս չանցաւ մեր ձեռքին, որովհետեւ մետաքսը վատ հաղորդիչ է :

Ելեկարական զետեղումներու մէջ պղինձէ թելեր կը դորձածին, որովհետեւ այս մետաղը շատ լաւ հաղորդիչ է : Դիտէք, անշուշտ, որ խոհանոցի կաթսաներն ալ ընդհանրապէս պղինձէ կը շինեն, դարձեալ նոյն պատճառաւ : Եւ որպէս զի պղինձէ թելը գուրս չայ իր փոխաղրած ելեկարականութիւնը, զայն կը պատեն մետաքսով կամ ուրիշ վատ հաղորդիչ նիւթով մը : Եթէ ձեր տան մէջ ելեկարական լոյս ունիք, ուշ շաղրութիւն ըրէք և պիտի տեսնէք որ ելեկարականութիւն բերող հաստ թելերը ամբողջովին պղինձ

չեն . թելերուն մէջի մասը պղինձէ, իսկ դուրսի մասը վատ հաղորդիչ մարմին մը :

Սոով ալ չեն բաւականանար և ելեկարական թելերը կ'անցընեն խողովակներէ, կամ յախճէ կոճակներու միջոցաւ . կը հաստատեն պատերու վրայ : Այսպէս կ'ընեն, որպէսզի ելեկարականութիւնը պատին և չէնքի փայտերուն չանցնի ու հրդեհ առաջ չըերէ :

Հեռագրաթելերու ձողերուն վրայ ալ յախճէ ամաններ կան : Սոոնք ալ հեռագրաթելը կը կլզիացնեն այսինքն չեն թողուր որ անոր ելեկարականութիւնը կորսուի, ձողին անցնի :

Զոր օդն ալ վատ հաղորդիչ է ելեկարականութեան համար : Ընդհակառակն խոնաւ օդը լաւ հաղորդիչ է :

ՇԱՆԹԱՐԳԵԼ

Մութին եւ չոր օդի մը, եթէ ձեռքով շփէք սեւ կատուի մը մորթը, պիտի տեսնէք որ կայծեր կը ցատկին, թեթեւ ձայն մը հանելով : Շփումով, միաժամանակ երկու տեսակ ելեկարականութիւն գոյացաւ, մէկը մորթին, միւսը՝ մեր ձեռքին վրայ : Եւ որովհետեւ երկու ելեկարականութիւնները նման չեն, իրարու միացան և լոյս ու ձայն առաջ բերին :

Խոնաւ օդի մը, երբ երկու ամպեր իրարու մօտ դանուին, ճիշդ նոյն բանը կը պատահի, ինչ որ կատարուեցաւ մեր ձեռքին և կատուի մորթին միջեւ : Հոն ալ կայծեր առաջ պիտի գան, բայց աւելի մեծ ուժով : Ամպերու տարբեր ելեկարականութիւնները ուժով մը իրարու կը միանան, և լոյս ու ձայն առաջ կը բերին : Լոյսին փայլակ, իսկ ձայնին՝ որոտում կ'ըսեն :

Երբեմն ամպը կը մօտենայ բարձր չէնքի մը կամ ծառի մը : Այն ատեն կայծը առաջ կուգայ ամպին եւ չէնքին միջեւ : Կայծակ ինկաւ, կ'ըսեն :

Կայծակը քարուքանդ կ'ընէ իր հանդիպած տեղը՝
վայրկենապէս մարդ կամ կենդանի կ'ածխացնէ : Ասոր
համար, որոտումի ատեն վտանգաւոր է բարձրաբերձ
ծառերու առակ ապաստանիլ :

Զինարանները և մեծ հաստատութիւնները կայծա-
է զերծ պահելու համար, անոնց վրայ կը տնկեն մե-
տաղէ սրածայր և բաւականաչափ երկար ձող մը, որ
շամբարգիլ կը կոչուի : Շանթարգելին մէկ ծայրը օդին
մէջ է, իսկ միւսը մետաղէ թելով մը միացած է հո-
ղին :

Երբ ամպ մը անցնի չէնքին վրայէն, շանթարգելը,
երբեւ աւելի լաւ հաղորդիչ, ամպին ելեկտրականու-
թիւնը մաս առ մաս կ'առնէ և կը տկարացնէ անոր
զօրութիւնը :

ԱՄՓՈՓՈՒՄ.— Մարմինները սփումով կ'ելեկտրակա-
նան: Երկու տեսակ ելեկտրականութիւն կայ.— դրական
եւ ծիսական: Նման ելեկտրականութիւնները իրար կը
վանեն, աննմանները կը բաւեն:

Հանբարգելը մետաղէ ձող մըն է որ տեսները կը պահ-
պան կայծակէն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ի՞նչպէս կը հասկնաք թէ մարմին մը ելեկտրա-
կանացած է: Սաթի կտորով մը փորձեցէք:

2. Ինչո՞ւ պղինձէ կը շինեն ելեկտրական զետեղու-
մի թելերը:

3. Երկաթէ ձող մը շփեցէք եւ պիտի տեսնէք որ
չելեկտրականաք: Պատճա՞ռը:

4. Շանթարգելի ձողը կընա՞յ փայտէ ըլլալ: Բա-
ցատրեցէք:

ԴԱՍ 38

ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

Բ Ա Ր Դ

Հոսանք.— Երբեմն առւներու մէջ յանկարծ կը մա-
րի ելեկտրական լոյսը: Ելեկտրական հանրակառքն ալ
երբեմն կը կենայ: Երկու պարագաներուն ալ կ'ըսենք
թէ հոսանքը գալրած է, այսինքն ելեկտրականութիւն
չի գար:

Ելեկտրական լամբը վառ եղած ատեն, եթէ կըտ-
րէք ելեկտրական թելը, լամբը անմիջապէս կը մարի: Պատճառը այն է որ հոսանքը կը կորի, անցնելիք
ճամբայ չգտնելով:

Դիտած էք. Ելեկտրական հոսանքը փոխադրով
թելը մէկ չէ, այլ երկու: Այս թելերը ոլորուած են ի-
րարու վրայ, բայց իրարու միացած չեն. լամբին մէջն
է որ թելերուն երկու ծայրերը իրարու կը միանան և
լոյս կ'արձակեն:

Ի՞նչպէս կարելի է հասկնալ թէ թելէ մը հոսանք
անցած է: Նախ թելը կը տաքնայ. և այնքան շատ,
որ քան զօրաւոր ըլլայ հոսանքը: Ասկէ զատ, բարակ
թելերը աւելի կը տաքնան: Յետոյ մագնիսական ասեղ
մը կը սկսի շարժիլ, եթէ զայն մօտեցնենք ելեկտրա-
կան հոսանք փոխադրով թելի մը:

Բարդ.— Ապակիէ աման մը ծծմբային թթուով
խառն ջուրով լեցնենք, և մէջը իշեցնենք զինկի եւ
պղինձի երկու ձողեր: Յետոյ մետաղէ թելերով մի-
ացնենք ձողերուն գուրսը մնացած ծայրերը:

Անմիջապէս ելեկտրական հոսանք մը կ'անցնի թե-

Երուն մէջէն։ Եթէ մագնիսական ասեղ մը մօտեց նենք թելին, ասեղը կը սկսի շարժիլ և խաչաձեւուիլ թելին հետ։ Ասկէ կը հետեւցնենք թէ ելեկտրական հոսանք առաջ եկաւ։ Եթէ թելերը բաժնենք իրարմէ, հոսանքն ալ կը դադրի։ Ելեկտրականութիւն արտադրող այս պարզ գործիքին՝ բարդ (փիլ) կ'ըսեն։ Այսպէս առաջ եկած ելեկտրականութիւնը շատ քիչ է առ համար շատ մը բարդեր իրարու կը միացնեն և կ'ունենան զօրաւոր ելեկտրականութիւն, ելեկտրական զանգակ բանեցնելու և հեռագիր տալու համար։



171. Բարդ

Ուժանիւն։ — Ուժանիւը մեծակակ կարժառ (պօպին) մըն է։ Կարժառ շինելու համար, մետաղէ ձողի մը վրայ պղինձէ թել մը կը փաթթեն բազմա-

թիւ անգամներ։ Ելեկտրական զանգակներու մէջ յահախ կը տեսնէք այսպէս փոքր կարժառներ, որոնց թելը սակայն փայտէ ճախարակի վրայ փաթթուած է։

Ուժանիւն մեծկակ կարժառը արագօրէն կը դառնայ պայտաձեւ զօրաւոր մագնիսի մը առջեւ և տսորշնորհիւ ելեկտրականութիւն կ'արտադրէ։

Կարժառը դարձնելու համար, շոգիի կամ ջրվէժի ուժը կը գործածեն։ Քաղաքներու և ճարտարարուեատի մէջ գործածուած ելեկտրականութիւնը ուժանիւն ներու միջոցաւ է որ կը գոյանայ։

Ամբարիչ։ — Ելեկտրական մեքենայ մըն է նաեւ ամբ արիչը (ամբարիչօր)։ Այս գործիքով նախ ելեկտրականութիւն կ'ամբարեն, յետոյ այդ ելեկտրականութիւնը կը գործածեն։

Ամբարիչը կը գործածուի ելեկտրական զանգակի, հեռագրի, հեռաձայնի և ուրիշ գործերու մէջ։

Բարդերը շատ չեն գործածուիր առօրեայ կեանքի մէջ։ Լուսաւորութեան համար քաղաքներու մէջ գործածուած ելեկտրականութիւնը կ'արտադրուի մասնաւոր մեքենաներով, որոնց ուժանիւ (սինամօ) կ'ըսեն։ Ուժանիւն արտադրած ելեկտրականութիւնը թելերու միջոցաւ տուներու եւ գործարաններու մէջ կը փխագրուի, լոյս տալու կամ զանգան մեքենաներ բանեցնելու համար։


Կ Ի Ր Ա Ր Կ Ո Ւ Մ Ն Ե Ր

Ելեկտրականութիւնը բազմաթիւ կիրարկումներ ունի առօրեայ կեանքի և ճարտարարուեստի մէջ։ Շատ մը աշխատանքներ, որ առաջ նախնական ձեւերով կը կատարուէին, այժմ ելեկտրականութեամբ տեղի կ'ունենան, շատ աւելի գիւրութեամբ և արագութեամբ։

Լուսաւորութիւն։ — Ելեկտրական լամբ մը եթէ քննէք, կը տեսնէք որ մէջը կան մետաղէ շատ բարակ թելեր։ Հոսանքը անցած ատեն, այդ թելերը հրաշէկ ըլլալու աստիճան կը տաքնան, և կը սկսին լոյս արձակել։ Լամբերու մէջի օդը պարպած են, որպէս զի թելերը չայրին, թթուածինի ազդեցութեան տակ։

Լամբի մը լոյսին աստիճանը կախում ունի թելին հաստութենէն, տեսակէն եւ հոսանքին զօրութենէն։ Դիտած էք որ մեծ լամբերու մէջի թելերը աւելի հաստ են։


172. Ելեկտրական նաեւ ելեկտրական փուռեր, ու կան լամբ



բո՞նք 3000 աստիճանէն աւելի տաքութիւն կ'արտաշոքն:

Հեռագիր.— Հեռագիրը ելեկտրական զանգակիպէս կը բանի. միայն մետաղէ ձողին սուր ծայրը փոխանակ զանգակի մը դպչելու, թուղթի երիզի մը կը հանդիպի և հոն կէտեր ու զիծեր կը դրոշմէ: Այս կէտերը և զիծերը կը համապատասխանեն որոշ զիւրու, և անոնցմով կարելի է ուզուած բանը հասկըցնել հեռաւոր տեղ մը գտնուողին:

Հեռագիրը կը բազկանայ չորս մասէ:— 1. բարդ, որ ելեկտրական ուժ կ'արտադրէ: 2. առաքիչ, որ հեռագիր կը քաշէ, կը դրէ: 3. հաղորդիչ թել, որ ձուզերու վրայ հաստատուած է և մէկ քաղաքէն միւսը կ'երկարի: 4. ընկալուչ, որ կ'արձանագրէ եկած հեռագիրը:



173. ՀԵՌԱԳԻՐ

Ա. առաքիչ, Բ. բարդ, Մ. մազնէն

Հեռածայնին թելը եթէ քննէք, պիտի տեսնէք որ երկու թելերէ կազմուած է: Գիտէք որ այսպէս են նաև ելեկտրական լոյսի թելերը: Արդէն միշտ երկու թել պէտք է, որպէսզի հոսանք գոյանայ:

Ուրեմն հեռագիրն ալ երկու թել ունենալու է: Մէս կը տեսնենք, ձողերու վրայ հաստատուած է. միւս ուր է: Երկրորդ թելը հողն է: Զողերու վրայ հաս-

տատուած թելը երկու կեղբոնն երու մէջ ալ հողին տակ թաղուած է: Հողը, որ լաւ հաղորդիչ է, միջոց կուտայ որ ելեկտրական հոսանքը շրջան ընէ:

Հանրակառքն ալ մէկ գիծ ունի, որ օղին մէջէն կ'անցնի: Երկրորդ թելին գերը կը կատարէ հողին վրայ հաստատուած երկաթէ ձողը: Ելեկտրական հոսանքը կուգայ հեռաւոր տեղ մը հաստատուած ուժանիւէն, կ'անցնի հանրակառքի շարժիչ մեքենային մէջ և զայն կը գարձնէ:

Բայց մեքենան չպիտի գառնար, եթէ շրլար տակի երկաթէ զիծը, որ միջոց կուտայ ելեկտրական հոսանքին շրջան ընկելուն: Եթէ հոսանքը ունէ ձեւով շրջան չընէ, հանրակառքն ալ չի բանիր:


Անրի հեռագիր.— Այս հրաշալի գործիքով կարելի է մէկ տեղէն միւսը հեռագիր զրկել, առանց թել գործածիլու: Օդն է որ թելին գերը կը կատարէ: Առաքիչ գործիքը, բանած ատեն, կ'արձակէ կայծեր որոնց առաջ բնիրած ալիքները կրնան հարիւրաւոր քիլօմէթր տեղ հաղորդուիլ և ազդել ընկալուչին վրայ: Ընկալուչը, այս ալիքներուն ազդեցութեան տակ, պարբերաբար իրեն կը քաշէ և թող կուտայ սրածայր ասեղ մը, որ կէտեր և զիծեր կը դրոշմէ երիզի մը վրայ:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Ելեկտրական հոսանքը երկու հետառների կը տամցնէ, մազնիսական ասեղը կը շեղցնէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. երբեմն տունի ելեկտրականութիւնը կը դադրի, մինչ ուրիշ տեղ կը շարունակուի: Ի՞նչ կ'ըլլայ:

2. Ելեկտրական հանրակառքի զիծը վայտէ կ'ըլլա՞յ:



174. ԵԼԵԿՏՐԱԿԱՆ
ՀԱՆՐԱԿԱՐՔ

Դ Ա Ա 39

ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ահա պայտի ձեւով պողպատի կտոր մը: Եթէ զայն մօտեցնենք երկաթի խարտուքներու, պիտի տեսնենք որ խարտուքները վեր կը ցատկեն և ամուր մը կը փակին լողպատին: Նոյն երեւոյթը տեղի պիտի ու նենար, եթէ պողպատը ասեղի մը մօտեցնէինք. ասեղն ալ պիտի փակէր պողպատին, և վար չպիտի իյնար, եթէ նոյնիսկ օգին մէջ առկախ մնար:

Պողպատի այս կտորին մագնիս կ'ըսեն, իսկ անոր քաշողական ուժին՝ մագնիսականութիւն:

Բայց չկարծէք որ բոլոր պողպատները մագնիսական ուժ ունին: Կան քարեր, որ բնականէն մագնիսի յատկութիւն ունին. բայց ընդհանրապէս արուեստական միջոցներով մագնիս կը պատրաստեն: Յետոյ պիտի տեսնենք որ ելեկտրականութեամբ կարելի է



175. Մագնիսը ասեղը կը բաշէ

շատ զօրաւոր մագնիսներ չինել: Բնական մագնիսներ կան Շուէտի և ուրիշ երկիրներու մէջ: Թուրքիոյ մէջ այս տեսակէտով նշանաւոր է Մանիսա քաղաքը, ուրուն շրջակաները, հողին տակ, մագնիսական հանաւ ծոներ կան:

Եթէ ձեր զմելին շփէք մագնիսի մը վրայ, զմելին շփումով կը մագնիսանայ և իր կարգին կընայ ասեղ մը քաշել:


Պէտք է զիտնաք որ մագնիսը միայն երկարի խար-

ութիւններ կրնայ բաշէլ: Փորձով կրնանք հաստատել այս պարագան: Սեղանի մը վրայ դնենք զանազան նիւ-

թեր.—Երկաթի խարտուք, պղինձի խարտուք, աւազի մանր կտորներ, ածուխի փոշի եւն. և եթէ մագնիս մը մօտեցնենք սեղանին,

176. Մագնիսը միայն երկարը եւ պողպատը կը բաշէ խարտուքները կը փակին անոր, իսկ միւս նիւթերը անշարժ կը մնան: Ուրեմն մագնիսը միայն երկաթեղները կը քաշէ:

Բեւեռներ.— Մագնիսի մը երկու ծայրերը անոր բեւեռները կը կոչուին: Այս բեւեռներէն մէկը միշտ



176. Մագնիսական ասեղներ Նմանները զիւար կը վաճեն Աննմանները կը բաշեն:

գէպի հիւսիս, և միւսը գէպի հարաւ կ'ուղղուի: Որով, մագնիսական ասեղով կարելի է որոշել չորս ուղղութիւնները.— արեւելք, արեւմուտք, հիւսիս և հարաւ:

Այս տեսակ ասեղներուն՝ կողմնացոյց կ'ըսեն: Եթէ երկու մագնիսական ասեղներ իրարու մօտեցնէք, պիտի տեսնէք որ նման բեւեռները իրար կը վաճեն, իսկ աննմանները կը բաշեն:

Ելեկտրական զանգակ.— Եթէ երկաթէ ձողի մը վրայ թերեր փաթթինք եւ անոնցմէ ելեկտրական հոսանք մը անցընենք, երկաթը կը մազնիսանայ: Այս ձեռով պատրաստուած արուեստական մազնիսաներուն՝ մազնիս կ'ըսն: Հոսանքը դադրելուն պէս, երկարին ալ մազնիսականուրիւնը կը կորսուի:

Ելեկտրական զանգակներու և հոսագրական գործիքներու մէջ մազնէտ կը զործածեն: Երբ մատով կոխեն Կոժակին վրայ, հոսանքը կը 177. Ելեկտրական զանգակ սկսի և անոր ազդեցութեան տակ մազնէտը իրեն կը քաշէ ու ետ կը մղէ մետաղէ պղտիկ մուրճ մը: Այս շարժումի ընթացքին, մուրճը կը դարնուի զանգակին և ձայն առաջ կը բերէ:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Մազնիսը իրեն կը տառ երկարի խարտուիր կամ երկար մարմիները:

Մազնիսներու նման քեւելները իրար կը վաճեն, աննմանները կը տառեն:

Կողմանցոյցը մազնիսային ասել մըն է, որուն մեկ ծայրը միւս դեսի հիւսիս կ'ուղղուի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Քանի՞ տեսակ մազնիս կայ:
2. Մազնիսը կը քաշէ՞ պղինձի եւ զինկի լարսուքը:
3. Ելեկտրական զանգակին մազնիսը բնակա՞ն, թէ արուեստական է:



ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

ԴԱՄ

ՀԶ	
5	1. Բնդիանուր տարբերութիւններ
12	2. Ստնաւողներ
19	3. Ուրիշ մասկերներ
25	4. Խոտակերներ
30	5. Փիղ
35	6. Կրծողներ
39	7. Թռչուններ
45	8. Գիշատիչներ
52	9. Հաւազգի թռչուններ
57	10. Լողացող թռչուններ
60	11. Սողուններ
66	12. Գորտ
69	13. Չուկեր
76	14. Անողն կենդանիներ
81	15. Մրջիւն
86	16. Ուրիշ յօդաւորներ
90	17. Որդ
95	18. Բոյսեր
101	19. Յօդուն
108	20. Տերեւ
112	21. Տերեւին պաշտօնը
116	22. Մաղիկ
122	23. Պառող և հունտ

24.	Բոյսերու դասակարգութիւն	127
25.	Միաբլթակներ	139
26.	Թթուածին և Զրածին	144
27.	Պարզ և բաղադրեալ մարմիններ	150
28.	Տունկերու սնանումը	158
29.	Մարմիններու անկումը	167
30.	Մարմիններու ծանրութիւնը	173
31.	Հեղուկներու կայունութիւնը	178
32.	Օգապարիկ և սաւառնակ	183
33.	Բնդլայնում	188
34.	Կիրարկումներ	193
35.	Լոյս	197
36.	Զայն	205
37.	Ելեկտրականութիւն	210
38.	Ելեկտրական հոսանք	215
39.	Մագնիսականութիւն	220



ԴԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

Ա. Գիրք	(բարեփոխուած, 1937)	160 լ. Գ.
Բ. Գիրք	(բարեփոխուած, 1937)	200 » »
Գ. Գիրք	(բարեփոխուած, 1939)	250 » »
Դ. Գիրք	(բարեփոխուած, 1939)	300 » »
Ե. Գիրք	(բարձր. կարգերու նամար)	350 » »

Կը զանուի բոլոր զբավաճառներուն, ինչպէս նաև
հեղինակին մօտ. —

ՊԵՅՐՈՒԹ, Ե. Բ. 657

ԳԻՆ՝ 300 լ. Գ.